


Theropagines

Q npi Šteedgelle

flincedgelle neppmole

K glyn



1922



04 MAY 2010

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ս. ԵՍՉԵԶՅԱՆ ԴՐԱՄՆ

91-99-5  
4-73

ԶԱՊԷԼ Հ. ԱՍԱՑՈՒՔ

ԳՈՐԾՆԱԿԱՆ  
ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  
ԱՐԴԻ ԱՇԽԱԲՃԱԲԱՐԻ  
ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Ա ԶՎՅՁ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՉՈՒՐԴԻՆ ՎԱԼԵՐԱՑՈՒԱԾ

Ե ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

(ՀԻՄԵՆՎԻՆ ԲԱՐԵՎՈՒՈՒԱԾ)

425

5-40



Գ.ՐԱ.ՑՈՒԽ Ս. ԵՍՉԵԶՅԱՆ

Ֆիճնաններաց, Պոյսլ Համազ

Կ. ՊՈԼԻՍ

1922

5892

14 FEB 2013



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Շատ հեռու չեն այն ժամանակները ուր մեր վարժարաններուն  
մէջ գրաբար քերականութիւն դաս կը տրուէր անշափահաս մա-  
նուկներու որոնք հազի կարղալ ու գրել ուսած էին, Գրաբարը  
անհասկնալի լեզու մըն էր իրենց համար, եւ տարիներ կ'ամցրնէին  
գոց սորվելով հոլովումներ ու խոնարհումներ որոնց նշանակու-  
թիւնը գրեթէ չէին ըմբռներ

Փորձառութիւնը զգացուց թէ ժամանառութիւն էր գրա-  
բարի աշխատցնել այդ հասալի տղաքը, իրենց խօսած լեզուն սոր-  
վեցնեէ, առաջ, եւ Ուսումնական Խորհուրդը իր ծրագրին մէջ  
ընդունեցաւ աշխարհաբար քերականութիւնը նախակրթարաններու  
մէջ աւանդելու դրութիւնը,

Սակայն այս պէտքը ճանչցուելէ գրեթէ մէկ ու կէս դար  
առաջ, 1726ին, Միհթար Աբրայ մտածած էր արդէն ճշղել մեր  
զաւորաբարբառին քերականական օրէնքները, եւ պատրաստած  
էր քերականութիւն մը որ գեր ծեռագիր կը մնայ Ս. Ղազարու  
վանքը. անոր մէկ համառօտութիւնը միայն տպագրուած է տաճ-  
կերէն լեզուով 1727ին. Յետոյ, 1847ին, Էլիս Ռիկ' Ամերի-  
կացի միսիննար մը՝ Պոլսոյ եւ Փոքք Ասիոյ աշխարհաբարին քե-  
րականութիւնը գրած է անգլիերէն լեզուով. Այս երկու երկերը  
չենք տեսած. միայն գիտենք թէ գործնական արդինք մը ունե-  
ցած չեն աշխարհաբարի ուսումը մեր մէջ ծաւալելու տեսակէտով.

Մեր վարժարաններուն մէջ նոր լեզուն աւանդելու նպատա-  
կով հրատարակուած առաջին քերականութիւնը՝ Ռւդղախօսութիւնն  
է. 1853ին տպուած այս գործը, որուն զիսաւոր հեղինակն է Ռու-  
սինեան, կը ներկայացնէ աշխարհաբարը ոչ այնպէս ինչպէս որ է,  
այլ նորօրինակ ուղղագրութեամբ ու կամոններով որոնց մէջ մեծ  
դեր կը կատարէ հեղինակին քիանանյըք:

Այնուհետեւ 1864ին Պոլս տպուած է Քիրէմմեանի քերակա-  
նութիւնը, որ թէպէս այժմ մուցուած՝ սակայն ունի իր լաւ կող-  
մերը, եւ կընայ նկատուիլ աշխարհաբարի քերականութեան առա-  
շին դասագիրը որ գործնապէս օգտակար եղած ըլլայ.

Յետոյ, թուականի կարգով կուզայ Հ. Այտըննեանի հոյակապ  
երկը, Քննական Քերականութիւն արդի աշխարհաբար լեզուի, 1866ին  
տպուած Վիէննայի մէջ, Այս գիրքը, որ մեր գարուն հայ տաղան-  
դին մեծ արտադրութիւններէն մէկն է, երեւան քերած է աշխար-

հաբարի՝ գոյութեան իրաւունքը՝ զրաբարէն անջատ, իր ընդարձակ յառաջաբանը յիշակերու մըն է աշխարհաբարի պատմութեան, հին դարերէն մինչեւ մեր ժամանակները, իսկ ուն բերականութեապն մէջ, Հ. Այտընեան կ'ուսումնասիրէ՝ մանրակրկիտ հետազօտութիւններով՝ Պոլսոյ եւ Փոքր-Ասիոյ գաւառաբարբառը, երեւան կը հանէ անոր թարուն գանձերը եւ կը ծցէ անոր բերականական կանոնները:

Սակայն Հ. Այտընեանի այս փառաւոր երկասիրութիւնը դասպիր մը չըլլալուն պատճառաւ, բնական էր որ ընդհանրանար մեր վարժարաններուն մէջ. միայն թէ զարմանափէ է որ մեր այն ժամանակի աշխարհաբար զրողները, ընդհանրապէս զրաբար բերականութիւններու վրայ լեզուն ուսած, զըցան կամ չուցեցին օգտուիլ այդ աշխատութենէն որ ժողովուրդին լեզուն կը պատկերացնէր, ու հեռանալով ամփէ, զացին յարեցան զրաբարին որուն մէջ ուզեցին ծուկել արդի աշխարհաբարը:

Այս շարժման հետ յառաջ կու զան այն բազմազան ծեւերը զորս աշխարհաբարին տուաւ ամէն զրող իր մաշակին եւ հմտութեան համեմատ, Այսպէս տեսեց մինչեւ 1880ի ատենները, ուր զրողներու սերունդ մը հետեւելով քանի մը հիներու, եկաւ հակագործել այդ ձգտումին գէմ, եւ աշխարհաբարը վերստացաւ իր բնական, պարզ, յսուակ ու ժողովրդական նկարագիրը, քայլ մը առնելով գէպի ի 1840ի եւ 50ի զրագէտ սերունդին լեզուն, զէպի ետ քայլ մը, որ սակայն յառաջդիմութիւն մըն էր աշխարհաբար լեզուին համար:

Գալով աշխարհաբարի բերականութեան դասագիրքերուն, աննք արդէն սկսած էին, 1880էն եւոքը, մուտ զանել մեր վարաններուն մէջ. Գարազաշեան, Թէրզեան, Ամէմեան, Դաւթեան, Պօզմեան, Պետիկեան հետզդետէ հրատարակեցին իրենց գործերը, զորս բննած, իրալու հետ բաղդատած, եւ գործադրութեան զնելով, անմնական փորձառութեամբ օգտուած ենք աննցմէ՝ այս բերականութիւնը զրելու համար, Այս գործին մէջ, ուր աշխատութեան կարեւոր բաժին մը ունեցած է ամուսինս, Հրանտ Ասատոր, զիսաւոր շանթենիս եղած է պատկերացնել արդի հայրէնին օրէնքները, քաղելով զանոնք լաւագոյն զրողներու երկերէն, եւ ներշնչուելով մանաւանդ մեր ժողովուրդին զործածած կանոններէն, աղքիւր ունենալով մեզ Պոլսոյ աշխարհաբարը. Մենք մեր կողմէ մնաւ օրէնք մը հեղինակած չենք, որովհետեւ այդ

ծեռնհասութիւնը չենք մանչցած մեզի, նկատելով որ լեզուին մէջ բան մը հեղինակելու իրաւունքը ժողովուրդին կը պատկանի, եւ ո՛չ անհատներուն:

Մեր բերականութեան համար ընտրած ենք Ֆուէտէուիք Պաթայի մեթուուր, որ իր մէջ կը պարունակէ ընթերցանութեան եւ ուղղագրութեան հատուածներ, բերականութեան կանոններ իրենց հրահանգներով եւ շարադրութեան ու արտասանութեան զամեր, Բոլոր ուսանաւորները մասնաւորապէս պատրաստուած են այս զրքին համար, մէկ մասը թարգմանութեամբ, մէկ մասը հետեւողութեամբ եւ փոքր մաս մըն ալ հեղինակութեամբ: Իսկ շարադրութեան դասերը ընթերցանութեան ծառայող՝ հատուածներուն վրայ յօրինուած են հարցումներով, որնց գրաւոր եւ բերանացի պատասխանները պիտի վարժեցնեն տղարքը՝ զրելու եւ պատմելու, Յիշեալ հատուածներուն, ինչպէս բոլոր բերականութեան մէջ՝ ինամեր տարած ենք լեզուի միութիւն պահելու, եւ գործադրած ենք նշգիւ ինչ որ աւանդած ենք տեսականով. Ուսանաւորներուն մէջ միայն ընդունած ենք լեզուի աննշան զարտուղութիւններ, գույնաւորաբար յօրերու զործածութեան մասին. այս կանոնները սւանդուած են Բ. Գրքին մէջ.

Մեր դասախոսութեան ընթացքին մէջ անմնական փորձառութեամբ տեսած ենք այս մեթուոին առաւելութիւնները, որովհետեւ մեր բերականութիւնը երկու տարի գործադրելէ ետքը հրազդակակ հանած ենք. այնուհետև բանը հինգնգ տարի շարունակ դասխոսած ենք զայն, «ամէն տպագրութեան» միշտ սրբազբելով մեր փորձառութեան ու զիտողութեանց համեմատ. Այս անզամ եօթերորդ տպագրութիւնն է որ կը կատարենք մաս մը փոփոխութիւններով, ըստ մանկավարժական նոր զրութեանց:

# ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա.ՐԴԻ Ա.ՇԽԱ.ՐՀԱ.ԲԱ.ՐԻ

## Ա ՏԱՐԻ

Ա ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ա.Թ-ՑՈՒՆ

Այս առտու ես կանուխ արթնցայ մեր աքաղաղին ձայնէն։ Լոյսը ծագեր էր արեւուն ճառագայթները պատուհանէն ներս կը մտնէին, և կու գային մինչև բարձիս վրայ։ Դեռ փողոցը մարդ չկար, և ամէն կողմ լուռ էր։ Քիչ ետքը, եկեղեցին զանգակը սկսաւ հնչել։ Մեր պարտէզին թղենիներուն մէջ, մնձլուկները սկսան ճիւ ճիւ երգել։ Դրացի տուներուն դուռները բացուեցան հետզհետէ։ Ծերունի մը իր ցուպին կռթնած եկեղեցի կ'երթայ։ Աղջիկ մը հաւնոցին դուռը բացաւ։ Կեր կու տայ վառեակներուն։ Հիմայ ամէն մարդ ոտքի վրայ է, և տղաքը կ'սկսին դպրոց երթալ,

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

- Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ գրաւոր.
- Այս առտու ի՞նչպէս արթնցար. — 2. Ի՞նչ տեսար. — 3. Փողոցը ի՞նչպէս էր. — 4. Քիչ ետքը ի՞նչ պատահեցաւ. — 5. Զեր մը ի՞նչ ըրաւ. — 6. Թերոյ ի՞նչ եղաւ. — 7. Աղջիկ ի՞նչ կ'ընեն.
- Սորվիլ հետեւեալ բառերը.  
Հորիզոն, արշալոյս, ճառագայթ, ամպ, զեփիւռ, մշուշ, ցեղ, աքաղաղ, աքլոր, դասլայիկ, ճնճղուկ, հաւնող,

Ա ԴԱՅԱ. — ԹԱՌ. ԵՒ ԽՕՍՔ

- Բառերը՝ խօսելու և գրելու կը ծառային։
- Խօսիք բառերու միացումն է իմաստ մը յայտնելու համար։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

- Օրինակել Ընթերցուածք, բամնել բառերը իբրամէն հորիզոնական զիծով, եւ խօսերը՝ ուղարհայեաց զիծով.  
ՕՐԻՆԱԿ. — Այս—առտու — ես — կանուխ — արթնցայ — պարտէզին — ձայնէն, | Լոյսը — ծագեր — էր, եւայլն.
  - Սորվիլ այս Ընթերցուածքին ուղղագրութիւնը.
  - Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հորիզումը.
- |           |         |           |
|-----------|---------|-----------|
| Ուղղական  | Զայն    | Պարտէզ    |
| Սեռական   | Զայն ի  | Պարտէզ ի  |
| Բացառական | Զայն է  | Պարտէզ է  |
| Դորժիական | Զայն ով | Պարտէզ ով |

ԴԻԾՈՂՈՒԹԻՒՆ. — Բառի մը վերջաւորութեան այս կերպով փոխուելուն հոլովում կ'ըստւի։

## Ի ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — Ա.Թ-ՑՈՒՆ

- |                          |                             |
|--------------------------|-----------------------------|
| Ծագեց արեւն հորիզոնէն    | Կ'անցնի գեփիւռն ալ խաղալով  |
| Կարմիր, գեղին ցոլքերով.  | Տերեւներուն հետ կանանչ,     |
| Մեծ ծառերը շուք ձգեր են  | Ու կը փայնին դաշտին մէջ զով |
| Աղբիւրներուն ջուրին քով. | Յասմիկը, վարդն ու կակաչ։    |

Իր գերթակէն թշուաւ մեղուն,  
Մաղկէ ծաղիկ կ'սոսոստէ.  
Ելիք, մանուկ, մտքով բեղուն  
Կանուխ դասըդ պատրաստէ։

Բ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԵՐ ՇՈՒՆՔ

Մենք աղուոր շուն մը ունինք Սիլլա անունով. Սեփ աւ մազեր և կրակի պէս փայլուն աչքեր ունի. Զմեզ շատ կը սիրէ, մեր քովէն չի բաժնուիր բնաւ, և կ'ուզէ միշտ մեզի հետ խաղալ: Բայց այնքան խելացի է որ, երբ գիրքս ձեռքս առնեմ, կը հասկնայ թէ դաս պիտի պատրաստեմ, և կ'երթայ անկիւն մը խելօք կը նստի: Այնքան անձնուէր է որ անցեալ տարի, երբ Փոքրիկ քոյրս հիւանդացաւ, շաբաթ մը անոր անկողինին տակ պառկեցաւ անօժի ծարաւ: Ի՞նչպէս չսիրեմ իմ հաւատարիմ Սիլլաս:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

6. Պատախանել հետեւեալ հարցումներովն բերանացի, յետոյ զրաւոր.

1. Դուք ի՞նչ ունիք. — 2. Իր աչքերն ու մազերը ի՞նչպէ են. — 3. Ի՞նչպէս կը վարուի ձեզի հետ. — 4. Եթե գիրքը ձեռքք առնես ի՞նչ կ'ընէ. — 5. Ե՞րբ քսորդ հիւանդացաւ, ի՞նչ ըստ Սիլլա. — 6. Ինչո՞ւ կը սիրեմ Սիլլան.

7. Սորվիլ հետեւեալ բառերը.

Փայլուն, անձնուէր, հաւատարիմ, գանգուր, վարս, ստե, ցուռուկ, թաթ, ճանկ, շալակ, սարսափ,

8. Սորվիլ վերի Ընթերցուածին ուղղագրութիւնը.

9. Օրինակել մէկ, երկու եւ աւելի վանկ ունեցող հետեւեալ բառը զատ զատ սինակներու մէջ.

Սեղան, սփռաց, անչեռոց, թանաման, պնակ, սկաւառակ, դգալ, պատաւաքաղ, դանակ, աղցանոց, աղաման, պղպեղաման, գաւաթ, սրուակ, սրճաման, ծաղկաման, հաց, գինի, միս, կարագ, աղանդեր.

Բ ԴԱՍ. — ՎԱՆԿ

3. Երբ մէ՛ կամ աւելի տառեր մէկ հնչումով կ'արտասանուին, վանկ մը կը կազմեն, ինչպէս մարդ, հաց, հողի:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

10. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղղական	Անկիւն	Կրակ
Սեռական	Անկիւն ի	Կրակ ի
Բացառական	Անկիւն է	Կրակ է
Գործիական	Անկիւն ով	Կրակ ով

11. Այսպէս հոլովել զրաւոր եւ բերանացի.

Ճանկ, թաթ, ցուռուկ, աչք, ձեռք, դաս, առիւծ.

2. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՍԻԼԼԱՆ

Ես շուն մը ունիմ գանգուր վարսերով.  
Աչքերը փայլուն՝ ցըռուկն է դեղին.  
Մեզե, ամէնուս կը փարի սիրով.  
Մեր պահապանը՝ սարսափն է գիւղին:

Տեսնելով իր կեռ ակռաներն ամուր,  
Չարերն ու գողերն իրմէ կը փախչին.  
Իր խոշոր թաթերն ու ճանկերը սուր  
Առիւծին, վագրին վիզին կը կառչին:

Ամէն առաւօտ ինք մեր ետեւէն  
Սակառնիս շիտակ կը տանի դպրոց,  
Եւ երբ մարդկը գութ ելլէ տունէն,  
Մեր դըրան առջև կ'սպասէ տըլոց.



Մենք աղուոր շուն մը ունինք Սիլլա անունով (տե՛ս էջ 8).



Արսինէ զուարթ աղջիկ մըն է (տե՛ս էջ 12).

Գ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԽՐԵԼԻ ԱՂՋԱԿԱՔ

Արսինէ զուարթ աղջիկ մըն է: իր թարմ շրթունք-ներուն վրայ միշտ ժպիտ մը կը տեսնուի, և աչքերը խնդալով երեսդ կը նային: Երբեք դժգոհ, երբեք աղրա-տում չես տեսներ զինքը: Ամէն բան աղէկ, ամէն մարդ բարի կ'երեւայ իրեն, որովհետև ինք բարեբարոյ է, անուշ կը վարուի ամէնուն հետ, ու տեղի չի տար որ մէկը անհաճոյ խօսք մը ըսէ իրեն: Այսքան քաղաքա-վար, այսքան ազնիւ աղջիկ մը բնական է որ սիրուի իր ընկերներէն, ծնողքէն և ուսուցիչներէն:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

12. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ՝ գրաւոր.

1. Ի՞նչպէս աղջիկ է Արսինէ. — 2. Իր աչքերը ի՞նչպէս երեսդ կը նային. — 3. Ի՞նչպէս չես տեսներ զինքը. — 4. Ամէն բան և ամէն մարդ ի՞նչպէս կ'երեւայ իրեն. — 5. Ինչու. — 6. Այսպիսի աղջիկ մը որմէ՞ կը սիրուի.

13. Սորվիլ հետեւեալ բառերը.

Զուարթութիւն, համեստութիւն, հնազանդութիւն, քաղա-քավարութիւն, աշխատասիրութիւն, հեղութիւն, կանոնաւորու-թիւն, մաքրութիւն.

14. Օրինակել վերի Ծնթերցուածը, եւ բերանացի ըսիլ ամէն մէկ բառին մէջ գնուած բաղաձայնները.

15. Բերանացի ըսիլ ամէն մէկ բառին մէջ գտնուած մայնաւորները.

16. Սորվիլ այս Ծնթերցուածին ուղղագրութիւնը.

Գ ԴԱ. — ԳԻՐ

4. Գրուած բառերը զիրերէ կը բաղկանան:

5. Երկու տեսակ գիր կայ. ձայնաւոր և բաղաձայն:

6. Ձայնաւորները այն գիրերն են որ ինքնին ձայն ունին, և ութը հատ են. ա, ե, է, ը, ի, ո, ւ, օ:

7. Բաղաձայնները այն գիրերն են որ ձայնաւորնե-րուն օգնութեամբ միայն կրնան ձայն հանել, և երե-սուն հատ են. բ, գ, դ, զ, թ, ժ, իւ, ծ, կ, հ, ձ, ՛, մ, յ, ն, լ, չ, պ, ջ, ո, ս, վ, ր, ց, փ, ժ, ֆ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

17. Օրինակել եւ գոյ սորվիլ հետեւեալ հոլովաւմները.

Ուղական	Ժպիտ	Ծնողք
Սեռական	Ժպիտ ի	Ծնողք ի
Բացառական	Ժպիտ է	Ծնողք է
Դորժական	Ժպիտ ով	Ծնողք ով

18. Այսպէս հոլովիլ գրաւոր եւ բերանացի.

Դէ՛ք, երես, աչք, շրթունք, ձեռք, կոնակ, հասակ.

3. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՒԹՐԻՆ ԱՐՄԵՆԵՐԻՆ

Անուշ աղջիկ մ'ես, զուարթ Արսինէս.

Կոտրած սիրտերը շրւտ մը կը շինես.

Ով զքեզ տեսնէ, կը սիրէ իսկոնկ.


Թէ՛ քաղաքավար, թէ՛ բարի ես դուն.

Երբեք չեմ տեսան քու դէմքը տըխուր.

Գիտես թէ՛ խօսիլ և թէ՛ կենալ լոււ.

Բերնէդ չի լսուէր խօսք մը փուճ կամ սուտ.

Բարի օրինակ մ'ես քու լնկերներուդ.



Հ. Դեկոնի Ավետիսն



Եղիշէ Արքէդ, Դուռըպն



Գրիգոր ՕՏԵՊՆ



Ահետիս Աչպարունեան



ԳԱՄԱԾԻ ՔԱԹԻՊԱ

Ուր որ տեսնէ հայ երեւելի հեղինակի մը պատկերը կը ժանձնայ  
և անոնը կուտայ թեղի (տես էջ 16):



ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ



ԱԵԹԷՌՍ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ուր որ տեսնէ հայ երեւելի հեղինակի մը պատկերը կը ժանձնայ  
և անոնը կու տայ թեղի (տես էջ 16)



ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՎ

Դ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅՐԵՆԱՍԱԲԵՐ ԵՐՈՒԱՆԴ

Երուանդիմ իմ ընկերսէ, և ես շատ կը համակրիմ իրեն, որովհետեւ հայրենասէր տղայ մընէ: Շատ մաքուր հայերէն կը խօսի, և մեծ եռանդով կը հետեւի մեր լեզուի և ազգային պատմութեան դասերուն: Անիկա երբեք չի նմանիր այն ծաղրելի մղոց որոնք իրենց մայրենի լեզուն չեն գիտեր, խօսակցութեան մէջ օտար բառեր կը գործածեն, և շարունակ երրոպական գիրքեր կը կարդան: Ան կրնայ պատմել ձեզի հայ դիւցազներու վէպերը, հայ թագաւորներու քաջութիւններն ու դժբախտութիւնները: Ուր որ տեսնէ հայ երեւելի հեղինակի մը պատկերը, կը ճանչնայ, և անոր անունը կուտայ ձեզի:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

19. Պատասխանել հետեւեալ հարցումնելուն բերանացի, յետոյ գրաւոր:
1. Ո՞վ է երուանդ: — 2. Ինչո՞ւ կը համակրիս իրեն: — 3. Ո՞րո՞ւ չի նմանիր երրուանդ: — 4. Ի՞նչ կրնայ պատմել: — Ի՞նչ կը նշանակէ դիւցազն: — 6. Դիտե՞ս հայ թագսւարներու անունները: — 7. Զ՞ո՞վ կը ճանչնայ երուանդ.
20. Սորվիլ հետեւեալ բառերը.
- Հայրենասէր, ազգային, օտար, քաջութիւն, դժբախտութիւն, հեղինակ, երեւելի, վէպ, եռանդ, խօսակցութիւն, ծաղրելի:
21. Օրինակել վերի Ընթերցուածը, եւ ստորագծել այն բառերը որոնց մէջ և գիրը իր յատուկ հնչումը կը պահէ:
22. Կրկին օրինակել եւ ստորագծել այն բառերը որոնց մէջ և գիրը իի պէս կը հնչուի.
23. Սորվիլ վերի Ընթերցուածին ուղղագրութիւնը.

Դ ԴԱ. — Ե Ե Խ Զ Ա Յ Ե Ն Ա Խ Ո Ր Ն Ե Ր Ը

8. Ե Կ է ձայնաւորները, բառերուն մէջտեղը, երկու բաղաձայնի միջև, միեւնոյն հնչումը ունին, ինչպէս կերակուր, բերան:

9. Ե ձայնաւորը իր յատուկ հնչումը կը պահէ բառերուն սկիզբը, ինչպէս եպիկապոս, երիտասարդ:

10. Ե գիրը բնաւ չի գործածուիր բառերուն վերջը:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

24. Օրինակել եւ գոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղղ.	Պատմութիւն	Խօսակցութիւն
Սեռ.	Պատմութեան	Խօսակցութեան
Բաց.	Պատմութենէ	Խօսակցութենէ
Դուժ.	Պատմութեամբ	Խօսակցութեամբ

25. Այսպէս հոլովիլ գրաւոր եւ բերանացի:

ԱՐԴՐԱԿԱՆ ՊՈԽԻՒՆ ԳՐԱՎԱՐԱԿԱՆ ԴՐԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈԽԻՒՆ, ԴԺԲԱԽՄՈՒԹԻՒՆ, ԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ:

4. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԱՐԱՐԱԿԱՆ ԽԱՆՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈԽԻՒՆ, ԱՐԱՄԻՒՆ ԼԵզուն:

Չունիմ թագ, սկի, գահ և աղամանդ, Բայց սիրտս հարուստ է, պարկեշտ մանաւանդ,

Վառւած իմ ազգիս սիրոտվ կաթոզին, իմ մէջըս կ'ապրի քաջերու հոգին, եւ նախնիքներուս հուրը սրբազն:

Զօր չեմ տար երբեք գանձերու փոխան:

Թէպէտ տարագիր, թէպէտ հալածուոտ,

Չի մուրար երբեք Հայը մէկէն հաց:

Իր զարդն է ճակտին քրտինքը մաքուր:

Եւ իր հոգանին՝ հաւատքն երկնատուր:

7/11 1922

ԱՐԴՐԱԿԱՆ ՊՈԽԻՒՆ ԳՐԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ:

Ե ԸՆԹԵՐՑՈՒՄԾ . — ԽԵՆԴԱՑ Ս.Գ.ԶԻՒՆԸ

Երէկ առաւօտ շատ ցուրտ էր և սաստիկ հով կը փշէր, երբ դպրոց գացի քրոջս, Ովսաննային հետ: Փողոցը՝ հանդիպեցանք աղքատ աղջկան մը որ ողորմութիւն խնդրեց մեզմէ: Զգեստի տեղ՝ ցնցոտիներ հագած էր որոնք կտոր կտոր կը թափէին վրայէն, և ոտքը կօշիկ չկար: Բաւ մեզի թէ որբ էր, և թէ ոչ մէկը հոգ կը տանէր իր վրայ: Հէք աղայ, ո՞վ գիտէ որչափ կը տառապէր: Տուինք անոր ինչ որ ունէինք մեր գրպանին և սակառին մէջ: Յետոյ, քոյրս իր բուրդէ վզնոցը հանեց ու անոր վիզը փաթթեց: Երբ դպրոց հասանք, մեր վարժուհին նշարեց որ երկուքս ալ լացեր էինք:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

26. Դատախանել հետեւեալ ձարցումներուն բերանացի՝ յետոյ գրաւոր.

1. Երէկ առաւօտ օդը ի՞նչպէս էր: — 2. Փողոցը որո՞ւ հանդիպեցաք: — 3. Ի՞նչ հագած էր: — 4. Ի՞նչ լսաւ ձեզի: — 5. — ի՞նչ տուիքանոր, — Քո՞րդ ի՞նչ ըսաւ: — 7. Դպրոցին մէջ ի՞նչ պատհեցաւ:

27. Սորվիլ հետեւեալ բառերը.

Սաստիկ, զգեստ, ցնցոտի, վզնոց, հէք, կը տառապէր, նշարեց,

28. Օջինակել վերի Ըսթերցուածը, եւ ստորագծել այն բառերը որոնց մէջ ո գիրը օի պէս կը հնչուի:

29. Կրկին օրինակել, եւ ստորագծել այն բառերը որոնց մէջ ո գիրը իր յատուկ հնչումը կը պահի:

30. Սորվիլ վերի Ըսթերցուածին՝ ուղղագրութիւնը:

Ե ԴԱՍ. — Ո ԵՒ Օ ԶԱ.ՑԵՆԱ.ԽՈՐՆԵՐ Ը

11. Ո և Օ ձայնաւորները միեւնոյն կերպով կը հնչուին բառերուն մէջտեղը, ինչպէս դպրոց, մատնոց:

12. Ո ձայնաւորը իր յատուկ հնչումը կը պահէ բառերուն սկիզբը, ինչպէս ոսկի, որչափ:

13. Ո ձայնաւորը Վ բաղաձայնէն առաջ գրուելով, Օ ի նման կը հնչուի, ինչպէս ովկիանոս, ովսաննա:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

31. Օրինակել եւ գոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղղ	Ողորմութիւն	Գթութիւն
Սեռ.	Ողորմութեան	Գթութեան
Բաց.	Ողորմաթենէ	Գթութենէ
Դորժ.	Ողորմութեալը	Գթութեալը

32. Այսպէս հոլովել գրաւոր, եւ բերանացի.

Աշխատութիւն, գիտութիւն, հայրերութիւն, հնագանդութիւն,

5. ԱՐՏՍՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՒՅՐԻ ԲՈՒՇՉԻԿ

1. Փոքրիկ բարձիկ սիրական, 2. Հովին ձայնէն երբ վախնամ, կակո՞ւղ գլխուս տակ տըկար, Գայլն ու մըրիկ երբ գտան, ձերմակ, տաքուկ պատուական Վըրադ ննջել միշտ կուգամ, Բուրդով լեցուած ինձ համար, Փոքրիկ բարձիկ սիրական,

3. Կան անթիւ ինեղձ մանուկներ 4. Ո՞՛, դառըն բախտ, միշտ քընատ Մեթի, մայրչունին, չունին տուն, Կը տառապին երբ պատահ, եւ բարձ մ'անգամ չեն գտներ Անուշ մայրիկ, անընդհատ երբ աչքերնին փակէ քուն, Արցունք կու դաւ իմ աչքէս:

Զ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՈՒՏ ԸՆՁՈՂՈՒԹՅՈՒՆ

Մեր դասարանին մէջ երկու տղաք կան, Եղուարդ և Սուրէն, որոնք իրարմէ ոչ նուազ կը շահագրգռեն զիս, Եղուարդ իր աշխատութեամբ միշտ կը յաջողի դասերուն մէջ, և առաջին մրցանակի կ'արժանանայ. իսկ Սուրէն երբեք չ'աշխատիր, բայց քծնելով, նուաստանալով իր շարադրութիւնները ուրիշներուն գրել կու տայ, և բոլոր դասերը ասկէ անկէ կ'ընդօրինակէ: Այս խարդախ միջոցներով երբեմն կը յաջողի, և առաջին մրցանակը իրեն կը տրուի: Սակայն մեր ուսուցիչը անցեալ օր երեւան հանեց Սուրէնին մէկ խարդախութիւնը և աղուոր մը խայտառակեց զայն: Հիմայ համոզուած եմ թէ սուտ յաջողութիւնը վաղանցուկ է, և ճշմարիտ արժանիքն է միայն որ կը յարգուի:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

33. Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ՝ զրաւոր.

1. Զեր դասարանին մէջ, ո՞ր տղաքը կը շահագրգռեն գքեզ,  
— 2. Եղուարդ ի՞նչ կ'ընէ, — 3. Սուրէն ինչ կ'ընէ, — 4. Սուրէն  
ի՞նչ միջոցներով կը յաջողի, — 5. Զեր ուսուցիչը ի՞նչ ըստ անցեալ  
օր, — 6. Հիմայ ի՞նչ բանի համոզուած եւս, — 7. Ո՞գ է միայն որ կը  
յաղթէ:

34. Սորվիլ հետեւեալ բառերը.

Կը շահագրգռեն, մրցանակ, քծնելով, նուաստանալով, խարդախ, վաղանցուկ, կը յարգուի, արժանիք.

35. Օրինակել վերի Ընթերցուածը եւ ստորագծել այն բառերը  
որոնց մէջ ուը վ կը հնչուի,

36. Սորվիլ վերի Ընթերցուածին ուղղագրութիւնը,

Զ ԴԱՍ. — ՈՒ Ի ՀՆՁՈՒՄԸ

14. ՈՒ բառի մը մէջտեղը, ձայնաւորէ մը առաջ դրուելով Վի հնչում կ'ստանայ, ինչպէս Եղուարդ պէտք է կարդալ Եղվարդ, զուարթ պէտք է կարդալ զրվարթ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

37. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղդ.	Երդում	Ուսում
Սեռ.	Երդման կամ Երդումի	Ուսման կամ Ուսումի
Բաց.	Երդումէ	Ուսումէ
Դորժ.	Երդումով կամ Երդմամբ	Ուսումով կամ Ուսմամբ

38. Այսպէս հոլովիլ հետեւեալ բառերը.

Լուծում, զգացում, դադարում, հաւաքում, մտածում,

39. Ուղղական ընել հետեւեալ բառերը.

Բացման, թագումէ, հնչմամբ, ծագման, յուզմա իք, դըր-  
դումով, մերժման, սոսկումի, դիտումէ,

6. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԽԴՈՒՆՁԸ

Օք մը, արծիւն, ահեղ իշխանն ամպերու,  
Ոք չի վախնար ամպոսպներէն ահարկու,  
Կաղնիի մը գագաթն իջաւ խոյանքով,  
Եւ խըղունջ մը նշմարելով հոն իր քով,  
«Ի՞նչպէս, ըստ, անփեր զեւուն հողակեր,  
«Ի՞նչպէս կրթար դուն բարձրանալ այսքան վեր  
«Եւ գալ ըլլալ ինձ այսչափ մօտ դըրացի»:  
Խըղունջն ըստ հըպարտութեամբ. «Սողացի՛»



Զգեստի տեղ՝ ցնցոտիներ հազած էր որոնք կտոր կտոր կը թափէին  
վրայէն (տե՛ս էջ 18)։



Ցուսիկ հօրեղբայրս մակոյկ մը գնեց եւ ամէն առտու,  
արշալոյսին, ձուկ որսալու կ'երթանք Մարմարայի  
բացերը (տե՛ս էջ 24)։

Է ԸՆԹԵՐՑՈՒՅՇ. — ԶԿՆՈՐՍՈՒԹԻՒՆ

Այս տարի շատ հաճելի արձակուրդ մը կ'անցընենք գիւղը։ Յուսիկ հօրեղբայրս մակոյկ մը գնեց, և ամէն առառու, արշալոյսին ձուկ որսալու կ'երթանք Մարմարայի բացերը։ Կանխաւ կը պատրաստենք մեր կարթերը, խայծերը կ'անցընենք կեռ սաեղին ծայրը. ու կը ձգենք ծովուն յատակը։ Յետոյ, յանկարծ ձու կը կու գայ խայծը յափշտակելու. այն ատեն կը քաշենք մեր կարթերը, ու մակոյկը կը յեցու ի գոյնզգոյն ձուկերով։ Երբ երկինքը մշուշ ըլլայ կամ ալիքն երը՝ փոթորկոտ. մեր ձկնորսութիւնը շատ չի յաջողիր. բայց երբ ծովը յատակ ըլլայ և օդը՝ պայծառ, ոչ միայն մեր սեղանին համար կը հայթայթենք գեղեցիկ ձուկեր, այլ մօտակայ լու ձիթներուն տղոցը կը բաշխենք։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

40. Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ զրաւոր.

1. Այս տարի ի՞նչպէս կ'անցընէք ձեր արձակուրդը։ — 2. Արշալոյսին մւր կ'երթ։ — 3. Ի՞նչպէս կը պատրաստէք ձեր կարթերը։ — 4. Երբ ձուկը գայ, ի՞նչ կ'ընէք։ — 5. Ձկնորսութիւնը ե՞րբ չի յաջողիր։ — 6. Ինկ երբ ծովը յատակ ըլլա՞։

41. Սորվիլ հետեւեալ բառերը։ Ձմյու ողբանց

Հաճելի, Մարմարա, կարթ, խայծ, յատակ, յափշտակել, գոյնզգոյն, փոթորկոտ, յատակ, պայծառ, կը հայթայթենք, կը բաշխենք։

42. Օրինակել վերի Ընթերցուածը, եւ ստորագծել այն բառերը որոնց մէջ յ գիրը իի ծայն կը հանէ։

43. Կրկին լոնգորինակել եւ ստորագծել այն բառերը որոնց մէջ յ գիրը անծայն կը մնայ.

Է ԴԱՍ. — Յ ՊԻՐԾ

15. Յ գիրը չի ծայն կը հանէ բառերուն սկիզբը, ինչպէս յատակ, յացող։

16. Յ գիրը անձայն կը մնայ բառերուն վերջը, բացի մէկ քանի միավանկներէ ինչպէս հայ, բայ, և այլն։

17. Յ գիրը երբ բառերուն մէջտեղն է, ծայնաւորէ մը ետքը, ե ի պէս կը հնչուի, ինչպէս խայծ, հայութիւն։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

44. Երրորդ անգամ օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել այն բառերը, որոնց մէջ յ գիրը ի ի պէս կը հնչուի։

45. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը։

46. Օրինակել եւ գոյ սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղղ.	Ծով	Մարդ	Հայ	Զի
Սեռ.	Ծով ու	Մարդ ու	Հայ ու	Զի ու
Բաց.	Ծով է	Մարդ է	Հայ է	Զի է
Գործ	Ծով ով	Մարդ ով	Հայ ով	Զի ով

7. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԶԿՆՈՐՍԻՆ ՆՍԼԻԱԿԸ

Խոր գիշեր է լըռին.

Խաղաղ են ծով, ալիք.

Նաւակը ձկնորսին

Կը ատհի միայնիկ.

Երկինքէն լուսնկան

Կը փայլ բացիցքիկ.

Աստղերը կը խնդան,

Ու չըկայ փոթորիկ.

Մեզմ, անուշ զեփիւռով

Թուղ սահի իր նաւակ.

Սըանայ անվրդով

Աթաթէ լուսնին տակ.

Եւ ձուկեր հոյիհոյւ

Թեթերով ոսկեգոյն

Ուռկանին մէջ իր թոյ.

Գան լեցուին թող իսկան.

Զի իր տունն անհամբեր

Կնան հետ դեռատի,

Իր փոթիկ մասուկներ

Վապասեն անօթի

Ը ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳԱՐԱԿԱԾ

Դիտէ՞ք ինչ է ագարակ մը, Ես անցեալ տարի փոքրիկ ճամբորդութիւն մը ըրի հօրս հետ Պրուսայի կողմերը, և այն տեղ տեսայ: Մեծ անդաստակ մըն է ագարակը ուր տեսակ տեսակ անասուններ կը պահեն, Փառախներ կան ոչխարներու, այծերու համար. գոմեր կան կովերու, եղերու, գոմէշներու համար: Ախոռներ յիւած են ձիերու, ջորիներու, էշերու համար: Հաւերը, աքաղաղները կը բուծանին հաւնոցներու մէջ: Յետոյ կան շտեմարաններ, մառաններ ուր կը պահեն ագարակին բերքերը: Այս ընտանի անասուններէն ոմանք կաթ կու տան, ոմանք հաւկիթ կ'ածեն, ուրիշներ սայլ կը քառաներ, հովիւններ, մշակներ, ձիապաններ, յետոյ ագարակապանը, իր կինը և զաւակները: Ասոնք բոլորն ալ կ'աշխատին պատրաստելու կարագ, պանիր, մածուն, և արտադրելու ցորեն, գարի, վարսակ, եւայլ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

47. Պատասխաննել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ գրաւոր.
1. Ի՞նչ է ագարակը. — 2. Ո՞ւր կը պահեն ձիերը: — 3. Եղեանանասունները հողը կը հերկեն: — 4. Հաւերը: — 5. Շտեմարանին մէջ ի՞նչ կը պահեն: — 6. Ո՞ր որո՞նք ոչխարները կ'արածեն: — 7. Որո՞նք կաթ կու տան: — 8. Որո՞նք ոչխարները կ'արածեն: — 9. Որո՞նք սայլերը կը քաշեն: — 10. Ագարակին մէջ ի՞նչ կը պատրաստուի.
48. Որովիլ հետեւեալ բառերը.  
Անդաստակ, բուծաննել, մառան, ենթք, հերկել, արտադրել, վարսակ.
49. Սորվիլ վերի ընթերցուածին ուղղագրութիւնը.

Ը Դ Ա Ս . — ԱՆՈՒԻՆ ԿԱՄ ԳՈՅԵԱԿԱՆ

18. Ամէն անձ, ամէն անասուն, ամէն իր անուն մը ունին որուն զոյական ալ կ'ըսուի. ինչպէս. հայր (մարդու անուն), կատու (անասունի անուն), տուն (իրի անուն):

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

50. Գրել զատ զատ սիւնակներու մէջ վերի ընթերցուածին մէջ զոնուած անժի, անասունի եւ իրի անունները:
51. Օրինակել եւ գոյ սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղղ.	Տարի	Օք
Սեռ.	Տար ուան	Օք ուան
Բաց.	Տարի է կամ Տար ուրնէ:	Օք է կամ Օք ուրնէ:
Գործ.	Տարի ով	Օք ով


52. Այսպէս հոլովել զրաւոր եւ բերանացի.

Ամառ, Ճմբու, Երէկ, հիմակ, վաղը, ատեն,

8. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ . — ՄՇՅԱԿԻՆ ԵՐԳԱԸ

Ահա՝ ծագեց կարմիր արև, և Երբ գայ ձըմեռ, մենք վախ չունինք. Տաք և պայծառ է օդը, Ուժախ կ'անցնի մեր օրը. Դէ՛հ, քաշեցէ՛ք, սիրուն եղե՛ր, Ուտելու միշտ պաշար ունինք. Առաջ տաթէ՛ք արօրը, Իի և կուշտ է մեր փորը.


Վարը վարենք, ակօս փօրենք, Դէ՛հ, քաշեցէ՛ք, սիրուն եղե՛ր, Խոր ակօսներ հողին մէջ. Շուտով վարենք արտերը. Սերմը ցանե՛նք որ հունչը հնէնք, Թոզ ըստն մեր դըրագիներ Յորեն դիկենք կալին մէջ. Հինչ ծոյլ են առ եղերը.՝



Ազարակին մէջ կան շատ մը ծառաներ տե՛ս էջ 2օ.



Մեր տունը ընդարձակ պարտէզ մը ունի որուն մէջ զանազան տունկեր  
եւ ծառեր կան (տե՛ս էջ 3օ) :



Ազարակին հաւերուն կը նայէր (տե՛ս էջ 32).

Թ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԵՐ ՊԱՐՑՔԵԶԸ

Մենք երեք եղբայր, երեք քոյր ենք, և վոսփորի Փանտիլի գլւղը կը բնակինք: Մեր տունը ընդարձակ պարտէզ մը ունի որուն մէջ զանազան տունկեր, թու- ֆեր և ծառեր կան: Մայրս բոլորն ալ բաժնած է մեր մէջ: Սիսակին տուած է նշենիները, Արամին՝ կեռասե- նիները, Հարմային վարդենիները: Ալիս առած է սա- լորենիները, Նարդիկ՝ թթենիները, իսկ ես փափաքած եմ ունենալ ելակի և մանուշակի ածուները: Ա. Իշնքս ալ կը ինամենք մեր ծառերն ու ծաղիկները, որոնց մէկ մասը Միջերկրականի կղզիներէն բերուած են, Ա. Իշն առառու. Կը ջրենք, կը մաքրենք զանոնք, կը նետենք խամրած թերթերը, կը զատենք թթուրները, ճճիները, կը փոխենք, կը նորոգենք հողը, որպէս զի հետզհետէ զարգանան ու պտղաբերին մեր բոյսերը:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

53. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ գրաւոր.
1. Դու՞ք ուր կը բնակիք. — 2. Ի՞նչ կաս ձեր պարտէզին մէջ.
  - 3. Մայրդ ի՞նչ տուած է Սիսակին. — 4. Նարդիկի՞ն. — 5. Վարդե-
  - նիները սո՞ւ տուած է. — 6. Ալիս ի՞նչ տուած է. — 7. Արամ. —
  8. Դուն ի՞նչ փափաքած ես ունենալ. — 9. Ի՞նչ խնամք կը տանիք ժառերուն և ծաղիկներուն. — 10. Ինչո՞ւ այդքան խնամք կը տանիք.

54. Սորվիլ հետեւեալ բառերը.

Տունկ, նշենի, կեռասենի, վարդենի, մանուշակ, ածու, խամրած, թթուր, ճճի, կը պատուասենք, զարգանան, թուփ,

55. Սորվիլ վերի Ընթերցուածին ուղղազրութիւնը.

Թ ԴԱՍ. — ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅԵԱԿԱՆ ԱՆՌՈՒՆ

19. Գոյական անունը երկու տեսակ է. յատուկ և հասարակ:

20. Յատուկ անունը մասնաւոր անձի մը կամ իրի մը կը տրուի զայն իր նմաններէն զանազանելու համար: Յատուկ են մարդոց, ընտանիքներու, քաղաքներու, ծովերու անունները, ինչպէս. Արշակ, Պողիս, Վոսիր:

21. Հասարակ են այն անունները որոնք միեւնոյն տեսակէն ամէն անձերու կամ իրերու կրնան տրուիլ, ինչպէս. աշակերտ, յաղաք, դպրոց, ծով:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

56. Օրինակել վերի Ընթերցուածը եւ ստորագծել յատուկ անունները.

57. Կրկին օրինակել եւ ստորագծել հասարակ անունները.

58. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումը.

Ուղական	Հայը
Սեռական	Հ օր
Բացառական	Հ օրմէ
Գործիական	Հ օրմով

59. Այսպէս հոլովել.

Մայր, երգայր, կնքամայր, մօրեղբաւր, հօրեղբայր, սանա- հայր, սանամայր:

60. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղ.	Ներ	Բոյր	Կին
Սեռ.	Ներ ոզ	Բո ոզ	Կն ոզ
Բաց.	Ներ ոզմէ	Բո ոզ մէ	Կն ոզմէ
Գործ.	Ներ ոչմով	Բո ոչմով	Կն ոչմով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ

Ճնճղուկ մը ագարակի մը պատին վրայ թռոյն դրեր էր: Ագարակին հաւերուն կը նայէր, և անոնց զուարթու անփոյթ կեանքը իր դժբախտ վիճակին հետ բաղդատելով, սաստիկ կը նախանձէր: Զմեռուան ձիւնին ցուրտին, ինք բոյս մը, հաստիկ մը չէր գտներ ուտելու, մինչդեռ անոնք առատ կեր ունէին: իր խեղճ թեւիկները կը մախին, փետուրները կը թրջուէին, ոսկորներուն կը փակչէին անձրեւին տակ, մինչդեռ անոնք տաքուկ հաւնոցին թառերուն վրայ խաղաղ կը հանգչէին: Առառու մը սակայն աղմուկ մը լսեց, ու դողալով արթնցաւ քունէն: Ուշագրութեամբ դիտեց, ագարակին տէրը հաւնոցը մտաւ, մէկ քանի վառեակներ բռնեց ու գլուխնին կարեց: Ճնճղուկը ա'լ չգանգատեցաւ իր վիճակէն, որովհետեւ հասկցաւ թէ անոնք իրմէ աւելի դժբախտ էին: Ինք թէն անօթի՝ բայց ազատ էր:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

61. Պատասխանել հետեւեալ հարցումներան թիրանացի՝ յուսոյ գրաւոր.

1. Ճնճղուկը ո՞ւր բան դրեր էր. — 2. Ինչո՞ւ կը նախանձէր ագարակին հաւերէն. — 3. Առառու մը ի՞նչ պատահեցաւ իրեն. — 4. Ագարակին տէրը ի՞նչ զուրուած էր. — 5. Ճնճղուկը աւ ինչո՞ւ չգանգատեցաւ իր վիճակէն. — 6. Ինչո՞ւ ինք անոնցմէ երջանիկ էր.

62 Սորվիլ հետեւեալ բառերը.

Արփոթ, բաղդատել, կեր, թառ, չգանգատեցաւ,

63. Սորվիլ վերի Ընթերցուածին ուղարկութիւնը,

64. Օրինակել այս ընթերցուածը, եւ ստորագծել եզակի անունները.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ

22. Թիւը երկուք է, եզակի և յոյնակի:
23. Անուն մը եղակի է, երբ մէկ առարկայ կը ցուցնէ, յոքնակի է երբ մէկէ աւելի առարկայ կը ցուցնէ:
24. Միավանկ բառ մը յոքնակի կ'ըլլայ, երբ ծայրը եր աւելցնենք, ինչպէս հաւեր, բոյսեր, տուներ:
25. Բաղմավանկ բառ մը յոքնակի կ'ըլլայ, երբ ծայրը ներ աւելցնենք, ինչպէս փետուրներ, ագարակներ, ճնճղուկներ:
26. Անձայն Յ ով վերջացող բառերը երբ յոքնակի ընենք, պէտք է ծայրի Յ գիրը ջնջենք, ինչպէս մեքենայ—մեքենաներ, ծառայ—ծառաներ:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

65. Յորինակի ընել հետեւեալ բառերը.

Պատ, բայն, կեանք, ձիւն, զուրտ, հատիկ, առառու, թև, հաւնոց, թառ, տէր, միհակ, անձրէ, բոյս, կեր.

66. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուզդ.	Աղջիկ	Էրեկ	Կնիկ
Սեռ.	Աղջկ ան	Էրկ ան	Կնիկ ան
Բաց.	Աղջիկ է	Էրեկ է	Կնիկ է
Գործ	Աղջիկ ով	Էրեկ ով	Կնիկ ով

67. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումները.

Ուղղական	Աստուած	Սէր
Սեռական	Աստուծ ոյ	Սիր ոյ
Բացառական	Աստուծ մէ	Սէր է
Գործիական	Աստուծ ով	Սիր ով

ԺԱ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՑՅԱՆՈՑ ՄՔ

Այցելած էք երբեք նկարչի մը աշխատանոցը։ Ես  
երէկ գացի Պ. Գեղամին տունը որ ընկերներէս մէկուն  
եղբայրն է։ Ինք անձամբ տարաւ զիս ընդարձակ սրան  
մը որ ձեղունին վրայ բացուած պատուհաններէ լոյս  
կ'առնէ։ Ամէն կողմ խառնիխուռն դրուած էին ար-  
ձաններ, շրջանակով կամ առանց շրջանակի պատկեր-  
ներ. կիսաւարտ նկար մը՝ այստեղ, ճակտէն գծուած  
դէմք մը՝ այստեղ, բազուկի մը մէկ յասը գունամատի-  
տով, ձեռքի մը մատերը իւղանկար, ծաղիկներէ կաղ-  
մուած փունջ մը ջրաներկ, ալեկոծութեան տեսարան մը,  
կողովէ մը թափած ելակներ, լացող աղոյ մը դէմքին  
ծամածութիւնը։ Ասոնցմէ զատ, զգեստներ, փետուր-  
ներ, զէնքեր, տուփերով ներկեր, պատկերակալներու  
վրայ կտաւներ, սեղանի մը վրայ գունապնակներ, վըր-  
ձիններ։ Հիացած մնացի այս տեսարանին առջև, ինչ  
դուարձալի արուեստ պէտք է ըլլայ նկարչութիւնը։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

68. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ,  
զրաւոր.

1. Ո՞վ է Պ. Գեղամ. — Զ. Ո՞ւր տարաւ զձեզ. — 3. Սրահը  
հօւրիկ լսու կ'առնէր. — 4. Գունամատիտով ի՞նչ գծուած կար. —  
5. Իւղանկա՞ր. — 6. Զբանե՞րկ. — 7. Կտաւները ո՞ւր գրուած էին.  
— 8. Սեղանի մը վրայ ի՞նչ տեսար. — 9. Ի՞նչ զգացիր այս տեսա-  
բանին առջւ. — 10. Ի՞նչ մտածեցիր.

69. Սորվիլ հետեւեալ բառերը.

Գունամատիտ, իւղանկար, շրաներկ, պատկերակալ, կտաւ,  
գունապնակ.

ԺԱ ԴԱՍ. — ՀՈԼՈՎԵՆԵՐ

27. Անունի մը վերջաւորութեան փոխուելուն հո-  
լովում կ'ըսուի:

28. Հոլովը վեց է. ուղղական և հայցական, սեռա-  
կան և տրական, բացառական, զործիական:

29. Հոլովման ընդհանուր կանոնն է եղակիի մէջ՝  
ի, է, ով. իսկ յոքնակիի մէջ՝ եր, երու, երե, երով  
կամ ներ, ներու, ներե, ներով։ Տե՛ս տուի, պատկեր։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

70. Որոշել այս Ընթերցուածին բոլոր հոլովումները եւ զատ զատ  
սիմակներու մէջ զրել.

ՕՐԻՆԱԿ. — Ուղղ. Հայց. Սեռ. Տրէ. Բաց. Գործ.  
Սրահ Զեղուածաններէ Տուփ Երով

71. Օրինակել եւ զոց սորվիլ հետեւեալ հոլովումները.  
Ուղղ. Հայց. Տուփ Տուփեր Պատկեր Պատկերներ  
Սեռ. Տրակ. Տուփի Տուփերու Պատկերի Պատկերներու  
Բաց. Տուփէ Տուփերէ Պատկերէ Պատկերներէ  
Գործ. Տուփով Տուփերով Պատկերով Պատկերներով

72. Սորվիլ ընթերցուածին ուղղագրութիւնը.

9. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԲԱՄԵԿԱՄՄՈՒԹԻՒՆԸ

Երկթի մէջ ամէն իր	Մառն ունի գալարին.
Ունի մաս արեւէն,	Մեղուն՝ մեղք անուշիկ.
Փռւշն ունի վարդ կարմիր,	Հոսող ջուրն՝ իր հծեկւն.
Եւ գիշերն՝ ասդն իրեն,	Եւ շիրմն՝ իր երկինք.
ին տուաւ խոտ մարգին,	Լաւագոյն կեղրունի
Դաշտերուն՝ հունձք բեղուն.	Իրերն հոս կը ձգտին.
Եւ օդին՝ գոռ արծուին,	Մաղկին պէտք ծիլն ունի,
Մացաւներ՝ բայներուն.	Եւ սիրտն ալ՝ մտերմին։

Հերմինէ աղբատ գործաւորումի մըն էր որ իր աշխատութեամք  
լնտանիքը կ'ապրենէր (տե՛ս էջ 38) ուստի ուժ ու  
աշխատ ու աղբատ յանձնուի այս պահում առ այս պահում  
աշխատ ու աղբատ յանձնուի այս պահում առ այս պահում  
աշխատ ու աղբատ յանձնուի այս պահում առ այս պահում  
աշխատ ու աղբատ յանձնուի այս պահում առ այս պահում




— աշխատ

— աղբատ

— պահում

— աղբատ

— պահում



Մանէ, մանէ, ճախարակ չկողէ, ո յանձն  
Նստինչ բանէ, ճախարակ  
(տե՛ս էջ 39)

## ԺԲ ԸՆԹԵՐՑՈՒԱՇ. — ԱՂՅԱՍ ԳՈՐԾՄԱԿՈՐՈՒՀԻՆ

Հերմինէ աղքատ գործաւորուհի մըն էր որ իր աշխատութեամբ ընտանիքը կ'ապրեցնէր, իր հօրը մօրը ծերութիւնը կը ինամէր, և քրոջը դաստիարակութեան հոգ կը տանէր: Առտուլնէ մինչև իրիկուն չարաչար յոդնութենէ ետքը, շատ անգամ կ'ստիպուէր գիշերուան քունն ալ զոհել, և այս անվերջանալի զբաղման արդիւնքը հազիւ կը բաւէր տանը անհատում պէտքերուն: Զմեռուան մէջ, գիշեր մը, երբ լամպարին լոյսին կը ջանար աւարտել շրջազգեստ մը, հովուն սաստկութենէն պատուհանը բացուեցաւ, լամպարը՝ շրջեցաւ, և զգեստին թեղանիքներէն մէկը այրեցաւ: Խեղճ աղջիկը յուսահատութեան մէջ ինկաւ, և լացաւ: Ինչպէ՞ս պիտի համարձակէր ներկայանալ զգեստին տէրոջը: Սակայն յիշեալ տիկինը բարեկիրթ և ազնիւսրտի տէր ըլլալով, փոխանակ յանդիմանելու, միսիթարեց զինքը, և դրամական նուէր մըն ալ տուաւ անոր կրած յուղման և անձկութեան փոխարէն:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

73. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի, յետոյ գրաւոր.  
 1. Ո՞վ էր Հերմինէ: — 2. Իր աշխատութեամբ ի՞նչ կ'ընէր: —  
 3. Ցորե՞կը կ'աշխատէր թէ գիշերը: — 2մեռ գիշեր մը ի՞նչ պատահեցաւ: — 5. Հերմինէ ի՞նչ ըրաւ: — 6. Զգեստին տէրը ի՞նչ տեսակ կին էր: — 7. Ի՞նչ ըրաւ Հերմինէին.

74. Սորվիլ հետեւեալ բառերը.

Լամպար, շրջեցաւ, թեղանիք, շրջազգեստ, յուղում, անձկութիւն,

## ԺԲ. ԴԱՍ. — ՀՈՒԱՎՈՒՄՆԵՐՈՒՆ ԶԵՒԵՐԸ

30. Ընդհանուր օրէնքէն տարրեր կերպով կը հոլովուին.  
 31. Ուրիշն վերջացող բառերը. աշխատութիւն, աշխատքեան, եւային:  
 32. Ում վերջացող բառերը. զբաղում, զբաղման, եւլն.:  
 33. Ժամանակ ցուցնող բառերը. զիշեր, զիշերուան, ելն.:  
 34. Կարգ մը միավանկ բառեր. ծով, ծովու, եւլն.:  
 35. Ազգականութեան կապ ցուցնող բառերը. հայր, հօր, եւային:  
 36. Ասոնց մէ զատ կան նաև կարգ մը բառեր որոնց հոլովումը զարտուղի է, ինչպէս Աստուած, տղայ, սկր, եւլն.:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

75. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել անոր մէջ զարտուղի հոլովուած բառերը,  
 76. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը,  
 77. Օրինակել եւ զոյ սորվիլ հետեւեալ հոլովումները.  
 Ուղղ Հայց. Աշխատութիւններ Զբաղումներ  
 Սեռ. Տեկ. Աշխատութեանց կամ Զբաղմանց կամ Զբաղումներու ներու  
 Բաց. Աշխատութիւններէ Զբաղումներէ  
 Գործ. Աշխատութիւններով Զբաղումներով

## 10. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՊՈՐԾԱԿԱՌՈՒՀԻՄՆ ԵՐՄՔԸ

- Մանէ՛, մանէ՛, ճախարա՛կ, Ճերմակ ոստեր շինեմ ես: Նստի՛նք, բանէ՛, ճախարա՛կ, Աղքատ օրով ու լացով, Անտէրին տէր ճախարակ, Որբերուն հայր ճախարակ, Մանէ՛, մանէ՛, ճախարա՛կ, Կուսնակ ծագեր է վերէն. Նստի՛նք բանէ՛, ճախարա՛կ, Աչքըն լուսցեր է նորէն. Անտէրին տէր ճախարակ, Որբերուն հայր ճախարակ:

ԺԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՐԵՒԽՆ ՈՒ ԼՈՒՄԻՆՅ

Լուսմայրիկը իր աղջիկն ու տղան դրկեց որ երթան աշխարհ քը լուսաւորեն փօխնիփոխ . մէկը՝ ցորեկը, միւսը՝ գիշերը, Աղջկանը անունը Արե էր . տղունը՝ Լուսին : «—Քուրի՛կ, ես ցորեկը կ'երթամ, դուն ալ՝ գիշերը, » ըստ չարաճճի Լուսինը : «—Զէ՛, ես աղջիկ եմ . ես գիշերը կը վախնամ, առարկեց Արեւը : Եւ քոյր եղրար վէճի բռնուելով, իրենց մօրը դիմեցին որ խմոր կը չաղուէր : «—Դուն գիշերը պտղտէ՛, Լուսին, ըստ մայրը . քրյոդ չղիկէն և բռւէն կը վախնայ : » Բայց լուսինը հակառակեցաւ և չուզեց հնազանդիլ : Այն ատեն մայրիկը զայրացած, խմորին մէջէն ձեռքը հանելով, ապօակ մը տուաւ մանչուն որ խմորոտ դէմքով ելաւ գործին գնաց : Սուկայն Արեւը նորէն սկսաւ նազիլ . «—Մայրի՛կ, ես ցորեւը կ'ամշնամ, ամէնքը երեսս կը նային : » Լուսմայրիկը ափ մը տուաւ իր աղջկանը ու ըստաւ . «—Ով որ երեսոյնայի, աչքերը ծակծէկ այս ասեղներով : » Այն օրէն իվեր, Լուսինը խմորէն ծերմկած երեսով կը չրջի գիշերը, իսկ Արեւը ցորեկը դուրս կ'ելլէ տունչն, և երեսը նայողին աչքերը կը ծակծէկ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

88. Պատասխանել հետեւեալ հարցումներուն.

1. Լուսմայրիկը ՞՞ը զրեց Արեւն ու Լուսինը . — 2. Լուսինը ի՞նչ դիմեցին, ի՞նչ ըստաւ . — 3. Արեւը ի՞նչ պատասխանեց . — 4. Երբ իրենց մօրը ըրաւ տղաւն . — 5. Տղան հնազանդեցա՞ւ . — 6. Մայրը ի՞նչ մարդ չնայի . — 8. Լուսինը ի՞նչպէ՞ս և ի՞նք կը պատշի . — 9. Իսկ Արեւը ի՞նչ կ'ընէ :

ԺԳ. ԴԱՍ. — 80Դ.

36. Երկու տեսակ յօդ կայ . Որոշիչ և անորոշ :  
 37. Որոշիչ յօդ կը կոչուին լ և և գերերը որոնք անուններուն վրայ կը զրուին որոշ իմաստ մը տալու համար անոնց :
38. Ե կը զրուի այն բառերուն ծայրը որոնց վերջին գիրը բաղաձայն է, ինչպէս . Լուսմայրիկը, լուսմայրիկը :
39. Ն կը զրուի այն բառերուն ծայրը որոնց վերջին գիրը ձայնաւոր է, ինչպէս Բու, Բուն :
40. Ն յօդը կը զրուի նաև ու, ալ, է, և այլն բառերէն առաջ :
41. Այ ծայն յով վերջուցող բառերուն յն կը ջնջուի յօդ դնելէ առաջ, ինչպէս . Տղայ, տղան :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

89. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել որոշիչ յօդերը :
90. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը :
91. Պէտք եղած յօդերը դնել հետեւեալ գոյականներուն ծայրը .  
 Գաւաթ, նշենի, շուն, կատու, գիտութիւն, մայր ալ, տղայ, աղջիկ, ծով աւ ցամաք, գորգ, իր պատկեր է, ենթակայ, մեր տուներ ալ, հարս ու վեսայ, ամառ ալ, այս ձեր այրի է, աղջիկ ու տղայ, փոսուռայ, թիթեռնիկ ու մեղու, այդ մեր սպասաւոր է, առարկայ, ծողովուրդ ալ, շուն ու կատու, գորգ ալ, մայր, պատկեր, ծով, այս իր գաւաթ է, թիթեռնիկ, իշխան ու ծառայութիւն :
92. Սորվիլ հետեւեալ բառերը .  
 Մուղակ, արբանեակ, գիսաւոր, համաստեղութիւն, ասուակ :

ԺԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — Լ.Ս.Ի.Ս.ԳՈՅՆ ԵՄ.ՆՉԵՆՍ.ՐՍ.ՐՍ.ԿԱՆՀԵ

Կարեւոր վաճառատան մը համար պաշտօնեայ մը կը փնտուէք : Զանազան վարժարաններէ շրջանաւարտ պատանիներ վկայականներով ու յանձնարարականներով ներկայացան . բայց տէրը անոնց ոչ մէկուն հաւնեցաւ , և լնութեց տղայ մը որ լրագրի մը մէջ իր աղդը կարդալով , համարձակեր էր ինքնիրեն ներկայանալ : Երբ հարցուցին վաճառականին թէ ի՞նչ էր պատճառը որ նախընտրութիւն կու տար այդ տղուն որ յանձնարարական մը իսկ չունէր , պատասխանեց . «Անիկա սքանչելի յանձնարարական մը ունի . չդիտեցի՞ք թէ ներս մոտած ատեն ի՞նչպէս ոտքերը մաքրեց և գուռը ի՞նչ զգուշութեամբ գոցեց իր ետեւէն : Ասիկա մաքրասիրութեան և կարգապահութեան նշան մըն էր : Յետոյ իր աթոռէն ելաւ ու զայն տուաւ ծերունի նամակաբերին որ ոտքի վրայ կ'ապասէր : Այս ալ բարեսրտութեան ապացոյց մըն էր : Ուշադրութիւն չըրի՞ք որ գետնէն վերցուց գիրք մը զոր դիտմահը ձգեր էի , ու հանդարտ սպասեց որ կարգը իրեն գայ ինծի մօտենալու : Ասոնք ալ արթնութեան նշաններ են . ու այս յատկութիւնները բարձր յանձնարարականներէ աւելի կ'արժեն տղու մը համար : »

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

93. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի , յետոյ գրաւոր .

- Վաճառատան մը համար ի՞նչ կը փնտուէք : — 2. Որո՞նք ներկայացան : — 3. Վաճառատան տէրը զ՞ո՞վ ընտրեց : — 4. Երբ այդ ընտրութեան պատճառը հարցուցին , ի՞նչ պատասխանեց : — 5. Ի՞նչպէս հասկեր էր անոր մաքրասէր և կարգապահ ըլլալը : — 6. Բարեսիրտ ըլլալը : — 7. Որթուն և բարեկերթ ըլլալը :

ԺԴ. Դ Ա Ս

42. Անորոց յօդն է մը կամ մըն :

43. Մը կը գործածուի ամէն անորոց գոյականի քով , ինչպէս . Պաշօննեայ մը (ով ըլլալը չենք գիտեր : )

44. Մըն կը գործածուի միեւնոյն պարագային լղարքային սահմանական ներկայէն , անկատարէն և ալ բառէն առաջ , ինչպէս . Ասիկա ապացոյց մըն է , դուի ուսանող մըն ի՛ , և այլ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

94. Օրինակել այս լնթերցուածը եւ ստորագծել անորոշ յօդերը եւ գոյականները :

95. Թերանացի ըսել թէ այդյօդերը ո՞ր անուններուն կը պատկանին :

96. Սորվիլ այս լնթերցուածին ուղղագրութիւնը :

97. Սորվիլ հետեւեալ բառերը :

Պատանի , յանձնարարական , վաճառատուն , նախընտրութիւն , ապացոյց :

98. Անորոց յօդեր դնել հետեւեալ գոյականներուն վրայ .

Քահանայ . . . եկաւ . Աշակերտ . . . ալ աւելցաւ . Քոյր . . . ալ ունեցայ . Գիրք . . . բերք . Բարի տղայ . . . ես դուն . Հօրագոյք . . . ունիմ . Դեռ պատիկ-աղջկէ . . . է ան . Լամպար . . . վառէ . Եղբայրս մրցանակ . . . ստացաւ . Պատիժ . . . էր աս :

11. ԱՐՏԱՎԱՐԱՆՈՒԹԻՒՆ . — ՖՈԽ ԽԵՂ ԵՒ ԲՈՅԸ

Ծուխը կ'ըսէր բացին , եր մօր լուսավառ .

— Մարթ'կ , ըսէ՛ , ի՞նչ է աս

Որ քեզմէ կեանք առի , ապյօ միշտ եմ խաւար .

Մինչ դուն ապագէս կը շողաս :

— Աղջիկս , ըսաւ բոցն անոր ,

Անլուր բան չէ , ոչ ալ նոր .

Եւ գուն ալ փատ մ'ես հիմակ

Թէ մ'որդ միայն անձին լոսուն է փայլուն .

Բաւական չէ որ տըղաք

Ծընին հօրմէ մեծանուն :

## ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՈՒՆԵՑՄԱՆՔՆ ԴԱՇ ԲԼԱՅԱ

Մարդ մը միշտ իր վիճակին խեղճութենէն կը գանգատէր, և ուրիշներուն ունեցածէն կը նախանձէր: Հարուստի մը ապարանքը տեսնելով, շքեղ կառքի մը հանգիպելով, գրամատէրի մը հարստութեան վրայ խօսուիլը լսելով, գոհարավաճառի մը ցուցափեղկը զիտելով, կը գոչէր. «Աստուած ուրիշներուն ամէն բան տուած է. իսկ ինձի՝ ոչինչ»:

Այս մարդուն կինը որ խելացի և լուրջ էր, օր մը ըստ անոր. «Եթէ սա իշխանին ապարանքը քեղի տան, կը թողո՞ւս որ ձախ թեւդ կտրեն: - Ո՞չ պատասխանեց ամուսինը: - Եթէ գոհարավաճառը իր բոլոր խանութին ապրանքները քեղի նուրիէ, կը հաւանի՞ս որ աջ ձեռքդ միայն կտրէ: - Ամենեւի՞ն: - Իսկ տասը հազար ոսկիի փոխարէն՝ երկու աչքդ չե՞ս տար: -- Երբե՞ք, երբե՞ք, պոռաց մարդուկը սարսափած: - Կը տեսնես թէ, ըստ կինը, ուռն ալ արժէ քաւոր բաներ ունիս՝ զորս չես ուզեր փոխանակել այնքան թանկազին բաներու հետ. ինչո՞ւ ուրեմն անոնց յարգը չես զիտեր ու կը գանգատիս»:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

99. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Մարդը ի՞նչ բանէ կը գանգատէր և կը նախանձէր: - 2. Ուշեցներուն բարիքները տեսնելով, ի՞նչ կ'ըսէր: - 3. Կինը ի՞նչ ըստ: - 4. Ամսւամինը հաւանեցա՞ւ: - 5. Ուրիշ ի՞նչ հարցուց կինը: - 6. - ի՞նչ պատասխանեց կինը: - 7. Իսկ կիսջը երարդ հարցումին ի՞նչ պատասխանեց: - 8. Այն ատեն կինը ի՞նչ ըստ:

100. Սորվիլ հետեւեալ բառերը.

Ապարանք, շքեղ, գոհարավաճառ, ցուցափեղկ, լուրջ, փոխանակել,

## ԺԵ. ԴԱՅ. — ԸԱ.ՏԿԱ.ՑՈՒՑԻՉԻՉ ԵՒ ԸԱ.ՏԿԱ.ՑԵՍԱ.Լ

45. Յատկացուցիչ կը կոչուի այն անունը որ բանի մը որուն ըլլալը կը զուցնէ, ինչպէս իշխանին ապարանքը:

46. Յատկացուցիչին վերաբերող անունը յատկացեալ կը կոչուի, ինչպէս իշխանին ապարանքը:

47. Յատկացուցիչը ևնուական հոլով կ'ըլլայ:

48. Յատկացուցիչը որո՞ւն հարցման կը պատասխանէ և յատկացեալէն առաջ կը դրուի, ինչպէս Որո՞ւն ապարանիլ. - իշխանին ապարանիլ:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

101. Օրինակել վերի Ընթերցուածը եւ ստորագծել յատկացուցիչները.

102. Կրկին օրինակել եւ ստորագծել յատկացեալները.

103. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

104. Մէջմէկ յատկացուցիչ գտնել հետեւեալ յատկացեալներուն յարմար.

Դուռը, ապակին, ծայրը, կտթը, տերեւը, ճիւղը, ղեկը, անիւը, շրջանակը, գոտին, ալիքը, բանակին, վանդակը, ակւան, ափոսը, կօշկը, տերակը, թաթիկները, հաւկիթը, փետուրը, ալոչը:

## 12. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԿԱ.ՑՈՒՍ.Ա.Ն ՈՒ ՄԵԾԹ.ՑՈՒՆ.Ը

Կարուակ մը կաը ատենօք

Որ թէեւ խեղճ, չըքաւոր,

Վ'երգէր զուարթ և անհոգ

Աշխատելով ամէն օր,

Դրացի մ'ուսնէր մեծատուն

Որ շըքեղ կեանք կը վարէր.

Բայց ոչ հանգիստ եւ ոչ քուն

Ունէր ցորեկն ու գիշեր:

Առտըւան գէմ երբ նիօհէր,

Կարուակն ելած էր արդէն,

Եւ իր երգով, անվեհեր՝

Կ'արթնցընէր զայն քունէն:

Հարուստն ըստ օր մ'անոր.

«Կ'ուզեմ, չըլլաս դուն թշուառ.

Առ քեզ ոսկի բիւրաւոր,

Ու աղօթէ՛ ինձ համար»:

(Նարունակելի)

ԺԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — Ս.ՄՊԻՒՆ ԸՆՑՍԱՆԻՑԲԸ

Ամպը ունի չորս զաւակ. երկուքը՝ մանչ, երկուք՝ աղջիկ: Անդրանիկ մանչը քիչ մը խենդուկ է. կը վազէ, կը վաղէ, կ'երթայ գետերուն մէջ կը թափի, զանոնք կ'ուռեցնէ, եղերքներէն դուրս կը վանէ. սարուն փոշոտ տերենները կը մաքրէ, ծառեցնէ: Մեծ քոյրը ճերմակ աղջիկ մըն է. երբ սաստիկ ցուրտերը սկսին, մէջտեղ կ'ելլէ, իր բամպակէ քոյրը կը սփռէ դաշտերուն երեսը, որպէս զի չմսին փոքրիկ սերը հողին տակ: Երկորդ եղբայրնին աղմկայոյզ անզուսպ մանչ մըն է որ մեծ ժիսոր կը հանէ, և ամէն բան կը կոտրէ կը թափէ. պատուհանները կը խորտակէ, արտերը կը փճացնէ: Ամէնէն անուշիկը փոքրիկ քոյրերնին է, քնքուշ աղջիկ մը որ գարնան՝ ծաղիկներուն ճակատը փայլուն աղամանդներով կը զարդարէ, իսկ ձմեռը՝ մեր պատուհաններուն վրայ ճերմակ մատիտով հիանալի պատկերներ կը գծէ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

105. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.
1. Ամպ քանի՞ զաւակ ունի. — 2. Անդրանիկ մանչը ինչպէ՞ս է. — 3. Ի՞նչ կ'ընէ. — 4. Մեծ քոյրը ի՞նչ կ'ընէ. — 5. Երկ. — 6. Քոքիկ քոյրերնին ի՞նչ կընէ. — 7. Կընա՞ք ըսել ասոնց անունները.

106. Սորվիլ հետեւեալ բառերը.
- Կը վանէ, կը սփռէ, սերմ, աղմկայոյզ, անզուսպ, ժիսոր, կը նորտակէ, կը փճացնէ, քնքուշ, հիանալի.
107. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը,

ԺՅ. ԴԱՍ. — ՈՐՍ.Կ.Ս.Կ.Ս. Ս.Մ.Ս.Կ.Ս.Ն

49. Ածականը բառ մըն է որ անունէ մը առաջ կը դրուի, և անոր մէկ յատկութիւնը կը ցուցնէ. ինչպէս Ծարաւ ծաղիկ, մերմակ աղջիկ:

50. Ածականները ոչ թիւ ունին և ոչ հոլով. անուններու հետ կը գործածուին և անվիտիին կը մնան:

51. Որակական ածականը անունի մը ինչպէս ըլլալը կը ցուցնէ, և ի՞նչպէս հարցման կը պատասխանէ. Մաֆուր, սգեղ, պգտիկ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

108. Օրինակել այս Ընթերցուածը եւ սոորազծել որակական ածականները.

109. Օրինակել հետեւեալները, ստորազծելով անունները.

Փոքրիկ տղան, կապուտ երկինք, սև ամպեր, անկեղծ բարեկամը, պարարտ կովերը, հնազանդ աշակերտը, աղուոր խնձոր մը, յստակ ջուր, սսւր դանակը.

110. Հետեւեալ անուններուն գոյնը ցոյց տուող ածականներ գտնել.

Ածուխ, կաւիծ, գինի, արինջ, խոտ, ծով, խնձոր, գրատախակ, սեր, նուռ, մարգրիտ, շուշան, տերմ:

111. Բւէ՛ր ծիածանին խօթը գոյները.

12. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԿԱՐՈՇ-ԱԿՆ ՈՎ ՄԵՌԱՑՈՒՆԸ  
(Շառունակութիւն)

Կարուակն առաւ երբ ոսկին, Տանջանքն եղաւ իր բաժին Աւ աշխարհք իրն էր կարծես. Խալալ կեռնցին փոխարէն, Բայց այդ գանձով թանկագին Օր մ'ալ գընաց հարուստին Հոգն ալ մըտաւ տունէն ներս. Որ ալ հանգիստ էր առատուն.

Դադրեցաւ Ճայն իր երգին, ԱՌ ոսկիներդ. ըսաւ, մին. Քունչալ փախաւ աչքերէն, Ծուր քունսու երգս ինծի՛դուն:

ԺԷ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄՈՑԱՐԴԻ ՈՒ ՓՈՎՐԻՆ ԱԳՋԻԿԸ

Մոցարդ որ գերմանացի հոչակաւոր երգահան մընէ, որ մը հիւր կ'երթայ իր ծանօթնարէն մէկուն, Այդ տանը մէջ տասերեք տարեկան աղջիկ մը կար որ հիանալի դաշնակ կը նուագէր, Մեծ երգահանը քաջալերեց այդ դեռատի երաժիշտը: Այն ատեն փոքրիկ աղջիկը հարցուց վարպետին. «Շատ կը փափաքիմ եղանակ մը հնարել և ձայնագրել. ըսէ՛ք ինձի թէ ի՞նչպէս ընեմ: — Դեռ շատ փոքր էք այդ գործին համար. սպասեցէ՛ք քիչ մը, պատասխանեց արուեստագէտը: — Բայց դուք ալ շատ կանուխ սկսած էք հեղինակել, առարկեց տղեկը. ես կարդացած եմ ձեր կենսագրութեան մէջ թէ մանուկ էք եղեր երբ գրեր էք ձեր թատրերգութիւններէն մէկ քանին: — Ճիշտ է, պատասխանեց Մոցարդ, բայց այդ խազերը գրած ատենս, ես ուրիշն չէի հարցըներ: Այն տղան որ տաղանդ ունի ինքնինքը կը չարչարէ, կը հնարէ, կը գրէ, առանց ուրիշն հարցնելու թէ ինչպէս ընէ:»

## ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

112. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր. 1. Ո՞վ է Մոցարդ. — 2. Ո՞ւր կ'երթայ. — 3. — Այդ տանը աղպետին. — 4. Ի՞նչ պատասխանեց արուեստագէտը. — 5. Ի՞նչ պատասխանեց տղեկը. — 6. Ի՞նչ պատասխանեց Մոցարդ.

## 113. Սորվիլ հետեւեալ բառերը.

Երգահան, քաջալերել, երաժիշտ, վարպետ, հնարել, ձայնագրել, արուեստագէտ, հեղինակել, առարկել, կենսագրութիւն, տաղանդ, թատրերգութիւն.

ԺԷ. ԴԱՅ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱՆՍԱԿԱՆ

52. Ցուցական ածականները ցոյց կուտան այն անունները որոնց վրայ կը խօսուի:

53. Ցուցական ածականներն են՝ այս, աս, աա, այդ, աս, այն, ան:

54. Այս կը գործածուի մեզի ամէնէն մօտ առարկային համար, այդ քիչ մը հեռու եղողին, այն՝ աւելի հեռու եղողին:


55. Ցուցական ածականէն ետքը եկող գոյականը և կամ ը յօդը կ'առնէ. ինչպէս. Այս մարդը, այդ կատուն :

## ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

114. Օրինակել այս ընթերցուածը, եւ ստորագծել Ցուցական ածականները.
115. Սորվիլ այս հատուածին ուղղագրութիւնը.
116. Տարմար գոյականներ զնել հետեւեալ ածականներուն բով. Ճերմակ, անուշ, գեղին, կ'ըմիք, սոկեզօծ, բարակ, երկար, խոշոր, կլոր, քառակուսի, կարճ, հում, չոր, սուր, տափակ, ցուրտ տաք.

## 13. ԱՐՏԱՍԱՅՈՒԹԻՒՆ. — ԵԽԵ...

- |                        |                        |
|------------------------|------------------------|
| Եթէ հով ըլայի          | Եթէ ձիւն ըլլայի        |
| Եւ տոյին ինձ թեւեր,    | Կակուղ գիրկ ու ճերմակ, |
| Ես ինչու երթայի,       | Աղքատին կու տայի       |
| Կոծել դաշտն ու ծովեր,  | Բամզակէ մեծ վերմակ,    |
| Եթէ ա՞ւ ըլլայի         | Եթէ ցօղ ըլլայի,        |
| Ինձ տըրուէր ջուր առատ, | Ինչը ծաղկին անժըլտ     |
| Չոր արտին կու տայի     | Կու տայի լիուլի        |
| Իմ անձեւս ադամանդ      | Իմ շաղէս մարգըրիտ.     |



Մոնարդի Գե, մանացի հուշակաւոր երգաւան մըն է (Տե՛ս էջ 48)



Աշնան մէջ, օր մը Ալիսին մայրը զինը զիւղ տարաւ տե՛ս էջ 64)

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍԱՐԴԵՐՆ ՈՒ ՇՆՐԱՄԸ

Սարչերը օր մը ըսկն շերամին. «Քու յոզնութիւնդ մեծ է, ու աշխատանքդ՝ երկար։ Որքան կը պարտիս բժոժիդ մէջ, որքան կը դառնաս, և սակայն այնքան դանդաղ ես որ օրերով շարաթներով չես կրնար քու չին գործդ աւարտել։ Մինչդեռ մենք երկու վայրկեանի մէջ մեր լայն ոստայնները կը հիւ սենք։ իզուր մարդիկ մեզի դէմ կը մաքառին իրենց աւերիչ գործիքներով. մենք շարունակ իրենց տուները, պարտաները, պարտէզներն ու անտառները կը պաշարենք մեր ցանցերով։ Եերամը պատասխանեց. «— Իբաւ ձեր գործելու եղանակը արագ է, բայց ձեր գործը անօգուտ և զզուելի։ Ամէն մարդ ձեր ոստայնը կ'արէ կը նետէ, իսկ մեր մետաքսին համար ոսկիներ կը վճարէ։ Մեր թելերէն շինուած շղարչներով է օր վայելչասէր տիկինները կը հագուին և կը զարդարեն իրենց սրահները»

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

117. Պատասխանել հնտեւեալ հարցումնելուն թիրանացի եւ զրաւոր.  
1. Սարդը միջա՞տ է թէ թիթեռնիկ։ — 2. Սարդը ո՞ւր տեսած էք։ — 3. Սարդը եթ ցանցերով ՞ո՞ տեղերը կը պաշարէ։ — 4. Շերամը ՞ո՞դ է թէ թիթեռնիկ։ — 5. Շերամին շինած թեւերը ի՞նչ կը կոչեւին։ — 6. Ո՞վ մետաքսեղէն կը հագնի։ — 7. Մետաքսեղէն ի՞նչ կերպասի անուններ գիտէք։

118. Սորվիլ հնտեւեալ բառերը.

Սարդ, շերամ, բժոյի, կը մաքուին, ցանց, կը պաշարենք, զզուելի, ոստայն, շպարշ, վայելչասէր, սլահ։

ԺԵ. ԴԱՍ. — ՍՅՈ.ՅՈ.ԿԱՆ Ա.ՅԱ.ԿԱ.Ն

56. Սազական ածականները բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն։

57. Ստացական ածականներն են.

Կազակի	Օսմանակի
իմ, յու, իր	մեր, ձեր, իրենց

58. Ստացական ածականին վերաբերող գոյականները իրենց վերջը ս, դ, և կամ լ գիրերը կ'առնեն, ինչպէս. իմ զիսարկս, յու հովանոցդ, իր ձեռնոցը, մեր, ձեր, իրենց զիրենը։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

119. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել ստացական ածականները.

120. Բերանացի ըսել այս Ընթերցուածին բոլոր գոյականները.

121. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը։

122. Յարիւար ստացական ածականներ զնել կէսերուն տեղ։ Մարիամ. . . բարեկամուհիս այցելութեան. եկաւ ինծի. . . կեւու եղբօրը հետ . . . մայրն ալ մէկտեղ էք. Մէկը . . . մատնացը և ասեղը բերեր էք . . . կարիս օգնելու համար. միւսն ալ . . . հաւըը և գնդակները . . . տաղոց հետ խալալու համար. ձաշն ետքը, մենք ալ . . . խաղալիկները մէշտեղ հանեցինք և զուարձացնք. . .

14. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — Ա.ՄՈՒՆ. ՀԱ.ՍՍ.ԿԱ. ՈՒ ՊԱ.ՐԱ.Պ  
Տ Ա. Կ Ա. Ո Ւ Ը

— Համուն համեր երբ գըլուինին — Սա տակառն ալ զոր այդեպահն կը խռարեն մլուց գետին, ներ գլուրէ գէպի հնձան, Սա մէկն ինչո՞ւ բարձրէ այնքան, ինչո՞ւ կ'ընէ աղմուկ այնչափ, — Զի գլխուն մէջ հատեր չըկան, — Որովհետեւ մէջն է պարտագ.

ԺԹ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԴԵՂՋԱԿՈԽՀԱԻԻՆ ԵՐՄԱԶՅ

Դիւղացի կին մը կողով մը հաւկիթ կը տանէր քաղաք ծախելու։ Ճամբան քալած ատեն կը խորհէր որ եթէ հաւկիթներուն ամէն մէկը եօթը փարայի ծախէր քաւական գումար մը պիտի շահէր։ Դժբախտաբար հինգ հատը կոտրեցաւ։ Խեղճ գեղջկուհին շատ ցաւեցաւ որովհետև երեսունը հինգ փարայ կորսնցուց, և ասիկա կարեւոր գումար մըն էր իրեն պէս աղքատ կնոջ մը համար։ Սկսաւ երկար բարակ հաշուել, և վերջապէս գտաւ որ բնաւ կորուստ չպիտի ունենար, եթէ մնացածներէն իւրաքանչիւրը ութը փարայի ծախէր։ Այդ հաւկիթներուն հասոյթովը քանի մը հատ ածան հաւ պիտի գնէր, և երկրորդ անդամ քաղաք գալուն՝ երեք անդամ աւելի դրամ պիտի շահէր։ Այսպէս հետզհետէ ընդարձակելով առուտուրը, էլ մը պիտի գնէր, և անոր վրայ հեծած պիտի երթեւեկէր գիւղէն քաղաք, շարաթը երկու անդամ։ Էլը լեռներէն վեր, լեռներէն վար հօր հօր պիտի վազէր ու ցատքէր։ Գեղջկուհին այս գաղափարէն խանդավառուած, ինք ալ ցատքեց ու ոտքը սայթաքելով ինկաւ, և բոլոր հաւկիթները կոտըրտեցան։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

123. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր

1. Գիւղացի կինը ի՞նչ կը տանէր քաղաք։ — 2. Քանի՞ պիտի ծախէր իր հաւկիթները։ — 3. Ճամբան ի՞նչ պատահեցաւ։ — 4. Այն ատեն հաշուելով ի՞նչ գտաւ գեղջկուհին։ — 5. Կրնա՞ք ըստել թէ կողովն մէջ ամէնը քանի՞ հատ հաւկիթ կար։ — 6. Առ նոնց գրամով ի՞նչ պիտի գնէր։ — 7. Եթէ առուտուրը ընդակուէր ի՞նչ պիտի գնէր։ — 8. Էլը ի՞նչ պիտի լնէր։ — 9. Ասիկա խորհած ատեն ի՞նչ ըրաւ և ի՞նչ պատահեցաւ։

ԺԹ ԴԱՍ. — ԹՌԻՍԿԱՆ ԱՇԱԿԱՆ

60. Թուական ածական կ'ըսուին այն բառերը որոնք անունի մը խնի համ խնիերորդ ըլլալը կը ցուցնեն, ինչպէս մեկ, երկու, երեք, յորս, հինգ, վեց, եօթը, ութը, իթը, տար, ևային։ Առաջին, երկրորդ, երրորդ, յորրորդ, հիթզերորդ, վեցերորդ, եօթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, ևային։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

114. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել թուական ածականները։

115. Սորվիլ հետեւեալ բառերը.

Գեղջկուհի, գումար, իւրաքանչիւր, հասոյթ, ածան, երեւեկել, լսանգավառուած, սայթագիւր։

116. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

117. Թուական ածականներ զնել կէտերուն տեղ.

Յակոբ իր տան .. յարկը վարձու տուաւ։ — Ես .. տարեկան եի և, բ դպրոց մտայ։ — .. տարի աշխատեցայ շրջանաւաբոր ըլլալու համար։ — Պետքոս մեր դպրոցին .. կարգի աշակերտներէն Ե։ — Հաւերը ժամը .. ին իրենց թառը կ'ելեն։ — Տարին .. օր է։ — Ժամը .. ին էս օր և կէս գեշեր կ'ըլլայ։

15. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄՐՁԻՒՆԸ

Եղը դաշտէն վաստակաբեկ կը դառնար  
յամրաբար.

Մըջիւն մըն ալ իր եղջիւրին ծայրն ելեր  
թառեր էք։

Երբ գիւղն հասան, ընկերները պոռացին  
մըջիւնին։

«Թուրիկ մըջիւն, այդպէս ուրկէ» կը դառնար,  
ի՞նչ է առ։

Կը հարցնէք, ապուշներ։  
Ե՞՞ք տեսներ.

Հողն հերկեցինք արտերուն  
օրն ի բռնւն։

Ի ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԻՈՒԹ-ԻԿՆԲ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ 1:

Մեր ուսուցիչը, անցեալ օր, խօսեցաւ մեզի միաբանութեան առաւելութեանց վրայ. պատմեց մեզի թէ ինչ չարիքներ կրած է մեր ազգը անմիաբանութեան երեսէն. բացատրեց մեզի Միութիւնը զօրութիւն է առածը, և ասիկա ապացուցանելու համար մեզի ցոյց տուաւ քանի մը բարակ ոստիկներ, ու իր առաջարկութեամբ, մեր մէջէն ամէնէն վատուժ տղան առանց ճիգի ծուց և կոտրեց անոնցմէ մէկը. յետոյ տուաւ ուրիշ ոստ մը, յետոյ երրորդ մը, և դեռ շատեր. տղան հետզհետէ կոտրեց միւս ոստերն ալ: Հուսկ ուրեմն, մեր ուսուցիչը բոլոր ոստիկները միացուց, իրարու կապեց, և դասարանին ամէն աշակերտները փորձեցին ու չյաջողեցան խորտակել զայն: «Միեւնոյն բանն է, ըսաւ, մարդոց մասին ալ. ամէն մէկ անհատ զատ զատ կրնայ տկարանալ, ընկճուիլ, յաղթուիլ, բայց երբ միացած են, ոչ մէկ զօրութիւն կրնայ անոնց յաղթել:»

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

118. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Ի՞նչ բանի վեայ խօսեցաւ ձեր ուսուցիչը անցեալ օր: — բերաւ: — 2. Ի՞նչ պատմեց ձեզի: — 3. Ատիկա ապացուցանելու համար ի՞նչ ստիկներէն մէկը: — 4. Ձեր մէջէն ամէնէն վատուժ տղան ի՞նչ ըսաւ այդ սուցիչը ի՞նչ ըրաւ: — 5. Յետոյ ի՞նչ ըսաւ: — 6. Ետքը ձեր ուսուցիչը ի՞նչ ըրաւ: — 7. Դասարանին ամէն աշակերտները ի՞նչ: — 8. Կըցան խորտակել պղտ երարու կապուած ոստիկները: — 9. Այն ատեն ի՞նչ ըսաւ ուսուցիչը:

119. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը,

Ի ԳԱՎ. — ԱՆՈՐՈՇ ԱԺԱԿԱՆ

61. Անորոշ ածականները անոնք են որ անորոշ իմաստ մը կուտան անունին, ինչպէս. Ամեն, բոլոր, ամեն մեկ, ոչ մեկ, ուրիշ, միւս, միեւնոյն, յանի մը, ասանկ, ատանկ, անանկ, այսչափ, այդչափ, այնչափ, յանի, ինչպէս, ո՞ր, ի՞նչ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

120. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել անորոշ ածականները.

121. Սորվիլ հետեւեալ բառերը.

Առաւելութիւն, ապացուցանել, ոստիկ, առաջարկութիւն, վատուժ, հուսկ ուրեմն, խորտակել, ընկճուիլ:

122. Անորոշ ածական դնել կէտերուն տեղ.

... խնձօր գտայ ծառին տակէն: — Այս տղան բարի է, բայց... տղան չար է: ... դասերս սորվեցայ ապս գիշեր: ... խօսքը շաբաւնակ լսելը հաճելի բան չէ: Իր... խօսքը հաբուած մըն է ինձի համար: ... համարժակութիւն չեմ ներեր ձեզի: ... յաւակնութիւն անկարելի է:

16. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԻՈՒԹ-ԻԿՆ

Բաթիլ բաթիլ կը տեղայ ձիւն,

և ձիւները երբ կը հիւծին,

կ'լսեն. «Մինակ մենք ոչինչ ենք.

Երբ միանանք, դաշտ կը ծածկենք:»

Դաշտին վըսայ ծառեր յանցառ,

Մըրիկներէն սարսափահար,

կ'լսեն. «Մինակ մենք ոչինչ ենք.

Երբ միանանք, անտառ ենք մենք:»

Կաթիլ կաթիլ կուգայ անձրեւ,

Եիթեր յամքան հողին ներքեւ

կ'լսեն. «Մինակ մենք ոչինչ ենք:

Երբ միանանք, գետ կը կազմենք:»

Այսպէս կ'լսեն ձիւն ու անձրեւ,

Այսպէս կ'լսեն ծառ ու տերեւ,

Ու միշտ կ'լսեւ աշխարհ համբուն:

«Միութեան մէջ է զօրութիւն:»

ԱԱ ԸՆԹԵՐՑՈՒԱՌ. — ՄԵՐ ԸՆԹԱՆԻՐՁ

Մենք երեք հոգի ենք մեր աւանը մէջ . մայրս, եղայրս և ես: Մայրս դաշնակի դասեր կուտայ. իսկ եղայրս դպրոց կ'երթայլակաւին: Խնձի կը մնայ տան մատակարարութիւնն ու խնամքը, և ես ամէն ջանք կ'ընեմ որպէս զի անոնք հանգիստ ըլլան: Մայրիկս զմեղ շատ կը սիրէ և շատ երջանիկ է մեզմով. մենք ալ փոխադարձաբար այնքան կը սիրենք զինքը, որ երբեք առիթ չենք տար որ սիրտ հատցնէ մեզի համար և կը շատդրէնք մը ընէ մեզի. միշտ իր հրամանները կը գործադրէնք, կը հնազանդինք իրեն և իր փափաքները կը կանխինք: Ուստի զո՞ւ է մենէ: Եղայրս ստէպ կ'ըսէ ինձի. «Անգամ մը որ շրջանաւարտ ըլլամ ու դպրոցէն ելլեմ, ալ մայրս և դուն հանգիստ պիտի ընէք. որովհետեւ ես ձեզի համար պիտի աշխատիմ, ինչպէս դուք ինձի համար կ'աշխատիք»:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

123. Պատասխանիլ հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Քանի՞ հոգի էք չեր աւանը մէջ. — 2. Մայրդ ի՞նչ կ'ընէ. — 3. Եղայրյորդ. — 4. Քեզիլի՞ն կը մնայ. — 5. Դուն ի՞նչ աւանի ջանք յայտնէք չեր սէրը չեր մայրիկն. — 6. Մայրիկը ի՞ն սիրէ կ'զանք. — 7. Էնուք ի նչպէս կ'զ յայտնէք չեր սէրը չեր մայրիկն. — 8. Եղայրդ ի՞նչ կ'ըսէ քեզի.

124. Սորվիլ հետեւեալ բառերը.

Փօխադարձաբար, կանխել, կշտամբանք, ստէպ, մատակացընեւն.

125. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

ԻԱ ԳԱՍ. — ԴՆԹԱՆՈՒՆ

62. Դերանուեր բառ մըն է որ գոյականի տեղ կը դրուի զայն չկրկնելու համար, և ունի թիւ, հողով, դեմք:
63. Դէմքը երեք է. առաջին, երկրորդ, երրորդ:
64. Անձնական դերանուններն են.

Եզակի	Օռնակի
Ա. Դեմք	Ես
Բ. Դեմք	Դուն
Գ. Դեմք	Ինք, Ան Իրենք, Անոնք

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

126. Օրինակել այս հատուածը եւ ստորագծել դերանունները.
127. Օրինակել եւ գոց սորվիլ հետեւեալ հոլովումը.

Եզակի	Օռնակի
Ուղի.	Ես
Հայց.	Զիս
Սեռ.	Իմ
Տրակ.	Ինձ, ինձի
Բաց.	Ինչմէ, ինէ
Գործ.	Ինչմով

17. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԱՍ. ԱՐԻԿԻ ՍԼՅՐ

- Մեր թաղին մէջ խեղճ աղքատ Օր մը մանչը մօրն ըսաւ. Մայր մը կար շատ երջանիկ. «Դիտեմ, զիս շատ կը սիրեմ. Ունէք զաւակ երկու հատ. Բայց չես կընաք դուն բնաւ Մէկը մանչ, միւսն էր աղջիկ. Սիրել, ինչպէս ես՝ զքեզի»:

- Ասոնք մէկտեղ կ'ապրէին Փայփայելով զերար միշտ, Կապուած սիրով կաթոգին, Զէին ճանչնար երթեք վիշտ. Մայրը հարցուց իր տղուն. «— ինչո՞ւ կ'ըսես ասանկ բան, — Երկու զաւակ սւնիս դուն, իսկ, ես՝ մայրիկ մը միայն»:

## ԻՒ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳՈՒՆ ՎՈՒՆ, ԲԱԼԱՑԴԻ Ս.ՐԹՈՒՆ

Թուականէս երեսուն տարիի չափ առաջ, լոնտոն քաղաքին շրջականերէն՝ պառաւ կին մը կ'անցնէր, կը ունակը առած փայտի ահազգին խուրձ մը, և կը ած անոր ծանրութեան ներքեւ։ Սաէպ կը կենար շունչ առնելու համար, և յայտնի էր թէ այդ բեռը շատ կուգար իրեն, ու ինք ընկնծուած էր անկէ։

Նոյն պահուն երիտասարդ մը անցաւ հեծանիւով անոր քովէն արագութեամբ։

— Կեցի՛ր, կեցի՛ր, կ'աղաչեմ, գոչեց պառաւը, բեռս շատ ծանր է, և ես շատ յոգնած եմ։ Դուն երիտասարդ և ուժեղ ես. օգնէ՛ ինծի ասիկա մինչեւ տուն տանելու։

Երիտասարդը կանգ առաւ. կարեկցութեամբ նայեցաւ պառաւին ու ըսաւ։

— Մամի՛կ, ես ստիպողական գործ ունիմ, չեմ կրնար քեզի օգնել, բայց սա նուէրը կուտամ քեզի. ա՛ռ, մօրս պատկերն է։

— Խե՞նդ ես, ի՞նչ ես, ըսաւ կնիկը զայրոյթով, ես ի՞նչ ընեմ մօրդ պատկերը. ատիկա իմ բեռս չի կրնար շալկել։

— Ո՞վ գիտէ. գուցէ օգտակար ըլլայ քեզի, յ ըսաւ ժպտելով անծանօթը, և փայլուն բան մը դրաւ. պառաւին ձեռքը։

Հէք կինը զարմանքի ճիչ մը արձակեց. բայց երբ շուրջը նայեցաւ իր երախտագիտութիւնը յայտնելու համար երիտասարդին, անիկա աներեւոյթ եղեր էր արդէն։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

128. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Պառաւ կինը ո՞ւրկէ կ'անցնէր. — 2. Ի՞նչ կը տանէր և — 3. Ո՞վ անցաւ մօտէն. — 4. Պառաւը ի՞նչ ըսաւ անոր, պառաւին, — 7. Կրնա՞ք գուշակել թէ ով էր այդ երիտասարդը և ինչ էր տուածը.

## ԻՒ ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

65. Ցուցական դերանումները հետեւեալներն են.

Նշակի Ըստնակի

Ա. Դէմի Այս, Աս, Ասիկա Ասոնք

Բ. Դէմի Այդ, Ատ, Ատիկա Ատոնք

Գ. Դէմի Այն, Ան, Անիկա Անոնք

66. Ան, անիկա, անոնք իսրեւ անձնական դերանուն ալ կը գործածուին.

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

129. Օրինա՛կ այս ընթերցուածը եւ ստորագծել ցուցական դերանումները.

130. Սորվիլ Ընթերցուածին ուղղագրութիւնը.

131. Օրինակել եւ գոյ սորվիլ հետեւեալ հոլովումը.

Նշակի Ըստնակի

Ուղ. Այս, Ան, Անիկա Անոնք

Սեռ. Տրակ. Անոր Անոնց

Բաց. Անկէ Անոնցմէ

Գործ. Անով Անոնցմով

## 132. ԱՐՏԱՍԱՆՈՒՅԻՆ. — ՊԱ.ՀԱ.ՊԱ.Ն ՀՐԵՑՑԱԿԱՆ

Հսկէ՛, հրեշտակ, իմ զարթումիս,

Այնպէս ըսաւ քանի որ Տէք.

Մահճիս մօտիկ պահպանէ՛ զիս,

Երբոք ննջեմ ամէն գիշեր.

Գութ ունեցի՛ր անձիս անզօր

Ու մի թողուր զիս մենաւոր.

Խօսէ՛ ձամբան ինչ շարունակ.

Եւ երբ մօտիկ կ'ընեմ քեզ լուս.

Որպէս զի վաք չինամ մինակ,

Բարի հրեշտակ, ձեռքդդ ինծի տուր.

ԻԳ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿԱ.ՑՈՒԻ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Արսինէն դպրոցէն դարձին, տեսաւ որ մայրիկը պը-  
նակի մը մէջ շագանակներ դրեր է իրեն և վահրամին  
համար: Իրենները եփեց. յետոյ, եղբօրը շագանակներն  
ալ տաք մոխիրին մէջ թաղելով, սեղանատուն գնաց  
նախընթրիք ընելու: Խոհանողին պատուհանը բաց ըլ-  
լալով, երկու կատուներ ներս մտան, և ախորժահամ  
պտուղին հոտը առնելով, վառարանին մօտեցան, ու  
սկսան խորհրդակցի զանոնք մոխիրէն հանելու եղանա-  
կին վրայ, իրը թէ իրենցը ըլլային: Վերջապէս համա-  
ձայնեցան. մէկը թաթրկովը զանոնք կամաց կամաց  
դուրս քաշեց, և միւսը մէկիկ մէկիկ ստկեց: Յետոյ  
սկսան բաժնել. բայց մէկ հատ մը աւելի էր: Առոր  
վրայ կոխւը փրթաւ: Մէկը կ'ըսէր. «Ասիկա իմս է,  
քանի որ ես դուրս հանեցի վառարանէն: Իմկ միւսը  
կը պնդէր. «Ինչո՞ւ քուկդ պիտի ըլլայ, քանի որ ես  
ստկեցի: Երկուքն ալ չէին խորհեր կիսել զայն: Զայ-  
ներնին բարձրացաւ. և տանը կատուն լսելով, վրայ հա-  
սաւ ու ըստաւ. «Ասոնք ձերը չեն, այլ իմս՝ քանի  
որ ես եմ տանը կատուն: Եւ վանտելով զանոնք, շա-  
գանակները անոնց ձեռքէն առաւ ու բոլորն ալ ախոր-  
ժակով կերաւ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

132. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ  
զրաւոր.

1 Արսինէն դպրոցէն դարձին ի՞նչ լուեաւ. — 2. Ի՞նչ ըրաւ  
այդ շագանակները. — 3. Յետոյ ո՞ւը գնաց. — 4. Կատուները ո՞ւրեկէ  
նեցան մտան. — 5. Ի՞նչ ըրեն. — 6. Շագանակները ո՞վ դուրս քաշեց  
և տակեց. — 7. Յետոյ ի՞նչ ըրեն. — 8. Մէկը ի՞նչ կ'ըսէր: — 9.  
Մէկ վրայ հասաւ. — 10. Տանը կատուն ի՞նչ ըստաւ անոնց. — 11.  
Ի՞նչ ըրաւ:

ԻԳ ԴԱՍ. — ՍՏԱ.ՑԱ.ԱՆ ԳԽՐԱՆՈՒՆ

67. Ստացական դերանունները բանի մը որուն ըլլալը  
կը ցուցնեն և հետեւեալներն են.

Խզակի	Ցորեակի
Ա. Դէմի	Իմս, Իմինս Մերը. Մերինը
Բ. Դէմի	Քուկդ, Քուկինդ Զերը, Զերինը
Գ. Դէմի	Իրը, Իրենը Իրենցը

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

133. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել առցական դեպ  
րամունները.  
134. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.  
135. Օրինակել եւ սորվիլ հետեւեալ հոլովումը.

Խզակի	Ցորեակի
Ուզդ. Հայց.	Իմս, Իմինս Մերը, Մերինը
Սեռ. Տրակ.	Իմինիս Մերինին
Բայց.	Իմինէս Մերինէն
Գործ.	Իմինովս Մերինով

19. ԱՐՏԱՎԱՆՆՈՒԹԻՒՆ. — ՁԻՒ ԵՒ ՑՈՒԼԸ

Առողք ձի մը մանուկ մասուան իր վրան,  
Դաշտերուն մէջ՝ ասդին անդին կուգար ման.  
Մերթ կը վազէր, կը վազվագէր ոստաստուն,  
Եւ մերթ հազիւ կը դաշէր թարմ խոտերուն.  
— Ի՞նչ, մոնչեց ցուլն անդին զայրացած,  
Բղքեր վարել փոքրիկ տըղո՞ւն այդ մընաց,  
Շոտ պատժէ՛ զայն, ու վըրացէ՛ նետէ՛ մար.  
Երթայ սորվի որչիուն հետ չեն խաղաթ,  
— Ի՞նչ յաղթանակ, ի՞չ ֆառք և ի՞նչ մեծ պատիւ,  
Բաւ անոր ծիծողելով ձին ազնիւ.  
Ամօթ չէ՞ ինձ, և չե՞ն խնդար իմ վըթաս,  
Երբ վար նետեմ սա խեղճ մանուկն անվընաս.

ԻԴ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.—ԳԱՄՌՈՒՆԸ ԵՒ ԿԵՍՆԻՔԸ

Աշնան մէջ, օր մը Ալիսին մայրը զինքը գիւղ տարաւ: Տերեւները դեղներ էին արդէն, ու կամաց կամաց կը թափէին ծառերէն: Թուփերուն վրայ՝ ծաղիկները չորցեր էին, և դաշտը, օր ցորենով լեցուն էր, խոտի թափ-թփուքներով ծածկուեր էր հիմայ: Գետինը, խոնաւ հողին վրայ, թերթերու, ոստերու, շիւղերու ց սմբած քե կորներ կը խշացային ոտքերնուն տակ, և անան արեւը որուն գէմքը տժգուներ էր ցուրտէն, կը պահու ըտէր ամպերուն թանձր վերմակին տակ:

Ալիս այս տխուր տեսարանէն ազդուած, մօրը ըստւ.

— Մայրի՛կ, ուր են այն աղուոր ծաղիկները որոնցմով ծառերը զարդարուած էին երեք ամիս առաջ, երբ հոռ էինք: Ի՞նչ չուտ անցաւ ամէն բան:

Ասոնք ալ պիտի անցնին, աղջի՛կս, ըստւ մայրը, վերստին պիտի կանանչնան ծառերը որոնցմով լեցուն է անտառը: Միայն մարդուս երիտասարդութիւնն է որ չի նորոգուիր: Ուստի գիտցի՛ր անոր յարգը, և ջանա՛ օգուտ քաղել անկէ, զարդարելով միտքդ ու սիրտդ այնպիսի յատկութիւններով զորս չկարենայ խամրեցնել ոչ աշունը, ոչ ձմեռը կեանքիդ, ինչպէս սա մշտադալար եղեւինները որոնց ոչ ցուրտը, ոչ ձիւնը կրնայ երբեք վնասել:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

138. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Ալիսին մայրը ո՞ւր տարաւ զինքը: — 2. Տերեւները ի՞նչ-պէս էին: — 3. Ծաղիկները ի՞նչ եղեր էին: — 4. Դաշտը ի՞նչ եղեր էր: — 5. Դետինը ի՞նչ կար: — 6. Աշնան սրեւը ի՞նչ կ'ընէր: — 7. Ալիս՝ ի՞նչ ըստ մօրը: — 8. Մայրը ի՞նչ պատասխանեց: — 9. Ի՞նչ խթատ տօւաւ անոր: — 10. Ո՞րն է այն մշտադալար ծառը որուն չի՞նասեր չիւնն ու ցուրտը:

ԻԴ ԴԱՅ.—ՅՍ.ՐԱ.ԹԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

68. — Յարաքերական դերանունը որ բառն է, և իրմէ առաջ յիշուած բառ մը կը յարաքերէ, այդ բառն ալ կ'ըսուի յարաքերեալ:

69. Յարաքերական դերանունը թիւ և հողով ունի, և կրնայ գործածուիլ երեք դէմքերու համար միենոյն ձեւով:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

137. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել յարաքերական դերանունները:

138. Սորվիլ հետեւեալ բառերը.  
Խար, շետ, բեկոր, ազդուած, խամրեցնել, մշտադալար,  
եղեւեն:

139. Օրինակել հետեւեալ հողովումը եւ սորվիլ զայն.

Էղակի	Օօբնակի
Ուղ.	Որ
Հայց.	Զոր
Սեռ.	Որուն
Տրակ	Որու
Բաց.	Որմէ
Դործ.	Որով

20. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. ՑՂՈՒ ՀԱՐՑՈՒՄ

— Հայրի՛կ, ո՞վ կ'անցնի ամէնէն արագ. Աւա՞զը խլուած եղերքէն ծովուն, Հովե՞ը արդեօք, գե՞տը սլքնթաց. Ճերմակ օճառին պղացա՞ն ոսին. Աթեգօք սասո՞ւպն որ կ'իյնայ վոյ- Օդապարի՞կը, տերե՞ւն ազագուն, րահակ երա՞զը, արդեօք սստայնը սար- դին:

Առկայծ ակօսով բողի պէս վառուած:

Աթեգօք ամպե՞ը, ծո՞ւխն եթերային, — Իցիւ թէ անդէտ մընաս գուն, Եւ կամ օդապար ծիծեռն ուղեւոր, Բացածաւալ փո՞ւնջն արդեօք հըթ- թիուին, Եթէ կինքին շա՞նթը, թէ փայլակն անօր.

որդեեակ, Անուշ և տխուր-սա ճշմարտութեան թէ ինչ որ կ'անցնի ամէնէն արագ. Մեր երջանկութեան օքերն են միայն:

՚ԻԵՇ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԻԱՄԻՑ ԿԱՌԻՆ

Զօրինչվերեւիսար մը կար. սարին վրայ ծառեր կային .  
և անոնցմէ մէկուն վրայ կկուն բոյն դրեր էր, ու իր ձա-  
գուկները շուրջը բոլորած՝ առատուընէ մինչև իրիկուն կ'եր-  
գէր: Աղուէսը օր մը մօտեցաւ այդ ծառին, ու ըստաւ.

— Անմի՛տ կկու, այս սարը իմս է, այս ծառերուն  
ամէնքն ալ իմս են, ի՞նչպէս համարձակեցար դուն այս  
բոլորին տէր ըլլալ: Ըսէ՛ տեսնեմ, քանի՛ ձագ ունիս:  
— Երեք հատ, պատասխանեց հէտ թռչունը դողալով:  
— Շուտ, առանցմէ մէկը վարնետէ, ապա թէ ոչ կացինս  
կը բերեմ, և այս ծառը արմատէն կը կտրեմ:

Կկուն վախնալով որ թռչունները բոլորը մէկտեղ բը-  
նաջինջ կ'ըլլան, անմիջապէս ձագերէն մէկը վար նետեց,  
միւսները ազատելու համար: Աղուէսը, զայն առաւ փա-  
խաւ: Խսկ դժբախտ թռչունը ձայնը ձգած սկսաւ լալ:  
Ագռաւը հոնկէ անցնելով, հարցուց, հասկրաւ անոր  
վշտին պատճառը ու ըստաւ անոր.

— Անմի՛տ քուրիկ, ի՞նչպէս հաւատացիր այդ խաբե-  
բային խօսքերուն. անիկա բան մը չունի. ոչ սարը իրն  
է, ոչ ալ այս ծառերէն մէկը: Ինչ որ ըսեր է քեզի,  
բոլորն ալ սուտ է. Կացինը ո՞ւր պիտի գտնէ. Եթէ նորէն  
գայ, վոնտէ՛ զինքը: Այս ըսելով ելաւ գնաց: Եւ ակա՛  
նորէն աղուէսը եկաւ, ու երբ բերանը բացաւ, կկուն  
վերէն պոռաց. «Ոչ սարը քուկդ է, ոչ ծառը, և գիտեմ  
սուէ՛ գնա ուրիշը խարելու:»

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

140. Պատասխաննել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.  
1. Կկուն մ'ւր բայն դրեր էր: — 2. Աղուէսը ի՞նչ ըստաւ կկուն:  
— 3. Կկուն ի՞նչ պատասխանեց: — 4. Աղուէսը ի՞նչ ըստաւ: Կկուն:  
ի՞նչ սպառնալիք ըրաւ: — 5. Աղուէսը ի՞նչ ըստաւ: — 6. Աղուէսը  
մեկնելէ ետքը ո՞վ անցաւ հոնկէ: — 7. Ի՞նչ ըստաւ կկուն: — 8. Երբ  
Աղուէսը նորէն եկաւ, կկուն ի՞նչ պոռաց անոր.

ԻԵ ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՎԱՆՈՒՆ

70. Անորոշ կ'ըսուին այն դերանունները որ անո-  
րոշ գաղափար մը կ'արթնցնեն մեր մտքին մէջ, ինչ-  
պէս: Ամենիլը, մեկը, ունանի, իրար, բան մը, ինչ որ,  
ոյինչ, ամեն մեկը, ոչ մեկը, ուրիշը, միեւնոյնը, միւսը,  
այսցափը, ո՞րը, որչափը, ի՞նչ եալին:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

141. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել անորոշ դերա-  
նունները.

142. Սորվիլ հետեւեալ բառերը.

յաթ, շուրջըլորած, կկու, բնաջինջ կ'ըլլայ, կացին, արմատ:

143. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

144. Անորոշ դերանուններ զնել հետեւեալ կէտերունցտեղ

Ընկերներուն ... ալ հոն էին: ... կաթ հոն: Այս երկու  
գերգերն ալ ... են: ... կուզես ինձմէ: Իմ ուզած գլւարկե այս  
չէ ... է: ... բաւական է: Այս բանակիներէն . . . իմ է, . . .  
գտնէր է: ... չընթիմ քեզի տալու:

145. Գտնել հետեւեալ խօսքերուն մէջ՝ զտնուած դերանունները.

Անիկա ստախօս տպօցմէ չ'ախօրժիք: — Քըզօ տուէ՛ք աստնք:  
— Քըզօ մէկը չըւսիմ: — Եղածները պատմեցի չերեն: — Ինք իմ բա-  
րեկամ է: — Մեր տունը երեք սենեակ ունի: Ճերը՝ հինգ հատ: —  
Ամէնքը հոն նստեր էին: — Այս կերպասներէն մ'ըզ աւելի ազաւոք  
է: — Մենք բան մը չենք պահանջեռիրենցմէ: — Այդ կօշիկները  
նեղ են, առանցմով չես կընար քալել: — Հաներէ՛ք գրել մեզի թէ  
թէ կ'ընդունիք զախ:

146. Գոյականներ զնել վերոզրեալ խօսքերուն մէջ զտնուած դե-  
րանուններուն տեղ:

ԻՉ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԱՅՐԻԿԻՆ ՀԱՄԲՈՅՐԸ

Կաղանդ էր: Տղաք շատ ուրախ կ'ըլլան այդ օրը, որովհետեւ ամէնքն ալ փափաքած բաներնին կ'ստանան: Շաքարներ, խաղալիկներ, միրգեր և զանազան բնձաներ կը տրուի իրենց: Բայց փոքրիկ Արսէնը, որ հայր մայր չունէր, մասնակից չէր իր տարեկից տղոց ուրախութեան: Արդէն շատ աղքատ էր, և իր հացը ճարելու համար ստիպուած էր ձեռք կարկառել: Ուստի, կաղանդին իրիկունը, երբ մութը կոխեց, փողոց ելաւ անցորդներէն ողորմութիւն խնդրելու համար: Բայց մէկը չէր նայեր անոր երեսը. ամէնքը զբաղած էին իրենց տղոցմով: Դժբախտ տղեկը յուսահատեցաւ, և քարի մը վրայ նստելով, ձիւնին ցուրտին տակ, սկսաւ լալ: Տիկին մը որ քովէն կ'անցնէր, զայն տեսաւ, ու քովը մօտենալով հարցուց. «Ի՞նչո՞ւ կուլաս, տղա՞ս: Ի՞նչ կ'ուզե՞ս՝ ինծի. շաքա՞ր, պուզրի՞կ. ձի՞, պտուղնե՞ր. ամէնքն ալ տամ քեզի: — Այդ բաներէն ոչ մէկը կ'ուզեմ, պատասխանեց Արսէն լալով: Կը յիշեմ թէ անցեալ տարի, կաղանդին, երբ մայրս ողջ էր, զիս գիրկը առաւ, սրտին վրայ սեղմեց և տաք համբոյր մը առաւ ինծի. ա՛խ, տիկի՞ն, մայրիկիս համբոյրը տուէ՞ք ինծի:»

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

147. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Տղաք ինչո՞ւ ուրախ կ'ըլլան կաղանդին: — 2. Փոքրիկ Արսէնը ինչո՞ւ մասնակից չէր անոնց ուրախութեան: — 3. Ինչո՞ւ ձեռք կը կարկառէր անցորդներուն: — 4. Կաղանդին իրիկունը ի՞նչ ըրաւ: — 5. Անցորդները ինչո՞ւ անոր երեսը չէին նայեր: — 6. Տղեկը ի՞նչ ըրաւ: — 7. Ո՞վ մօտեցաւ իրեն: — 8. Ի՞նչ հարցուց: — 9. Ի՞նչ պատասխանեց Արսէն.

ԻՉ ԴԱՍ. — ԲԱՍ. ԵՒ ԵՆԹԱԿԱԾ


71. Բայց բան մը ընել կամ ըլլալ կը ցուցնէ, ինչպէս. երգել, մարիլ:
72. Ենթական բային գործողութիւնը ընողն է, ինչպէս. ես երգեցի տղան մարեցաւ:
73. Ենթական կը գտնուի ո՞վ հարցումը ընելով. ինչպէս. Ո՞վ մարեցաւ: — տղան:
74. Ենթական ընդհանրապէս անուն մը կամ դերանուն մըն է, ինչպէս. ես, տղան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ


148. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել բայերը.
  149. Վերստին օրինակել եւ ստորագծել ենթակաները.
  150. Սորվիլ հետեւեալ բառերը.
- Մասնակից չէր, ձեռք կարկառել, տարեկից, միրգ, ընծայ, զանազան,
151. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

21. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԿՈՅՐ ՏՊԱՆ

1. Դեղեցիկ է կ'ըսեն արփին.
2. Բայրը, կ'ըսեն, ծագիկներուն ծաղկին սոտերն ալ կը հակին Գետին վըրայ վայելւօքէն.
3. Բայրէնախօս թունիկն աղու եւ միջատներն այբազու.
4. Ոչ երկնելք. ոչ շաղն այդուն, Որ ծունկի գան պէտք է մարդիկ Այդ պէրձանքին առջև շըքեզ: Բայց իմ սորտիս չէ ցաւ ու լաց Որ չեմ տեսներ ծովն ալեկտ, Հատ մը միայն կ'ընտրէի ես, Ոչ ալ ծալկին գոյներն ու գեղ:
5. Այնքան հարապայր ունին գոլտրիկ.
6. Ոչ երկնելք. ոչ շաղն այդուն, Ոչ պուրակը, ոչ միթքն հասուն, Ոչ թունիկը, լոյսն անսահման... . Բոլոր այս պէրճ բարիքներէս Հատ մը միայն կ'ընտրէի ես, Տեսնել մայրիկս իմ սիրական:



Ս. ՄԱՏԱԿ ՊԱՐԲԵՒ



Ս. ՄԵԾՈՐՈՎ (Տիւ էշ 72)

Ի Ե ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅ ԳԻՒԹՎՈՒՅ

Հայ եկեղեցին տարին անգամ մը կը կատարէ Սահակ  
և Մեսրոպ սուրբ հայրապետներուն տօնը :

Ս. Սահակ որդին էր Մեծն Ներսէս Պարթեւ հայրա-  
պետին. և Ս. Մեսրոպ քարտուղարն էր Արշակ Երկ-  
րորդի արքունիքին : Երկուքը միատեղ աշխատելով,  
գտան մեր լեզուին գիրերը : Անոնցմէ առաջ, մենք օտար  
գիրեր կը գործածէինք : Անոնք տարածեցին հայերէնի  
ուսումը բոլոր Հայաստանի մէջ . անոնք թարգմանեցին  
Աստուածաշունչը . և այնքան առաջ տարին մեր լեզուն,  
ծաղկեցուցին մեր գրականութիւնը, որ պատմագիրները  
Ուկեղար անուանեցին հինգերորդ դարը : Անոնք իրենց  
աշակերտ ունեցան մեր ամէնէն նշանաւոր հեղինակներէն  
Եղնիկը և Եղիշէն, որոնք գրած են մեր գրարար ա-  
տենագրութեան հրաշակերտները :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

152. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ  
գրաւոր.

1. Հայ եկեղեցին որո՞ւն տօնը կը կատարէ: տարին անգամ մը.  
—2. Ո՞գ էր Ս. Սահակ .—3. Ո՞գ չէր Ս. Մեսրոպ .—4. Ո՞գ էր  
Արշակ Երկրորդ .—5. Ո՞գ գտած է հայ գիրերը .—6. Ո՞գ թարգ-  
մանեց Աստուածաշունչը .—7. Ի՞նչ կոչուեցաւ հինգերորդ դարը .  
—8. Որո՞նք են Ս. Մեսրոպի և Ս. Սահակի ամէնէն նշանաւոր  
աշակերտները .

153. Սորվիլ հետեւեալ բառերը .

Քարտուղար, արքունիք, գրականութիւն, դար, ուկեղար,  
մատենագրութիւն, հրաշակերտ, հեղինակ .

Ի Ե ԴԱՅ. ՍԵԽՈՒ ԽՆԴԻՒՅ

75. Երկու տեսակ խնդիր կայ . սեռի խնդիր և բնու-  
թեամ խնդիր:

76. Սեռի խնդիրը հայցական հոլով կ'ըլլայ, և զ՞ն  
կամ ինչ բանը հարցումով կը գտնուի . Կատուն ծեծեցի:  
Զո՞վ ծեծեցիր: — Կատուն :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

154. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել սեռի խնդիրները .

155. Սորվիլ՝ այս Ընթերցուածին ուղագրութիւնը .

156. Գտնել հետեւեալ բայերուն յարմար սեռի խնդիրներ

Դասատուն կը յանդիմանէ . . . —Մայրը . . . կը սնուցանէ : —  
Որդերը . . . կը կծեն . . . —Արեւը տաքուց . . . —Աստազագործը  
. . . մը շննեց . . . Հնվել . . . պիտի Խարտակէ . . . Կովը . . . կուտայ ,  
—Ոչնարը . . . Կ'ուտէ . . . Կատուն . . . բռնեց . . . Մեղսուները . . .  
կը շննեն . . . Քոյրս իր . . . Կորսնցուց . . . Հայրս Երկու . . . ունի . . .  
Դուն . . . չես սորված :

22. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՅՈՒՅՍ

Թո՛ղ փէտ քամին պաղ պաղ երեսիս ,

Վերէն , ամսերէն սաստիկ ձիւն թո՛ղ գայ ,

Որքան որ Կ'ուտէ . թո՛ղ փէտ հիւսիս .

Ցոյս ունիմ . վաղ ուշ գարուն պիտի գայ .

Թուխապը թո՛ղ պատէ Երկինքը պայծառ .

Թանձը մառախուղ լոյսը թովիլ փակէ .

Տարբերն աշխարհին խառնըւին իրար .

Ցըս ունիմ . վաղ ուշ արեւ կը ծագէ .

Թո՛ղ գայ փորձութիւն , թո՛ղ գայ հալածանք .

Խաւար թո՛ղ դառնայ անազօտ լոյսը .

Սարսափելի չեն մարդուն տառապանք .

Միայն . . . չըհատնի խեղճուկին յայսը .

ՔԱՄԱՐ. ԳԱՅԹԻՊԱ

ԻԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԲԱՌԱԴԱՆ ՈՒ ԿԱՂՆԻՇ

Բաղեղ մը կաղնիր մը կոճղին փաթթուած, կ'աճէր  
ու կը բողբոշէր ծլարձակ, կաղնին կը պաշտպանէր զայն հո-  
վէն ու անձրեւէն, տարածելով անոր վրայ իր սաղարթա-  
գեղ տերեւները: Իսկ բաղեղը կը գեղազարդէր դարաւոր  
ծառը իր գունագեղ ծաղիկներով ու թարմ ուղէչներով: Օր մը,  
բաղեղը շատ ձանձրանալով այս հանգիստ ու խա-  
ղաղ կեանքէն, կամաց մը բաժնուեցաւ իր պաշտպան հո-  
վանիէն, ու գնաց մինակ ապրիլ բաց օդին մէջ: Բայց  
շուտով գտաւ իր յանձնապաստանութեան և անխոհեմու-  
թեան պատիմը, որովհետեւ հիւսիսակը փչեց ուժգին՝ հո-  
րիզոնիէն, և իր բարակ բունը որ ամէն զեփիւսի կը շար-  
ժի, սկսաւ ծածանի, ծորի, ելլել, իջնել, մինչեւ որ խոր-  
տակուելով ինկաւ հողին վրայ, ու ցամքեցաւ հովին և  
արեւուն տակ: Անփորձ բաղեղը շատ զղաց իր անխոհե-  
մութեան վրայ. Բայց եղածը եղած էր, և իր զղչումը  
օգուտ չունէր:

### Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

157. Պատասխանել հետեւեալ խարցումներուն բերանացի եւ  
գրաւոր.

1. Բաղեղը հ՞նչպէս կ'աճէր. — 2. Կաղնին ի՞նչ կ'ընէր անոր.  
— 3. Իսկ բաղեղը ի՞նչ կ'ընէր դարաւոր ծառին: — 4. Բաղեղը օր  
մը ինչու բաժնուեցաւ իր պաշտպան հովանիէն. — 5. Ո՞գ եր  
պաշտպան հովանին: — 6. Գտա՞ւ իր պատիմը. — 7. Իր բարակ  
մասնը ի՞նչ եղաւ: — 8. Բաղեղը գո: մաս՞ց իր անխոհեմութենէն.  
— 9. Իր զղչումը օգուտ ունեցած:

158. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղազրութիւնը.

77. Թնութեան խնդիրը ընդհանրապէս տրական,  
բացառական և գործիական կ'ըլլայ, և կը գտնուի որո՞ւ  
կամ ի՞նչ բանի, որմէ կամ ի՞նչ բանէ, ինչո՞վ կամ ի՞նչ  
բանով հարցումներով:

### Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

159. Օրինակի այս Ընթերցուածը եւ ստորագծել թնութեան խըն-  
դիրները:

160. Սորվիլ հետեւեալ բառերը.

Բաղեղ, կաղնի, կօճզ, կը բողբոշէր, սաղարթագեղ, կը  
գեղազարդէր, գործաւոր, գունագեղ, ուղէշ, յանձնապաստանու-  
թիւն, հիւսիսակ:

161. Գտնել հետեւեալ բայթերուն յարմար թնութեան խնդիրներ եւ  
զնել հարցումներուն տեղ.

Ագաթակապանը (որմէ՞՞) կաթ կը կթէ: — Մշակները ցորենը  
կը հնձեն (ինչո՞վ), — Երկու ոչխար յանձնեցինք (որո՞ւ) արածելու  
համար: — Եօ (ինչո՞վ) չեմ կրնար ցուարձանալ: — Աւոնք (ի՞նչ բա-  
նի) ուշադրութիւն չեն ըներ: — Մենք կը ճամբորդենք միշտ (ի՞նչով):

162. Գտէ՞ք հետեւեալ խօսքերուն մէջ՝ թնութեան խնդիրները.

Ծովը լեցուն է ձուկերով: — Միշտ ձեզմէ մեծերուն նավեցէ՞ք  
և անսնցմէ օրինակ առէ՞ք, — Փայտը կացինով կը կտրեն: — Անծա-  
նօթ տղոց հետ մի խաղաք: — Հեռու կեցէ՞ք անմիտ բարեկամնե-  
րէ: — Հաւատգով ապրեցէ՞ք:

23. ԱՐՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ. — ԲԱՌԱԴԱՆ ՈՒ ՎԱՐԴԱՆՆԵՆ

Սողոսկելով բաղեղն ելաւ պատն ի վեր.

Վարդենիին հասակն հոնկէ կը ծագէր:

Փաքակի թուփը ըստ անոր:

Եօ բարձրացայ ասս կէտին:

Բայց դուն, որ սէգ ես այդքան,

Կը սսղայիր առանց պատին օգնութեան:

ԻԹ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅԻՇՆԻՎԻՔ

Հայրենիքը այն երկիրն է ուր ծնած ու մեծած ենք,  
ուր անցած է մեր մանկութիւնը, ուր թոթոված ենք  
մեր առաջին բառերը և առաջին ալօթքը։ Մենք կապ-  
ուած ենք անոր հողին, ջուրին, ծառերուն, ծաղիկնե-  
րուն, տեսարաններուն։ Երբ հեռանանք մեր հայրենի-  
քէն, անոր կարօտք կը քաշենք, և եթէ աւելի շքեղ,  
աւելի հարուստ, աւելի զարգացած ու քաղաքակրո-  
թուած երկիրներ ալ երթանք, դարձեալ կը բաղձանք  
մեր ծննդավայրին, եթէ անիկա նոյն իսկ ամէնէն խո-  
նարհ, ամէնէն աղքատ, ամէնէն յետամնաց գիւղը ըլ-  
լայ։ Ուրեմն շատ սիրելի և նուիրական է մեզի մեր  
հայրենիքը, ինչպէս մեր հայրենի տունը։ Անոր յիշա-  
տակը կ'ապրի մեր սրտին մէջ միշտ սուրբ և անմոռա-  
նալի։ Անոր նկատմամբ մենք շատ պարտքեր ունինք.  
և ինչպէս մեր հօրը, մեր մօրը համար աշխատիլ, անոնց  
օգնել, անոնց նուիրուիլ պարտական ենք, նոյնպէս  
պարտական ենք նաև մեր հայրենիքին։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

163. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր,

1. Ի՞նչ է հայրենիքը։ — 2. Մենք ի՞նչ բանի կապուած  
ենք։ — 3. Եթե հեռանանք մեր հայրենիքէն, ի՞նչ կ'զգանք։ — 4.  
Եթէ մեր հայրենիքէն աւելի շքեղ երկիր մը երթանք, մեր հայ-  
րենիքը կը մոռնանք։ — 5. Ի՞նչ պարտական ենք մեր հայրե-  
նիքին։

164. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

ԻԹ ԴԱՍ. — ԲԱ. ՅՄ. ՆԱ. ԿՆԵՐԻ Ը

78. Ժամանակը երեք է. Աներկայ, անցեալ, ապառնի։

79. Ներկան մէկ է. Անցեալը երկու է. անցեալ ան-  
կատար և անցեալ կատարեալ։ Ապառնին երկու է. բացար-  
ձակ ապառնի և անկատար ապառնի։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

165. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել բայերը.

166. Կրկին օրինակել, ստորագծել ենթակաները, եւ եթէ չկայ, զնել.

167. Խոնարհել եւ զոյ սորվիլ հետեւեալ բայը.

Եզակի	Եռեակի
Ես կը քաշէի	Մենք կը քաշէինք
Դուն կը քաշէիր	Դուք կը քաշէիք
Ան կը քաշէր	Անոնք կը քաշէին

168. Հետեւեալ բայերը եզակի ընել.

կը կարւաք, — կը փափաքին, — Պիտի ժպտինք, — Երգեցինք,  
կը պարենք, — Պիտի խոդան, կը յուգուիք, — Ղոկեցինք, — Պա-  
ռացիք.

24. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԱՐԱ. ՆԵՐ

Ես ծառ մըն եմ ծիրանի.

Հին արմատ եմ անուանի.

Պտուղները քաղցրահամ՝

Բոլոր մարդոց պիտանի։

Ծունկերըս ուր ալ գնան,

Թէպէտ նոյնը կը մընան.

Բայց օտարի հոգին վրայ

Զեն աճիր, այլ կը չօրնան։

«Հին ծառ մըն եմ հայկական։

Զունիմ ու ոչ այգեպան։

Ցունկերըս ամէն երկիր

ինկած են բաժան բաժան։

Զորս հազար տարուան ծառ եմ։

Արմատըս պինդ՝ կայտառ եմ։

Թէպէտ ուժըս պակաս է։

Բայց անունով պայծառ եմ։

ԱՇՈՒԴ, ԶԻՒԱՆԻ

Լ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.—ՓԻՂԲ

Տեսէ՛ք սա փիղին պատկերը : Ահարկու կենդանի մըն է , գրեթէ շրջուն լեռ մը որ իր ոտքերուն տակ գետինը կը սարսէ : Իր բարձրութիւնը հինգ մէթր է շատ անգամ : Իր մորթը բիրտ՝ ճեղքոտ՝ և թանձր է : Գրուխը ահագին է և ականջներն ալ՝ խոչոր : Իր լսողութիւնը շատ սուր է : Խիստ փոքր աչքեր ունի որոնք առոյդ են : Իր քիթը որ չափազանց երկար և ու ժեղ ըլլալով , պատիճ կը կոչուի . միշտ կը շարժի և կը գործէ : Ան իր բազուկն է , իր ձեռքը , իր զէնքը : Իր մարմինը այնքան ուժեղ է որ անով կընայ պատ մը կործանել առանց ճիգի : Օրը մինչեւ երեսուն փարսախ տեղ կրնայ քալել և հազար քիլօ բեռ կրել : Սակաւակեր է իր մարմինին համեմատութեամբ . խոտ և բանջարեղին միայն կ'ուտէ . օրը տասնընինգ դոյլի չափ ջուրի պէտք ունի : Կոր ատամները , որոնք փղոսկը կը կոչուին , մինչեւ երեք մէթր կրնան երկնալ : Այս կենդանին շատ երախտագէտ՝ և սոսկալի վրէժինդիր է :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

169. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բիրանացի եւ գրաւոր.

1. Ինչպէ՞ս կենդանի է փիղը : — 2. Իրթարձրութիւնը ո՞ք չափ է : — 3. Իր մորթը ի՞նչպէ՞ս է : — 4. Ի՞նչպէ՞ս է իր գլուխը : — 5. Ականջնե՞ը : — 6. Լսողութիւնը : — 7. Աչքե՞րը : — 8. Իր պատիճը ի՞նչ կ'ընէ : — 9. Իր մարմնով՝ ի՞նչ կրնայ ընել : — 10. Որչափ տեղ կրնայ քալել : — 11. Ի՞նչ կ'ուտէ , ո՞քքան ջուր կը խմէ : — 12. Իր ատամները ի՞նչ կը կոչուին : — 13. Իր բնաւօրութիւնը ի՞նչպէ՞ս է :

Լ Դ Ա. — ՍՅՈՐՈԴ.ԵԼԻ

80. Ստորոգելին անուն մը կամ ածական մըն է որ սովորաբար էական բային հետ կը գործածուի , և հնթակային ինչ կամ ինչպէս ըլլալը կը տուցնէ :

81. Ստորոգելին սովորաբար ուղղական կ'ըլլայ և եղակի կը մնայ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

170. Օրինակել այս Ընթերցուածը եւ սովորագծել ստորոգելիները :

171. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը .

172. Սորվիլ հետեւեալ բառերը .

Ահարկու , շըշուն , կը սաթսէ , բիրտ , թանձր , հեղ , փառախ , սակաւակեր . դպու , անգամ , թանկագին , վրէժինդիր .

173. Գրել հետեւեալ խօսքերը միայն մէկ ենթակայով .

Ցակոր և Սարգիս չար եղան , — Մաննիկ և Սաթենիկ խօստացան հնագանդ ըլլալ , — Սոնակն լու դեղձանիկը երգեց են : — Կատուն և մուկը գող են , — ես և քայրս տկար ենք : — Հայրս և մայրս երջանիկ պիտի ըլլան , — Մեր ուսուցիչները գոհ կը ման երբ աշխատասեր ըլլանք , — Ահարուան մէջ օրերը կաթճ կ'ըսան , — Եթէ կ'օւզես յաջողիւ , պէտք է հաստատամիտ ըլլաս :

25. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ . — Ա.ՆԾԵՎԴ.Ն ՈՒ ԽԱ.ՅԵՒԽԸ

Օր մը ըստ շատզըոուց

Անծեղն անուշ խայտիտին .

«Սորվիթը երգ մ'ինձ բերնուց

· Գարնան երգէդ զոր լսողներ կ'զմային :

· Կատակ չ'ուզեր , սիրելին :

· Քու տեսակէդ անձեր բան մը չեն սորվիր :

· «Պատճառն ըսել կը հաճի՞ս :

— Ով որ կ'ուզէ բան մը սորվիւ , այնպիսին :

«Պէտք է ըլլայ ունկնդիր .

«Շատախօն ալ մտիկ չ'ըներ ուրիշին :

## ԱՍԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՐԺԱՎԻ ԴՐԱՄԸ

Կաղանդին օրը, Տիգրանին հայրը արծաթ դրամ մը տուաւ իրեն որ իր քրոջը, Նոյեմբիրն հետ երթայ շաքար գնէ: Քոյր, եղբայր ճամբան քալած ատեննին խանութներուն կը նայէին, որոնց ցուցափեղկերուն մէջ շարուած էին գոյնզգոյն շաքարէ խաղալիկներ, ծաղիկներ, պտուղներ: Տեղ տեղ կը տեսնուէին փոքրիկ նուազարաններ և խաւաքարտէ աճպարաններ որոնք կը ցատկըտէին լարով մը կապուած մեքենայի մը վրայ: Նոյեմի ամէնուն ալ կը հաւանէր և ամէնէն ալ գնել կը բաղձար: Խոկ Տիգրան կը հաշուէր ու կը մտածէր թէ պէտք չէ դրամը պարապ տեղը վատնել: Յանկարծ պըզտիկ աղքատ աղջիկ մը որ ձեռք չունէր և որուն վիզէն պարկ մը կախուած էր, եկաւ քովերնին կայնեցաւ: Ոչ ոտքը կօշիկ կար, ոչ ալ վերարկու հագած էր: «Անօթի եմ» ըստ: Տիգրան և Նոյեմի իրարու երես նայեցան: Իրենք կուշտ էին և աղէկ հագուած: Ա՛լ շաքար ուտելու կամ խաղալիկ գնելու ախորժակ չմնաց: Տիգրան կամաց մը իր արծաթ դրամը աղջկանը պարկին մէջ նետեց, և տուն վերադարձան երկու քն ալ զուարթ և երջանիկ:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

174. Պատասխանել նետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.

1. Տիգրանին հայրը ինչո՞ւ դրամ տուաւ անոր կաղանդին:—2. Ճամբան քալած ատեննին ի՞նչ կը տեսնէին ցուցափեղկերուն մէջ:—3. Նոյեմի ատոնք տեսնելով ի՞նչ կ'զգար:—4. Տիգրան ի՞նչ կ'ընէր:—5. Յանկարծ ո՞վ եկաւ կեցաւ քովերնին:—6. Աղքատ աղջիկը ի՞նչ ըստ:—7. Տիգրան և Նոյեմի ի՞նչ ըրին:—8. Տիգրան ի՞նչ ըրաւ:—9. Ինչպէս տուն վերադարձան,

## ԱՍ ԴԱ. — ԵՐԵՎԱՆ ԼԾՈՂՐԴՈՒԹԻՒՆԵՐ

82. Երեք յօրդութիւն կայ. Ա. ել վերջաւորող բայերը, ինչպէս երգել. Բ. իլ վերջաւորող բայերը, ինչպէս սառիլ. Գ. ալ վերջաւորող բայերը, ինչպէս հազար:

83. Աներեւոյթը բային այն ձեւն է որ ել, իլ, ալ կը վերջաւորի. բային անունն է:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

175. Օրինակել այս Ընթերցուածը եւ բոլոր բայերուն վրայ նշանակել իրենց լծորդութիւնները Ա. Բ. Գ. զիրերով:
176. Սորվիլ այս Ընթերցուածին ուղագրութիւնը :
177. Սորվիլ հետեւեալ բառերը:
178. Աներեւոյթի վերածել այս Ընթերցուածին բոլոր բայերը :
179. Գտնել տասը բայ Ա յօրդութենմ, տասը բայ՝ Թէն, տասը՝ Գէն.

## 26. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԽԵՂԱ ՑԱԼԱՆ

Մութ անտառին մէջ ման կուգամ.

Բուն ու ագուաւ ինձ կ'ըսեն.

—Ա լ, խեղճ տղայ, ինչ տըխուր ես.

Գուն հիւանդ ես, ինձ կ'ըսեն.

Մութ անտառին մէջ ման կուգամ.

Յօդ կը շաղէ ծառերէն.

—Ա յ, խեղճ տղայ, վէրքըդ խոր է.

Վըքադ կուլանք, ինձ կ'ըսեն.

Ա. ԽՍԱՀԱԿԵԱՆ

ԼԲ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՓՈՍՈՒՌԱՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍՆԻԿՆԵՐԸ

Փոսուռաները մանուկներուն ամէնէն սիրելի կենդանիներն են. զանոնք կը ճանչնաք դուք: Գարնան ծաղիկներուն հետ երեւան կ'ելլեն: Ասոնք ճանձիկներ են որ մանրիկ աստղերու պէս պլպլալով կը թռչտին օդին մէջ: Սակայն ասոնց լոյսը շատ տկար ու աղօտ է լուսնիկներուն քով որոնք կը գտնուին Հարաւային Ամերիկայի մէջ: Ասոնք այնչափ գեղեցիկ են որ Բերուի կիները անոնցմով գլուխնին և ուլերնին կը զարդարեն: Հնդիկները զանոնք իրենց ոտքին մասերուն կը փակցը նեն ճամբանին լուսաւորելու և օձերը փախցնելու համար: Անթիեան կղզիներուն մէջ լամպարի տեղ կը գործածուին: Տեսակ մը թռչուն կայ բայա անունով որ լուսնիկները կաւէ գնդիկներու վրայ փակցնելով, իր բոյնը կը լուսաւորէ: Ասոնց լոյսը յառաջ կուգայ իրենց գլխուն և եղջիւրիկներուն վրայ գտնուած փոսփորէն որ մութին մէջ լոյս արտադրելու յատկութիւնը ունի:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

180. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զբաւոր.

1. Փոսուռան ի՞նչ է. — 2. ի՞ր երեւան կ'ելլէ. — 3. ի՞նչ կ'ընէ. — 4. ի՞նչպէս է եր լուսը. — 5. Ասոր նմանող ուրիշ ի՞նչ կենդանիներ կան. — 6. Լուսնիկները ո՞ւր կը գտնուին. — 7. Բերուի կիները ի՞նչ կ'ընեն լուսնիկներով. — 8. Հնդիկները ի՞նչ կ'ընեն. — 9. Ինչո՞ւ համար. — 10. Ուրտե՞ղ իբր լամպար կը գործածուին. — 11. Անթիեան կղզիները ո՞ւր կը գտնուին. — 12. Բայտ թռչունը ի՞նչ կ'ընէ լուսնիկները. — 13. Ո՞ւրկէ առաջ կուգայ անոնց լոյսը. — 14. Փոսփորը ի՞նչ յատկութիւն ունի.

ԼԲ ԴԱՍ. — ԲԱՅԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԻՐ

84. Բայը թիւով ու դէմքով կը համաձայնի իր ենթակային հետ:

85. Բայը յոքնակի կը դրուի երբ իր ենթական յոքնակի է, կամ երբ քանի մը եղակի ենթակայ ունի:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

181. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել բայերը:
182. Կրկին օրինակել, եւ ստորագծել ենթակաները.
183. Բերանացի ըսել թէ ՞ո՞ր ենթակաները ՞ո՞ր բայերուն կը պատկանին:
184. Սոլվիլ այս Ընթերցուածին ուղագրութիւնը.
185. Սորպիլ հետեւեալ բառերը.  
Փոսուռայ, լուսնիկ, աղօտ, Բերու, Հնդիկ. Անթիեանք,  
բայս, փոսփոթ, եղջիւր, ոււ.
186. Ցոքնակիի վերածել այս Ընթերցուածը:
187. Խոնարհել զարդարել եւ փակցմել բայերը.

27. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՍՈՒՌԱՆ.

Ես կը սիրեմ բացաստաններն անտառին  
Գիշերուան զով ժամերուն մէջ առանձին.  
Հստուերին մէջ կը գտնեմ լուս բաւական:  
Զի իմ կանթեղու է միշտ ինձմէ անբաժան:  
Երբ երկինքին մարին շողերն ու կայծեր,  
Ճամբուն վըրայ, զոր մութ գիշերն է ծառկեր,  
Ես ցոյց կուտամ իբեն շաւիզն անցոթիւն,  
Աստղերն երբար թաւ քողի տակ պահութեին.՝

Սակայն ցըրեկն երբ ճաճանչովն արեւուն  
Կ'ըլլան դաշտերն ու քաղաքներն ողողուն,  
Ես կը քաշուիր. ինձմէ մեծեր թուղ ճգնին  
Լուսաւորել թատերաբեմն աշխաթհին.

ԵԳ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄՐՁԻՒՆՆ ՈՅ ԱԿԱ ԱԿՏԵՐԸ

Մը ջուրը ինկեր էր, ու քիչ մնացեր էր որ  
խեղդուի, երբ աղաւնի մը որ հոն մօտը կը կենար, կը  
տեսնէ զայն ու կը մեղքնայ. Անմիջապէս կ'երթայ, կը-  
տուցովը խոտի շիւղ մը՝ կը բերէ և կամաց մը ջուրին  
երեսը կը դնէ, որպէս զի մրջիւնը տեսնէ զայն ու վրան  
ելլելով աղատի. Արդարեւ մրջիւնը կը նշմարէ թռչունին  
ըրածը, և անոր բարութենէն օգտուելով, շիւղին միջու-  
ցաւ դուրս կ'ելլէ ջուրէն ու կ'աղատի խեղդուելէ: Իսկ  
աղաւնին իր գործէն գոհ՝ կ'երթայ ծառի մը վրայ կը  
թառի. Այդ միջոցին որսորդ մը անցաւ հոնկէ, տեսաւ  
ճերմակ թռչունը ծառին կանաչ տերեւներուն մէջ, հրա-  
ցանը լեցուց և պատրաստուեցաւ զայն սպաննելու: Բայց  
մրջիւնը հոն է. չպիտի թողու որ իր բարերարը վիրա-  
ւորուի: Ուստի կ'երթայ անմիջապէս որսորդին ոտքը կը  
խայթէ, որ նեղուելով. վար կը ծոփի, և աղաւնին ծա-  
ռին վրայէն կը թոփի: Բարի գործ մը երբեք անվարձ  
չի մնար:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

188. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զըստոր.

  1. Մըջիւնը ուր ինկեր էր. — 2. Աղաւնին ի՞նչ ըրաւ. — 3. Ինչո՞ւ շիւզը բերաւ. — 4. Մըջիւնը շիւզը նշաբելով ի՞նչ ըրաւ. — 5. Որսորդը ի՞նչ ըրաւ. — 6. Մըջիւնը թողուց որ օրսորդը իր բարերարը սպաննէ. — 7. Ի՞նչ ըրաւ. — 8. Որսորդը ի՞նչ ըրաւ.

189. Սորվիլ հետեւեալ բառերը.

Մըջիւն, աղաւնի, շիւզ, օգտուիլ, խայթել, անվարժ,

190. Սորվիլ այս հատուածին ուղղագրութիւնը.

ԷԳ ԴԱՍ. — ՍՍ.ՀՄՍ.ՆՍ.ԿՈ.Ն ՆԵՐԿԱԾ.Ց

86. Բային վերջաւորութենէն կը հասկցուին իր  
թիւը. դէմիշը. եղանակը. ժամանակը :

87. Բային վերջաւորութիւնները ամէն լծորդութեան  
մէջ կը տարբերին իրարմէ :

88. Սահմանական ներկային վերջաւորութիւնները  
հետեւեալներն են .

Ա. Լծորդութեան մէջ՝ եմ, ես, ի, ենի, իֆ, են:

Բ. » » » իմ, իս, ի, ինի, իֆ, ին :

Գ. » » » ամ, աս, այ, անի, աֆ, ան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

191. Օրինակել այս Հնդթերցուածը եւ ստորագծել բայերուն սահմանական Աերկայսները.

#### 28. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.—ԵՍ.ՊՈՅՏ ՊԱ.ՌԻՆԵԾ

- Գառաւ կին մը օր մը կողով մը շալկած Տըւաւ փայտի մեծ ու պօտիկ կտօռներ.  
Միրգով լցուն զանազան, Տըղուն ձեռ-քը կաթ՝ շատ բան.  
Լեռնէն կերթար՝ անկասկած, Այդ փայտերը ի՞նչ ունէր,  
Երբոր դրպաւ քար մ'ահագին Երկու հատը ծողը դըմու  
իր սոտքին, Դժուարաւ,  
Միրգերն ալ զար թափեցան, Յետոյ գընաց իր ճամբան.  
Ճիշդ այդ պահուն գեղջթուկ տղեկ Բայց տեսաւ որ անոնք զինքը կը նե-  
մը կ'անցնէր նոցէն քաշեց ուժգնակի. ղեն.  
Շուտ վազելով անդադար Փայտերն էին ոսկեղէն:  
Զեռքը բցունած ծըրարներ, Եւ մեր տըլեկն ըզգաց մեծ ցաւ.  
«Ճը՛ղաս, ըստ կընիկն անոր Ետ դարձաւ.  
Խոնդրաւոր», Ոչ փատաւ, ոչ սոկի.  
Քիչ մը կեցի՛ր, մի փութար. Կապայտ պարիկն էր այդ պառաւն  
Սա միրգերը մէկտեղ ժողկենք, արտառոց  
կ'աղաւձէմ. Որ գիւղին մէջ կը շրջէն, ի  
Եւ աւանձին կարող չէմ»: Եւ ազգուկանց ու տըղոց  
Եթք տըղան գործն աւարտեց Ասկի, գոհար ու մարմաշներ  
Խանդով մեծ, Կը բաժնէր:  
Պառաւն անոր քով գընաց. Մե՛ղք որ տըղան ձանչցած չէր:

ԼԴ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԵՑԱՎՐԱԲՐՈՒԹԵԱՆ Վ.ՑԱՆԳԲ

Առտու մը, երբ Մելինէ դպրոց կ'երթար, նամակ մը տեսաւ գեաինը. առաւ զայն և ուզելով հասկնալ թէ ի՞նչ կը պարունակէր. տաւն տարաւ, բացաւ ու կարդաց: Նամակագիրը. որուն ձեռքէն ինկած էր հաւա. նարար նամակը. կ'իմացնէր անձի մը թէ անոր մայ- րը ծանրապէս հիւանդ էր. և թէ կը բաղձար որ գար զայն տեսնել առանց ժամանակ կորսնցներու: Փոքրիկ հե- տաքրքիր այս մանրամասնութիւնները կարդալով, զզջաց ըրածին վրայ ու տարաւնամակատունը յանձնեց թուղթը: Դժբախտաբար այն օրուան սու բհանդակը քիչ առաջ մեկ- ներ էր, ու նամակը հետեւեալ օրուան մնաց: Երբ հի- ւանդին որդին իրեն ուղղուած զիրը ստացաւ, անմիջա- պէս ճամբայ ելու. սակայն ուշ մնաց, և մայրը մեռեր էր արդէն զինքը կանչելով իզուր: Խեղճ տղան անմիսիթար մնաց վերջին անգամ իր մայրը չտեսնելուն համար,

Եթէ այդ հետաքրքիր աղջկան տեղը դուք ըլլայիք, ապահովաբար չպիտի միսիթարուէիք երքեք ձեր յանցան- քովը այսպիսի վիշտ մը պատճառած ըլլանուդ համար ուրիշին: Խղճի խայթերով պիտի տանջուէիք ձեր բոլոր կեանքին մէջ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

192. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Մելինէ ի՞նչ գտաւ գետնէն: — 2. Ի՞նչ ըրաւ: — 3. Նամակին մէջ ի՞նչ գրուած էր: — 4. Մելինէ զայն կարդալուն գոհ մնա՞ց: — 5. Ի՞նչ ըրաւ այդ նամակը: — 6. Նամակը ժամանակին տեղը հա- սա՞ւ: — 7. Տղան երբ նամակը առաւ ի՞նչ ըրաւ: — 8. Հասա՞ւ իր մօքը մահուենէն առաջ: — 9. Եթէ դուք Մելինէին տեղը ըլլայիք, ինչ պիտի զգայիք մէկուն վիշտ պատճառած ըլլանուդ համար:

ԼԴ ԴԱՅ. — Ս.ՆՑԽԱԼ. Ս.ՆԿԱ.ՑԱ.Ր

89. Անցեալ անկատարին վերջաւորութիւններն հե- տեւեալներն են.

Ա կծորդութեան մէջ՝ կի, կիր, կր, կինի, կիր, կին: Բ » » կի, կիր, կր, կինի, կիր, կին: Գ » » այի, այիր, ար, այինի, այիր, ային:

90. Սահմանական ներկան և անկատար իրենց սկիզ- բը կը մասնիկը կ'առնեն:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

193. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել անցեալ ան- կատարները.

194. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

195. Այս Ընթերցուածին բոլոր անկատար բայերը կատարեալի վե- րածել:

196. Հետեւեալ բայերը անկատար ընել.

Առ քաղել, եռ խօսել, ուուն երգել, ւմենք լնդալ, ուու- պարել, անոնք սորվիլ, Փառս յուզուել, եղբայրս ճամբորդել.

197. Գ դէմքի վերածել հետեւեալ բայերը.


Գրեցինք, խօսեցյ, խաղացիք, մաշեցյ, մարեցյ, տաք- ցանք, գրեցինք, բուժեցի, լուացիք, մոնցաք, պիտի ապագինիս, կը սիսակիք, կը պօռամ, կը սողաս, կը կարենք, իկը լուաս:

29. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵՒՆ. — ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ

Փոքրիկ տըղեկ մը զոր փուշն էր նայթեր, իր ցաւն արցունքով հօրը կը պատմէր. գինչո՞ւ գեղեցիկ արտին մէջ մեր լուան ըթուսեր է արդեօք այս թուփն անափտան: «—Որպէս զի փորձով սորվիս դուն, տըղմա», «Թէ պէտքէ չարէն միշտ հեռու կենաս:



Տեսէ՞ք սս փիղին պատկերը, ահարկու կենդանի մընէ. (Տես էջ 78)



Օր մը ըստ շատզբոց  
Անօեղն անուշ խայտիոին.  
(Տես էջ 79)



Այս գաշտերուն վրայ ճեկիճերմակ քօլմը պիտի փռուի (Տես էջ 93)

Ե ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿԱ.ՏՈՒՆ. ՈՒ ԽԿՎԱՆ. ԻԿԱԲ

Արուսեակ պատուհանին առջև նստած կար կը կարէր, երբ տանը կատուն իր ձագին հետ եկաւ պառկեցաւ գետինը, ու սկսաւ լիզել իր վիխիկը, դգուելով զայն և դուրզուրալով անոր վրայ: Սենեակին պատուհանը բաց էր. յանկարծ եկքանիկ մը ներս մտաւ, ու սարսափահար՝ ասդին անդին նետուեցաւ, պատերուն, ձեղունին զարնուեցաւ, և վերջապէս յոդնած, գետինը ինկաւ: Կատուն իսկոյն տեղէն շատքեց, աչքերը խոշոր խոշոր բացաւ, կը ռակը կրորցուց, ճանկերը դուրս հանեց ու եկքանիկին վրայ յարձակեցաւ: Արուսեակ սաստիկ դող ելաւ. բայց խորհեցաւ որ եթէ փորձէր կատուին ճիրաններէն թռչնիկը ըռնի առնել, հէջ կենդանին կառը կտոր պիտի ըլլար: Ուստի ուրիշ հնարք մը մտածեց. գնաց վիխիկը առաւ յու պատուհանին առջև տանելով, վար նետելու ձև մը ըրաւ: Կատուն անմիջապէս թռչունը թռզուց և իր ձագուկին քով վազեց: Այն ատեն արթուն աղջիկը եկքանիկը առաւ ու թռցուց օդին մէջ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

198. Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.

1. Ե՞րբ Արուսեակ կար կը կարէր, ի՞նչ ըրաւ կատուն. — 2. Ո՞վ ներս յատ պատուհանէն. — 3. Ի՞նչ ըրաւ ենեկքանիկը. — 4. Կատուն ի՞նչ ըրաւ. — 5. Արուսեակ ի՞նչ խորհեցաւ. — 6. Ի՞նչ ըրաւ. — 7. Կատուն ի՞նչ ըրաւ. — 8. Յետոյ ի՞նչ ըրաւ Արուսեակ թռչունին.

Ե ԴԱՍ. — Ա.ՆՑԵՍԱԼ ԿԱ.ՏՈՒՆ. ԻԿԱԲ

91. Անցեալ կատարեալին վերջաւորութիւնները հետեւեալներն են.

Ա Լծորդութեան մէջ՝ եցի, եցիր, եց, եցինի, եցի, եցին:  
Բ » » եցայ, եցար, եցաւ, եցանի, եցաֆ, եցան:  
Գ » » ացի, ացիր, աց, ացինի, ացի, ացին :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

199. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել անցեալ կատարեալները:

200. Սորվիլ հետեւեալ բառերը.  
Գուրգուրալ, եկքանիկ, ռիբան, սարսափահար.

201. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.  
202. Եզակի ընել հետեւեալ բայերը մէկ մէկ ենթակայ դնելով.  
Կար կարեցին. — Պիտի նազանք. — Կը ցատքի ինք. — Մտածեցիք. — Վաղեցիք. — Պիտի նկարենք. — Պիտի կոտրէք. — Կը թռզնէին. — Կը հաւերէք. — Խորհինք. — Երազեց. — Փորձեցին. — Կը սկալիք. — Կը գլուխէք. — Պիտի հաւատաք. — Կը հեւագ. — Պիտի հաւատաք. — Ինայեցիք.

30. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — 02Ն ՈՒ ՓՈՍՈՒԹԱՆ

Փոստուոյ մը կը խազար  
Կնճնիներու տակ գալար.  
Մօտեցաւ օձ մ'անոթ խեռ.  
Ու գայն խոցեց կարեվեր.  
— Ի՞նչ ըրի, օձնենգալոր,  
Հարցուց ճանճիկն հէջ անոր.  
— Ամէն գիշեր լուսարձակ  
կը փայլէիր համարձակ.

## ՀԶ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՐԲ ԶՄԵԽՈ Գ.Ս.Ց

Սուրէն հինգ տարեկան տղեկ մըն էր. ամառ օր մը երբ իր մեծ քրոջը հետ դպրոցէն կը դառնար, իր շուրջը դիտելով ըսաւ. «Պիտի փափաքէի դիտնալ թէ ի՞նչ-պէս պիտի ըլլայ այս դաշտը,» այս ծառերը, այս փողոցներն ու լեռները, երբ ձմեռը գայ. քուրի՛կ, բացարէ՛ ինծի: » Քոյրը պատասխանեց. «Կը տեսնե՞ս սա լեռները հեռուն, կանանչ, կապոյտ, մանիշակագոյն. անոնք ամէնքն ալ պիտի ճերմկին: Բոլոր ծառերուն տերեւները պիտի թափին, բաց ի կաղնիէն, նոճիէն, մայրիէն ու եղեւինէն որոնք մշտադալար են: Ձիւնէ ծաղիկներ վար պիտի կախուին չոր սոտերէն, և սառելով բիւրեղի պէս թափանցիկ ու փայլուն պիտի ըլլան: Այս դաշտերուն վրայ ճեփ ճերմակ քոյլ մը պիտի փռուի: Երկինքին երեսը՝ արեւը պիտի դեղնի, և ամպերը ամէն կողմէն պիտի ծածկեն զայն: Թուչունները պիտի մեկնին, պիտի երթան հեռու երկիրներ, որովհետև եթէ հոս մընային, պիտի սառէին ցուրտէն:»

## ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

203. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Սուրէն ի՞նչ հարցուց իր քրոջը: — 2. Քոյրը ի՞նչ պատասխանեց լեռներուն մասին: — 3. Ծառերո՞ւն նկատմամբ ինչ ըսաւ: — 4. Չոր որտերէն վար ի՞նչ պիտի կախուին ըսաւ: — 5. Այդ ձիւնէ ծաղիկները յետոյ ի՞նչ պիտի ըլլան ըսաւ: — 6. Դաշտերուն համար ի՞նչ ըսաւ: — 7. Արեւո՞ւն հանար: — 8. Թըռչուններո՞ւն համար:

## ԼԶ ԴԱՍ. — ԲԱ.ՑԱ.ՐՁԱ.Կ ԵՒ Ս.ՆԿԱ.ՑԱ.Ր Ս.ՊԱ.ՌՆ.Ի

92. Բացարձակ ապառնին կը շինուի սահմանական ներկային կը մասնիկին տեղ՝ պիտի դնելով, ինչպէս. կը սիրեմ, պիտի սիրեմ: Անկատար ապառնին կը շինուի սահմանական անկատարին կը մասնիկին տեղ՝ պիտի դնելով ինչպէս. կը սիրեմ, պիտի սիրեմ:

## ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

204. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել բացարձակ ապառնիներն ու անկատար ապառնիները.
205. Սորվիլ հետեւեալ բառերը,  
կազնի, նոճի, մայթի, եղեւին, մշտադալար, թափանցիկ.
206. Սորվիլ այս հատուածին ուղղագրութիւնը.
207. Սահմանական ներկայի վերածել այս Ընթերցուածին բացարձակ ապառնիները, եւ սահմանական անկատարի անհատաց ապառնիները.

## 31. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԶՄԵԽՈ

Ո՞ւ էք թըռեր, գարնան օրե՞ր,  
Զառ սարերու հովին հետ.  
Կ'ըսեմ. ելէ՛ք նախշուն հաւեր  
Վառ շըթունքով վարդին հետ:  
Աղքիւր կու գար այս գարափէն.  
Կագաւն այստեղ երգ կ'ըսէր.  
Խոր ծըմակէն կու գար երէն.  
Սիրտըս ուրան կը զարնէր:  
Հիմայ ցուրտ է. ձիւնն է եկեր,  
Զօրս գիս ձըմեռ ու սառոյթ.  
Ա՛խ, ա՛լ չըկ ո՞ն արև օրեր.  
Սիրտս ու սառեր է վազուց.

Ա. ԻՍԱՀԱԿԵԱՆ

ԼԵ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — Ս.ԼԿԱՄՆԻՆ ԲՈՅԵՆԸ

Օգոստօսի վերջերը, իրիկուն մը, թխաթոյր ամպեր հորիզոնը պատեցին, հովը սկսաւ փէկի, փայլակներ կայծ-կըլտացին օդին մէջ, և հեռուէն լուսեցաւ որոտման խուլ գոռումը: Նուարդ սարսափահար՝ մօրը քով վա-ղեց. բոլոր անդամները կը դողդղային: Մայրը ըսաւ անոր. «Աղջի՛կ», կայծակը շատ կ'սպառնայ, իբայց հաղ-աւաղէպ է որ վնաս հասցնէ: Ես այշափ տարիներ ապ-րած եմ, և չեմ տեսած երբեք կայծակահար մէկը, մինչ-դեռ զանազան արկածներով շատերու մահուան ամէն օր ականատես կ'ըլլանք: Ուրեմն, շատ մը վտանգներ կ'ըս-պառնան մեր կեանքին առանց որոտումին չափ աղմուկ հաներու: Բայց վախնալով կամ՝ յոռետեսութեամբ չէ, որ կրնանք խուսափիլ անոնց մէ, միայն թէ դժբախտ կ'ըլ-լանք: Մտիկ ըրէ՛ սա պատմութիւնը, և օրինակ ա՛ռ անկէ. «Աղէկն անունով փոքրիկ թոշուն մը կայ որ ծովեզերքի խարակներուն վրայ բոյն կը դնէ, մամուռ-ներու մէջտեղը: Մրրիկի ատեն՝ ծովը կ'ուռի, կոհակ-ները կը բարձրանան, հովը ուժգին կը մռնչէ և կը ցնցէ բոյնը: Սակայն ալկէններուն մայրը հանդարտ կը նիր-հէ, որովհետև հազուադէպ է որ ծովը տանի անոր թուխուր: Մենք ալ անոր նմանի՛նք. մեր յոյսը դնենք Նախախնամութեան վրայ, ու մեր քաջասրտութեամբ յաղթենք կեանքի բոլոր վտանգներուն և փոթորիկնե-րուն:»

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

208. Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

Իրիկուն մը ի՞նչ պատահեցաւ: — 2. Նուարդ ի՞նչ ըրաւ: — 3. Նուարդին մայրը ի՞նչ ըսաւ: — 4. Որո՞ւն պատմութիւնը պատ-մեց անոր: — 5. Պատմեցէ՛ք համառօտ կերպով ալկէնին: պատ-մութիւնը: — 6. Ի՞նչ խսատ տուաւ նուարդին: — ի՞նչո՞վ կընանք յազմել կեանքի վտանգներուն:

ԼԵ ԴԱՍ. — ՀՐԱՄԱՆԱԿԱՆ

93. Հրամայականին վերջաւորութիւններն են.

Ա. Լծորդութեան մէջ՝ կ, եցէ՛, ե՛նֆ:  
Բ. » » կ, եցէ՛, ի՛նֆ:  
Գ. » » ա՛, ացէ՛, ա՛նֆ:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

209. Օրինակել այս Ընթերցուածը, ստորագծել հրամայականները, ու կրկին ստորագծել ներկայները,

210. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

211. Սորվիլ հետեւեալ բաւերը.

Թխաթոյր, կայծկլտալ, որոտում, գոռում, սարսափահար, սպառնալ, հազուադէպ, ականատես, յոռետեսութիւն, խուսա-փիլ, խարակ, մամուռ, մրրիկ:

212. Խոնարհել կայէկւալ, ուռիլ բայերը.

## 32. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — Ն.Ս.Ի.Ս.ՍՑԻՒՆ

Նաւասափի մը կը մեկնէր

Դէպ ի հեռու երգիբներ:

«Կերթաս, ըսաւ մէկն իրեն,

«Բայց չե՞ս վախնար ծովերէն,

«Հայրդ ու մեծ հայրդ ալ գոցին:

«Ու զահ եղան արկածին:

«Իսկ քառ մեծ հայրդ ու ուր մեռաւ:

— իր անկողնին մէջ հարկաւ:

«Հապա՛ այնտեղ դուն ի՞նչպէս

«Ամէն գիշեր կը նիբհնես:»

ԵՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — Ս.Զ ԶԵՇՈՎԲԸ ԵՒ ԶԱ.Խ ԶԵՇՈՎԲԸ

Օր մը աջ ձեռքը ձախին կ'ըսէ . «Դուն աւելորդ բեռ  
մըն ես մարդուն համար . աւելի աղէկ էր որ բնաւ գոյր-  
թիւն չունենայիր , քանի որ բանի մը չես ծառայեր : Ամէն  
բանի մէջ ես եմ որ օգտակար կ'ըլլամ իրեն , եթէ աշխա-  
տիլ ուզէ , ես եմ որ կը գրեմ . կը կարեմ , կը հերկեմ , կը  
ցանեմ , կը հնձեմ , կը քաղեմ : Եթէ անօթենայ , ես եմ որ  
զինքը կը կշացնեմ : Եթէ վտանգի մը հանդիպի , ես եմ  
որ կը պաշտպանեմ զինքը : Առանց ինծի , ոչ կրնայ ձի  
հեծնել , ոչ պատերազմիլ . և ոչ իսկ հագուիլ : Հողագոր-  
ծէն սկսեալ մինչև դիւանագէտները , թագաւորները պէտք  
ունին ինծի : Իսկ դուն ի՞նչ կ'ընես : — Յանցանքը իմս չէ ,  
պատասխանեց ձախ ձեռքը , քեզի չափ գործունեայ չըլ-  
լալուս : Մարդիկ եթէ քեզի չափ զիս ալ գործածէին ,  
թերեւս ես ալ քու ըրածներդ ընէի : Սակայն պէտք չէ  
ուրանաս որ դուն շատ դժուարութիւն պիտի կրէիր , եթէ  
ես չըլլայի . որովհետեւ ամէն բանի մէջ , կարօտ ես ինծի»

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

213. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր .  
1. Աջ ձեռք ի՞նչ կ'ըսէ ձախ ձեռքին : — 2. Եթէ մարդ-  
աշխատիլ ուզէ , ո՞ր ձեռքը կը գործածէ : — 3. Ինչե՞ր վընէ աջ  
ձեռքով : — 4. Առանց աջ ձեռքին , ձախը կընայ օգտակար ըլլալ  
մարդուն : — 5. Ի՞նչ պատասխանեց ձախ ձեռքը : — 6. Մարդիկ  
եթէ ձախն ալ գործածէին աջին չափ , ի՞նչ կը պատահէր : — 7.  
Ի՞նչ կը հետեւի այս երկու ձեռքերուն խօսակցութենէն .

214. Սորվիլ հետեւեալ բառերը .

Գոյութիւն ունենալ , հերկել , հնձել , քաղել , գիւանագէտ  
ուբանալ .

215. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը .

- Խոնարհել գրաւոր այս Ընթերցուածին բայերուն բոլոր սո-  
րադասկան հերկայներն ու անկատաները .

ԵՅ ԴԱՅ. — ՍՏՈՐԱԴԱՍԿԱՆ ՆԵՐԿԱԾ ԵՒ Ա.ՆԿԱԾԱՐ


94. Ստորադասականին թէ ներկան և թէ անկատարը  
սահմանական ներկայէն և անկատարէն կը չինուին անոնց  
առջեւի կը մասնիկը չնշելով , ինչպէս . կը գրեմ , գրեմ .  
կը գրէի , գրէի :

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

217. Օրինակել այս Ընթերցուածը , եւ ստորագծել սորադասական  
ներկայները եւ անկատարները .

218. Ստորադասական ներկայի , յետոյ անկատարի վերածել հետեւ-  
եալ բայերը .

Կը հազար , կը ջանամ , կը պտըտիմ , կը խմեմ , կը հառա-  
չեմ , կը մերժեմ , կը խօսիս , կը հեւայ , կը ծիծաղի , կը մանէ , կը  
մեկնինք . կը պարապինք , կը դառնանք :



## 33. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԵՐԿՈՒ Ս.Ր Օ Կ Ն Ե Ր

Խոդին առօրի մը ժանգոտած համբուն

Հանգիստէն երկար .

Տեսաւ իր եղբարն որ շողշող , փայլուն .

Դաշան կը դառնար .

Հոյոյ նիւթէն շինուած , բազուկներէն նայն ,

Հսաւ , ովկ եղբայր .

«Ինչու ես աղօտ՝ իսկ պայծառ ես դուն .

«— Ես կ'աշխատիմ յար .»



Հիմայ ցուրտ է. միւնն է եկեր,  
Չորս դիս ժըմեռ ու խառոյց .  
(Տես Էջ 93.)



Եերունի մը էշոն վրայ հիծած կ'երթար իր դեռատի տղան ալ քա-  
լելով կը հետեւէր իրեն. ձաւրան դէմերնին ելան երկու կիներ  
(Տես Էջ 102.).

ԼԲ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.—ԴՈՐՉՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒՆ

Հարուստ մարդ մը որ ընտանիք չունէր, կ'ըսէր օր  
մը իր բարեկամներէն մէկուն . «կ'ուզէի շատ հարուստ ըլ-  
լալ . հասութաբեր կալուածներու տիրանալ և զանազան  
եկամուտներ ունենալ, որպէս զի կարենայի իմ բոլոր երա-  
զած բարիքներս իրագործել : — Որո՞նք են այդ երեւա-  
կայած բարիքներդ, հարցուց իր բարեկամը : — Աղքատ-  
ներուն օգնել, դպրոցներ կառուցանել, մատենադարան-  
ներ հիմնել, որբանոցներ հաստատել, արուեստանոցներ  
բանալ . դժբախտաբար ունեցածս այնքան քիչ է որ չի  
բաւեր այս փափաքած գեղեցիկ գործերուս : — Այն մարդ  
կրնայ բարիք ընել իր կարողութեան ներած չափով: Եթէ  
բոլոր բաղձացած բաներդ ընելու չի բաւեր ունեցածդ,  
գոնէ մէկ հատին կը բաւէ անշուշտ . նախ այդ մէկ  
հառը ըրէ՛, » Հաւաւ անոր իր գործնական խօսակիցը :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

219. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.

1. Հարուստ մարդը ի՞նչ պ'սէ՞ր իր բարեկամին : — 2. Ի՞նչ  
հարցուց բարեկամը անոր : — 3. Ի՞նչ պատասխանեց միւսը : — 4. Ի՞նչ  
խօրհուրդ տուաւ անոր գործնական խօսակիցը :

220. Սորվիլ հետեւեալ բառերը.

Հասութաբեր, կալուած, տիրանալ, եկամուտ, երազործել,  
կառուցանել, մատենադարան, արուեստանոց :

ԼԲ ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԽՊԱՆԱԿԱ ԿԱՄ ԳԵՐԲԱԾ

95. Աներեւոյթը կը շինուի սահմանական ներկային  
առաջին դէմքէն, առջեւի կըն վերցնելով, ու վերջին մ  
գերը լի փոխելով, ինչպէս . կը խօսիմ, խօսիլ:

96. Ներկայ ընդունելութեան վերջաւորութիւնն է՝  
ող, անցեալինը՝ ած, եր, ապանիինը՝ երու կամ աղու:

97. Աներեւոյթը և ընդունելութեան երեք ժամա-  
նակները անորոշ եղանակ կամ դերբայ կը կոչուին :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

221. Օրինակի այս ընթերցուածր, եւ ստորագչել աներեւոյթները ,  
222. Կրկին օրինակի եւ ցոյց տալ անցեալ եւ ապանի ընդունե-  
լութիւնները,

223. Սորվիլ այս ընթերցուածին ուղղագրութիւնը .

224. Խոնարհել գործադրել, փափամի, բաղձալ բայերը,

225. Գտնել հետեւեալ բայերուն ներկայ եւ անցեալ ընդունելու-  
թիւնները.

Ազտափի, սորվիլ, նայիլ համոզել, սողալ, կրկնել, հառաչել,  
փնտուել, հազար, լողաւ, պոռաւ, սառիլ, մարիլ, վառել, ներկել,  
ծամել, մարսել, խնդալ, ծաղըել, գոցել, գնել, հաւտալ, ծառա-  
յել, միմիթարել, վստահիլ, էազալ, ներել, կարել, խմել:

34. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՎԱՐԴԻՆ ՈՒ ԿԱԿԱԶԸ

Փունջի մը մէջ, ծազիկներով լի նարօս,  
կազախ օք մը եղաւ վարդին դըմացի .

Շաւտով առաւ բուրում անօր քաղցրահնատ,  
Պէտք է ընտերել միշտ ընկերներ ինելացի .

ԽԸՆԹԵՐՑՆԵՐՈՒԽ ԿԱՐԴԻՒՔԸ

Մերունի մը իր էշուն վրայ հեծած կ'երթար. իր դեռատի տղան ալ քալելով կը հետեւէր իրեն. ծամբան դէմերնին ելան երկու կիներ որոնք սկսան այպահնել զինքը, ըսելով. «Ի՞նչ անձնաօէր մարդ է սա ծերուկը. ինք էշը հեծեր է, և թող տուեր է որ խեղճ տղան չնշասպառ ետեւէն վաղէ»: Մերունին ասիկա լսելով էշն իշաւ, ու տղան նստեցուց: Այս անգամ ալ դէմը ելլողները սկսան դիտողութիւն ընել թէ չէր վայլեր որ երիտասարդը հանգչէր և ծերունին քալէր: Այն ատեն տղան ալ իշաւ, ու էշուն երասանակէն բռնելով, սկսան երփուքն ալ հետի երթալ: Ինանի մը մարդիկ որոնք քովերնէն կ'անցնէին, ասիկա տեսնելով ծիծաղեցան. «Ի՞նչ անմիտ մարդիկ են ասոնք, կ'ըսէին, էշ ունին և վրան չեն հեծներ»: Այն ատեն հայր ու տղայ համոզուեցան թէ ինչ որ ալ ընեն, մարդիկ միշտ բան մը պիտի զգըտնեն ըսելու: Աւստի որոշեցին որ իրենք իրենց՝ լաւագոյն դատաստանը ընեն, և թողուն որ ամէն ոք իր խելքին փչածը ըսէ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

226. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.

1. Ծերունին ուր կ'երթար: — 2. Իր տղան ի՞նչ կ'ընէր: — 3. ծամբան ո՞վ ելաւ դէմերնին և ի՞նչ ըսին: — 4. Ծերունին այս խօսքերը լսելով ի՞նչ ըրաւ: — 5. Այս անգամ դէմը ելլողները ի՞նչ դիտողութիւն ըրին: — 6. Այն ատեն ի՞նչ ըրաւ տղան, ի՞նչ ըրաւ հայրը: — 7. Իրենց քովէն անցնող կիները ի՞նչ ըսին: — 8. — Ասոր վրայ հայր ու տղայ ի՞նչ մտածեցին.

227. Սորվի այս Ընթերցուածին ուղագրութիւնը.

228. Սորվի հետեւեալ բառերը.

Այպահել, հետի, շնչասպառ, երասանակ,

Խ Ա Ա Ս Ա Լ, Մ Տ Ա Ն Ե Լ, Ե Լ Կ Ե Լ, Ի Զ Ա Ն Ե Լ, Հ Ե Մ Ն Ե Լ

98. Գտնել բայր Ա. լորդութեան, սիրելին պէս կը խոնարհուի, և կատարեալը կ'ըլլայ. զտայ, զտար, զտար, զտանի, զտաֆ, զտան: Իսկ հրամայականը կ'ըլլայ. զտի՛ր, զտնե՛լի, զտի՛վ:

99. Գտնելին պէս կը խոնարհուին մտնել, եղել, իջնել, հեծնել:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

229. Օրինակել այս Ընթերցուածիը, եւ ստորագծել նել վերջացող բայերը:

230. Խոնարհել բերանացի իջնել, գտնել, եղել բայերը:

231. Գտնել նել վերջացող երեր բայեր եւ խոնարհել զանոնք գրաւոր:

232. Գտնել հետեւեալ զոյականներէն շնուռած բայեր.

Մշակ, պատասխան, ծիծաղ, համբերութիւն, յուզում, լուռւթիւն, օրինակ, քրտինք, կար, անձրև, տաքութիւն, ծառայ, խաղ, աշխատանք, բժիշկ:



35. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Հ Ա Յ Ե Բ Ի Ն

Փոքրիկ Տիրան հայելիին մէջ կ'զմայլէր իր դէմքին:

«Ենուտ տեղը գիր, գոչեց մայրիկն անհամբեր, Այդ հայլին,

« - իմ պատկերս հոն տեսնել կ'ուզեմ, պոռաց ան վերջապէս.


Ու զե ռըչը, կուլար, կ'ողբար բարձրացայն ինտի պէս:

« - Տեսնել կ'ուզես, հարցուց մարը, նայէ լաւ: Եւ Տիրան,

իր զայրոյթովն ահուելի դէմք մը տեսաւ, ինք էր ան:

ԽԱ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄՈՒԿԵՐԸ

Այս առտու, անկողնիս մէջ կը կարդայի, երբ թեթև  
շշուկ մը ուշադրութիւնս դարձոց գէպի սենեակին յէկ  
անկիւնը ուրկէ մուկ մը դուրս ելաւ, յետոյ ետ քաշ-



ուեցաւ, և րոպէ մը ետքը  
նորէն երեւան ելաւ հատը  
բերելով ուրիշ մուկ մը որուն  
ականջէն խածած էր, և որ

ծեր կ'երեւար: Ծակին ե.  
զերքը թողոց զայն, ու  
սկսաւ սենեակին բոլոր ան-  
կիւնները պտըտիլ, ու բերնին  
մէջ, թաթիկներուն մէջ առնելով կը բերէր անոր բոլոր  
հացի փշրանքները, բոլոր չօթի կտորուանքները որոնք  
թէյի սեղանէն թափեր էին առջի իրիկունք: Ծեր մուկը  
անշարժ կեցած, խարխափելով կը գտնէր իր առջին դըր-  
ուած ուտելիքները, և ասկէ կը գուշակէի թէ կոյր էր:  
Ու հասկցայ թէ աչքիս առջև ունէի զաւակ մը որ իր  
տկար հայրը կը մնուցանէր: Յանկարծ սենեակիս դուռը  
բացուեցաւ: Երիտասարդ մուկը ճչոց մը արձակեց, և  
փութաց ծերունին ծակէն ներս մտցնել, որուն ետեւէն  
ինք ալ աներեւոյթ եղաւ: Այս տեսարանը մտածել  
տուաւ ինծի այդ չնչին կենդանիին խորհելու և զգալու  
կարողութեան մասին:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

233. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.
1. Այս առտու ի՞նչ պատսհեցաւ քեզի: — 2. Մուկը ո՞վ բերաւ  
երես հետ: — 3. Յետոյ ի՞նչ ըրաւ: — 4. Ծեր մուկը ի՞նչ կ'ընէր: —
  5. Ի՞նչպէս էր: — 6. Ի՞նչ ունէիր աչքիդ առջև: — 7. Յանկարծ ի՞նչ  
եղաւ: — 8. Մուկը ի՞նչ ըրաւ: — 9. Այս տեսարանը ի՞նչ խորհել  
տուաւ քեզի:

ԽԱ ԴԱ. — ԱՌՆԵԼ, ԽԱՄՆԵԼ, ԹՈՒՔՆԵԼ, ՊԱԳՆԵԼ  
ԲԱ.ՑԵՐԸ

100. Առնել բայը Ա լծորդութեան պէս կը խոնար-  
հուի, և կատարեալը կ'ըլլայ. առի, առիր, առաւ, առինի,  
առիի, առիին: Հրամայականը կ'ըլլայ. ա՛ն, առնենի, առէ՛:

101. Այսպէս կը խոնարհուին խածնել, բուժնել,  
պազնել:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

234. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել նել վերջացող  
բայերը,
235. Սորվիլ հետեւեալ բառերը.  
Ճօթ, խարխափել, ձագ:
236. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.
237. Խոնարհնել առնել, խածնել, բուժնել, պազնել բայերը.

36. ՍՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՏԵՐԵՒԸ

Թու ցողունէդ զատուած գուն,  
Խեղձուկ տերև ազազուն,  
Ո՞ր կողմ կ'երթաս: — Չեմ գիտեր.  
Մըրիկն օր մը խորտակեց  
Նեցուկս ուժեղ՝ կաղնին մեծ,  
Ցողդազդ շռւնջով զեփիւռներ  
Եւ հիւսիսակն ալ հըզօր  
Զիս այս օրէն կը վարեն  
Դէպի գաշտերն անտառէն,  
Եւ լեռներէն դէպի չոր:  
Կ'երթամ յաւէտ հովարախ,  
Միշտ անտրտունչ և անվախ  
Ուր ամէն բան կ'երթայ յար.  
Թերթը վարդին հողմագար,  
Մուրտին տերեւն ալ մոլար:

ԽԲ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՑՂՈՒ ԳՈՐՈՎ.

Յովհաննա՝ Վիգդոր-Հիւկոյի, ֆրանսացի մեծ բանաստեղծին թոռն է: Օր մը, յանցանքի մը համար իր ծնողքը զինքը պատժել ուզելով, սենեակին մէջ կը բանտարկեն, և ցամաք հացի կը դատապարտեն: Վիգդոր-Հիւկօ, որ իր թոռը շատ կը սիրէր, անմիջապէս կը հասնի, և տղուն տիսուր վիճակը իր սրտին դպչելով, աման մը անուշ կը տանի անոր գաղտուկ: Տղուն ծրնողքը ասիկա իմանալով կը զայրանան, համբերութիւննին կը հատնի, ու կը գանգատին իրենց հօրը տկարութեանը մասին, ըսելով թէ շատ երես կու տայ Յովհաննային, թէ աչք կը գոցէ անոր յանցանքներուն, և թէ կարելի չէ այս պայմաններուն մէջ տղան կրթել: Վիգդոր-Հիւկօ բոլոր ըսածներնուն կը հաւանի, գլուխը կը ծուէ ու կ'ըսէ: «Իրաւունք ունիք, չեմ կրնար ինքզինքս արդարացնել, իմ ներողամտութիւնս կրնայ պատճառ ըլլալ որ տղան անկիրթ մնայ. ուստի պատժեցէ՛ք, ցամաք հացի դատապարտեցէ՛ք զիս: — Այո՛, արժանի ես, ըսին իր ընտանիքին անդամները կատակելով, և պիտի դատապարտենք զքեզ:» Այն ատեն Յովհաննան իր աղուոր աչքերը մեծ հօրը վրայ յառած, ցած ձայնով կ'ըսէ անոր. «Հոգ մի՛ ըներ, մե՛ծ հայրիկ, ևս անուշ կը բերեմ քեզի:»

Հ Ր Ա Հ Ա Կ Ա Կ Ա Կ Ա Կ

238. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.

1. Ի՞նչ պատահած էր Յովհաննային. — 2. Մեծ հայրը ի՞նչ տարաւ անոր. — 3. Ծնողքը երբ իմացան, ի՞նչ ըսին. — 4. Ի՞նչ պատասխանեց Վիգդոր-Հիւկօ. — 5. Ընտանիքը ի՞նչ ըսաւ. — 6. Յովհաննան ի՞նչ ըսաւ իր մեծ հօրը.

ԽԲ ԴԱՍ. — ՆԻԼ ԵՒ ԶԻԼ ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱ.ՅԵՐԵ

102. Հատմիչ և բոյջի բայերը Բ Լ Ճ Ո Ր Դ Ո Ւ Թ Ե Ա Ն, խօսիլին պէս կը խոնարհուին, բայց կատարեալնին կ'ըլլայ. հատայ, հատար, հատաւ, հատանի, հատայ: Թուայ, բուար, բուաւ, բուանի, բուայ, բուանի: Իսկ հրամայականնին կ'ըլլայ. հատի՛ր, բոյի՛ր :

103. Ասոնց պէս կը խոնարհուին նիլ և չիլ վերջացող բայերը, ինչպէս. հասնիլ, բուսնիլ, մեռնիլ, անցնիլ, հազնիլ, փախչիլ, փշչիլ, դպչիլ, կպչիլ, փակչիլ :

Հ Ր Ա Հ Ա Կ Ա Կ Ա Կ Ա Կ

239. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել նիլ եւ չիլ վերջացող բայերը,
240. Սորվիլ հետեւեալ բառերը.  
Դատապարտել, զայրանալ, յառած, արդարացնել,
241. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.
242. Խոնարհել զրաւոր անցնիլ, փակչիլ բայերը.
243. Խոնարհել բերանացի տաենի, հասնիլ, դպչիլ, հատնիլ բայերը.

37. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԾՍ.Դ.ԻՆ.Ը

Թօշնած ծաղիկ դուն մենաւոր,  
Որ փառքն եղար ծործորին,  
Մըրիկներէն ցըրուած բուրը  
Թերթերըդ վար կը ծորին.

Մարդիկ են զոհ նոյն մանգաղին,  
Եւ նոյն կամքին միշտ հըլու՝  
Թերթ մը կ'ինայ քեզմէ հողին,  
Եւ բազդն ըզմեզ կը թոզու.  
Կորսնցուցան մարդ հանոյքներ,  
Կը հարցցնէ տրտմօրէն.  
Ո՞րն աւելի վաղանցուկ էր,  
Ծաղիկը, թէ կեանքն իրեն.

ԽԳ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄՆՀԱՆԱԿԱՆԴ ԱՂՋԻՆԸ

Աղքատ կին մը, որ պզտիկ աղջիկ մը ունէր նուարդ անունով, ամէն օր կ'երթար օրականով աշխատելու հարուստ տուներու մէջ։ Առտուները, մեկնած պահուն, քովը կը կանչէր իր մէկ հատիկ սիրելի աղջիկը, կը համբուրէր, կը համբուրէր զայն ու չէր յագենար. յետոյ խրատներ կու տար անոր, մանաւանդ կը պատուիրէր որ պատուհանէն վար չկախուի, և հորին չմօտենայ։ Նուարդ բարի և աշխատասէր էր. մօրը բացակայութեան միջոցին տունը կը կենար. իր պարտքերը կը ճանչնար և կը կատարէր, որպէս զի մայրիկը հանգիստ ընէ իր դարձին։ Բայց մեծ թերութիւն մը ունէր, անհազանդ էր։ Օր մը, լսեց որ յուղարկաւորութիւն մը կ'անցընէին փողոցին ծայրէն. ուղեց զայն դիտել. պատուհանը բացաւ, և այնքան վար կախուեցաւ որ սալայատակին վրայ ինկաւ ու գլուխը ջախջախուեցաւ։

Հիմայ հէք մայրը միս մինակ մնացած տանը մէջ, կուլայ իր սիրելի աղջիկը որ զոհ գացած է իր անհնազանդութեան։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

244. Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Աղքատ կինը մ'ւր կ'երթար ամէն օր. — 2. Մեկնելէն առաջ ի՞նչ կ'ընէր և ի՞նչ կ'ընէր իր աղջկանը. — 3. Նուարդ ի՞նչպէս աղջիկ էր. — 4. Ի՞նչ էր նուարդին թերութիւնը. — 5. Օր մը ի՞նչ պատահեցաւ. — 6. Ի՞նչ ըրաւ անհնազանդ աղջիկը. — 7. Ի՞նչ փորձանք եկաւ գլաւուն. — 8. Հիմայ մայրը ի՞նչ կ'ընէ.

ԽԳ ԴԱՍ. — ՆԱԼ ՎԵՐՁԱՑՈՂ ԲԱՅԵՐԸ

104. Բարկանալ բայը Գ Լ ծորդութեան, կարդալէն պէս կը խոնարհուի, բայց կատարեալը կ'ըլլայ. բարկացայ, բարկացար, բարկացաւ, բարկացանի, բարկացամ, բարկացանի։ Իսկ հրամայականը կ'ըլլայ. բարկացանի՛ր։

105. Այսպէս կը խոնարհուին նալ վերջացող բայերը, ինչպէս ձանձնալ, գիտնալ, գողնալ, վախնալ, կենալ, ամշնալ, տամնալ, մօտենալ, հասկնալ։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

245. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել նալ վերջացող բայերը.

246. Սորվիլ հետեւեալ բառերը.

Յագենալ, յուղարկաւորութիւն, սալայատակ, ջախջախուել։

247. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը,

248. Գրաւոր խոնարհել, վախնալ, ճանձնալ, տամնալ, հասկնալ բայերը;

249. Գտնել նալ վերջացող հինգ բայ եւ խոնարհել բերանացի։

38. ԱՐՏԱՍԱՆԱՌԻԹԻՒՆ. — ԽԱՂՈՂԸ

Տերեւներուն մէջէն բարակ Արցո՞ւնք են, թէ շաղի կաթել

Որ սնդուսի կը նըմանին, Ամպին ցանցէն ցօղուած շիթ շեթ,

Կուռ ողկոյզնեթ աւ. ու ներմակ Զմրո՞ւխտա արդեօք, վա՞րդ նորածել,

Վար կը կախեն հատիկներնին Կամ երկինքէ՞ն ինկած ժըպիտ։

Ոմանք երկայն, ոմանք կըլոր, Անոնք արցունք չեն ոչ գոհար,

Մանրիկ, փայլուն և լուսանցիկ, Ոչ ալ ծաղիկ, ոչ ալ կիտուած։

Տերեւներուն վըրայ խոշոր՝ Անուշ խաղող են զովարար,

Կը կարծըւին բանուած ծաղիկ, Միրդ զոր միայն օրհնեց Աստուած։

Զայն շինեցին լուս հոեցտակներ

Սուրբ մատերուն իրենց ճարտար,

Այգիներուն աշնան նըւէր,

Սիրո՞ւն տըղաք, ձեզի համար։

ԽԴ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ . — ՍՈՒՏ ՄԸԸ ՈՐ ՆԵՐԵՎԼԻ Է

Ծերունի մը փոքրիկ թոռանը հետ դուռնէ դուռ կը մուրար : Խեղճին աշքերը չէին տեսներ , և դժբախտ տղան դիմացը ելլողին լալով կ'աղաչէր որ բան մը տայ իրեն՝ կոյր ծերունին սնուցանելու համար : Օր մը , մինչև իրիկուն ասդին անդին գացեր էին , և կտոր մը հաց միայն կրցեր էին ձեռք անցընել : Օդը ցուրտ էր , ձիւնը ասստիկ կը տեղար . և բաթիները իրենց երեսին կը զարնէին : Ծերունին շատ անօթեցեր էր . «Ճշա՛ս , ըստ , քիչ մը բան բե՛ր , ուտե՛նք : » Թոռը հանեց հացին կտորը անոր տոււաւ : «Դուն ալ ունի՞ս , » հարցուց մեծ հայրը հացը առնելով : «Ունիմ , մե՛ծ հայր , » պատասխանեց տղան , և գլուխը անոր ծունկին վրայ դնելով , անօթի պառկեցաւ հանդիսատ սրտով , որովհետեւ իր սուտը պատճառ եղաւ որ ծերունին ալ հանդարտ քնանայ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

250. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Ծերունին ի՞նչ կ'ընէր փոքրիկ թոռանը հետ : — 2. Ինչո՞ւ չէին աշխատեր փոխանակ մուրալու , — 3. Փոքրիկ տղան ի՞նչ կ'ըսէր դիմացը ելլողին , — 4. Օր մը ի՞նչ պատահեցաւ իրենց : — 5. Ծերունին ի՞նչ ըստ թոռանը : — 6. Տղան ի՞նչ պատասխանեց : — 7. Յետոյ ի՞նչ ըստ : — 8. Իր սուտը ի՞նչ բանի պատճառ եղաւ : — 9. Այս սուտը խօսելով յանցաւո՞ր եղաւ տղան :

ԽԴ ԴԱՍ-ԸՆԹԿԱՆՈՒ ԲԱՅԵՐ

106. Անկանոն են այն բայերը որոնք առանց յատուկ օրէնքի մը կը տարրերին ընդհանուր կանոնէն կատարեալին կամ հրամայականին մէջ , և կամ երկուքին մէջ միանգամայն :

107. Անկանոն բայերն են . բերել , դնել , զարնել , ըմել , լսել , ուտել , տեսնել , տանիլ , զալ , լալ , տալ , երալ , բանալ , դառնալ , իյնալ , մնալ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

251. Օրինակել այս Ընթերցուածը եւ ստորագծել անկանոն բայերը .
  252. Սորվիլ հետեւեալ բառերը .  
Բաթիւ , շիթ , տոզ , եղեամ , բուք , մառախուզ .
  253. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը .
  254. Գրաւոր խոնարհել ուտել , իյնալ , երալ բայերը .
  255. Մահմանական անկատարի վերածել հետեւեալ բայերը .
- Ես գարնել : — Դուն ուտել : — Ան լալ : — Մենք դողաւ : —  
Դուք գաւ : — Անոնք տալ : — Իրենք դառնալ : — Ինք իյնալ :  
Դուք գաւ : — Անոնք տալ : — Իրենք դառնալ : — Ինք իյնալ :

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ . — Լալ , տալ , գալ բայերը փոխանակ կը ի կու մասիկը կ'առնեն խոնարհման մէջ , ինչպէս . կու լամ , կու տամ , կու գամ :

256. Խոնարհել բորանայի հետեւեալ բայերուն կատարեալները .  
Դառնալ , գալ , տեսնել , ըսել , բերել , տեսնել .
257. Գոնել հետեւեալ բայերուն պատանի ընդունելութիւնները .  
Դիք , ըսենք , կերէ՛ք , տարիք , բացին , ինկաւ , մացինք ,  
լացաւ , եկուր , զարկ , եկաւ , գացի :

ԽԵ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՔՍ.ՂԱ.ՔՍ.ՎԱ.ՐՈՒԹԻՒՆ

ԵԽ ՀՍ.ՃՈՅՑ.ԿՍ.ՑՍ.ՐՈՒԹԻՒՆ

1531ի ձմեռն էր : Ֆրանսացի կրօնաւոր մը կը ճամբորդէր լեռներուն մէջէն, երբ նշմարեց որ ճամբան կորանցուցեր էր. և կանգ առաւ . ցուպը գետինը դրաւ, ծառի մը տակ նստաւ, ու ասդին անդին նայելով, տեսաւ փոքրիկ տղայ մը որ խոզեր կ'արածէր : Նշանով մը քովը կանչեց զայն . տղան, գլխարկը վար առնելով, մօտեցաւ, քաղաքավարութեամբ պատասխան տուաւ եկեղեցականին հարցումներուն, և ինքնարերաբար յանձն առաւ առաջնորդել անոր : Ճամբան, կրօնաւորը խօսակցութեան բռնուելով խոզարած մանուկին հետ, հաւնեցաւ անոր քաղաքավար և հաճոյակատար կերպերուն . հարցումներ ուղղեց տղոն, ու տեսնելով անոր ուսումստանալու փափաքը և իր տղիտութեան մասին զգացած ցաւը, առաւ իրեն հետ քաղաք տարաւ ու վանք մը դրաւ զայն :

Այդ գեղջուկ տղեկը իր ուշիմութեամբ և աշխատասիրութեամբ խորունկ հմտութիւն ամբարեց . տարիներու ընթացքին մէջ, քահանայ, եպիսկոպոս ձեռնադրուեցաւ, ու յետոյ Քսեստոս Ե երեւելի Պատրի եղաւ :

Քանի քանի անգամներ պատահած է որ մարդանուշ բառով մը իր բախտը կը յինէ, և փոխադարձաբար, տմարդի խօսքով մը իր ապագան կը խորտակէ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

258. Պատասխանել նիտեւեալ հարցումներուն բերանացի Եւ գրաւոր .

1. Ֆրանսացի կրօնաւորը ի՞նչ նշմարեց .— 2. Ի՞նչ ըրաւ .— 3. Զ՞ով տեսաւ և ի՞նչ ըրաւ .— 4. Խոզարածը ի՞նչ ըրաւ .— 5. Կրօնաւորը խոզարածին հետ խօսելով ի՞նչ հասկաւ անոր մասին .— 6. Ի՞նչ ըրաւ անոր .— 7. Տղեկը ի՞նչ եղաւ .— 8. Մեր խօսքը ազդեցութիւն ունի՞ն մեր բախտին վրայ .

ԽԵ ԴԱՍ. — ՆԵՐԳՈՐԾՄԱԿԱՆ ԲԱ.Ց

108. Ներգործական կ'ըսուին այն բայերը որոնց ենթական ուրիշի մը վրայ գործողութիւն մը կը կատարէ, ինչպէս . կը ծեծեմ կատուն, կը սիրեմ մայրս :

109. Միայն ներգործական բայերը սեռի խնդիր կ'առնեն :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

259. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել ներգործական բայերը :

260. Սորվիլ հետեւեալ բառերը.

Աբածել, Եկեղեցական, Կրօնաւոր, Ինքնարերաբար, Հաճոյակատար, Վանք, Հմտութիւն, ամբարել, ձեռնադրութիւն, Պապ, Տմարդի :

261. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը :

262. Գտնել հետեւեալ բայերուն մէջէն ներգործականները

Երգել, բանալ, տանել, ցրուել, նստել, ֆնանալ, տանիւ, պաթել, խել, ծածկել, բերել, քաւել, գրել, հազար, լալ, յոգնիւ, վճարել, ինալ, քաշել, թռչիւ, բռնել, գառնալ, մոռնալ, պատռել, պահել, շարել, պառկել, վառել, մարել,

39. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՔՍ.ՂԱ.ՔՍ.ՎԱ.Ր ՏՊ.Ա.Ն

Ճուրկ ազնիւ բարքէ, առանց կրթութեան .

Այէնէն ազուոր ու սիրուն տըղան

Կարող չէ սիրուիլ նոյն իսկ ծընողքէն,

իր ընկերներն ալ զինքը կ'անարգեն .

Իսկ ան որ չունի ոչ ընորհ, ոչ գեղ,

Ոչ գարդ, ոչ սոկի, ոչ ըզգեստ շըքեղ,

Ալ իր կերպերովն ու խօսքով համեստ

Գիտէ ընդունիւ ամէնէն գովեստ,

Ան պիտի շինէ իր կեանքին ճամբան,

Պիտի յարդարէ, պիտի պճնէ զայն,

Ու շրջապատւած համակրանքով տաք,

Միշտ պիտի քալէ, անդորր, անսայթաք :

ԽԶ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԸ

Մեծ եղբայրո, Վարդան, որ 22 տարեկան է, զինուոր գրուեցաւ այս տարի։ Հիմայ զինուորական համազգեստ կը հագնի, սուր մը ունի, և հրացան կը կրէ։ Այս զգեստաւ որումին ներքեւ կարծես աւելի լուրջ ու մեծ կ'երեւայ։ Ես և քոյրերս հիմայ ա՛լ աւելի կը յարգենք զինքը, որովհետև մայրիկը մեզի բացատրեց թէ ի՞նչ մեծ կոչում ու պարտականութիւններ ունի զինուոր մը։ Անիկա պիտի պաշտպանէ իր երկիրը, երբ թշնամին գայ զայն թալլել, աւերել, գրաւել։ Անիկա պիտի կռուի բարձր պահելու համար պատիւը իր դրօշակին որ ազգը կը ներկայացնէ։ անիկա պիտի վիրաւորուի չթոյլատրելու համար որ թշնամին ձեռք դպջնէ իր հողին, իր տունին, իր իրաւունքին։ անիկա պիտի մեռնի որպէս զի անաղարտ և անմահ մնայ փառքը իր հայրենիքին։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

263 Պատախանել հետեւեալ հարցումներուն թերանացի եւ գրաւոր.  
1. Ի՞նչ եղաւ եղբայրու պյու տարի։ — 2. Ի՞նչ կը հագնի։ — 3. Ի՞նչ ունի։ — 4. Ի՞նչ կը կրէ։ — 5. Ի՞նչպէս կ'երեւայ այս զգեստաւորումին ներք։ — 6. Դուն և քոյրերդ ի՞նչպէս կը վերաբերուիք իր նկատմամբ։ — Մայրիկը ի՞նչ բացատրեց քեզի։ — 8. Զինուորը ի՞նչ պիտի ընէ։ — Անիկա ինչո՞ւ պիտի կռուի։ — 10. Անիկա ինչո՞ւ պիտի վիրաւորուի։ — 11. Անիկա ինչո՞ւ պիտի մեռնի։

264. Սորվիլ հետեւեալ բառերը.

Համազգեստ, զգեստաւորում, լուրջ, կոչում, թալլել, աւելել, գրաւել, դրօշակ, թոյլատրել, անաղարտ, անմահ, փառք,

265. Սորվիլ այս Ըսթերցուածին ուղղագրութիւնը.

ԽԶ ԴԱՍ. — ՁԷ ԶՈՒՑ ԲԱՍ. 8

110. Զեզոյ կ'ըսուին այս բայերը որոնց ենթական գործողութիւնը ինք իր վրայ կը կատարէ, ինչպէս կը յաղեմ, կը ցամեմ։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

265. Օրինակել այս Ըսթերցուածը եւ ստորագծել յեզոյ բայերը,  
267. Խոնարհել գրաւոր եւ թերանացի՝ փաղիլ, դեղնիլ չեզոր բայերը,  
268. Ալզբնատաւերով ցոյց տալ հետեւեալ բայերէն չէզորներն ու ներգործականները.

Խնդալ, կարդալ, լուծել, հիւսել, զրկել, փաթթել, ձանձանանալ, զուարձանալ, թափիլ, բարձրանալ, երթալ, վազել, ճամանակալ, լուել, լսել, կանչել, չորնալ, չորցնել, ուտել, պտըտիլ, լողալ, տալ.

40. ԱՐՏՍՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՕՐՈՅ

—Եկուր, ո՛վ սոխակ որ կ'երգես հեռուն,  
Տաղերով գուն բե՛ր տըզոս աշքերուն։  
Բայց ան կու լայ միշտ։ ա՛լ մ'երգեր դուն ալ.  
Իմ որդիս չ'ուզեր տիբացու դառնալ,

Ե՛կ, աբեղաձագ, թմ՛զ արտ ու արօտ։  
Օրօրէ՝ տըզաս գունի է կարտ։  
Բայց ան կու լայ միշտ։ հեռացի՛ր դուն ալ.  
Իմ որդիս չ'ուզեր աբեղայ դառնալ։

Թո՛ղ, ով տատրակիկ, քու չտգերդ ու բայն  
Վուվուով տըզոս բե՛ր դուն անուշ գուն։  
Բայց ան կու լայ միշտ։ ետքարձի՛ր դուն ալ.  
Իմ որդիս չ'ուզեր սըգաւոր դառնալ։

Կաշաղակ ճարպիկ, գող, արծաթամէր,  
Շահու վէպերով զաւկին քունը բե՛ր։  
Բայց ան կու լայ միշտ։ Մի՛ խօսիր դուն ալ.  
Իմ որդիս չ'ուզեր վաշխաւու դառնալ։

Թո՛ղ ուսըզդ, արի՛, քաջանիրտ բազէ,  
Քու երգեդ գուցէ, իմ որդիս կ'ուզէ։  
Եթե բազէն եղաւ, որդին լուռ կեցաւ.  
Ուազմի երգերուն ձայնով գընացաւ։

Հետեւորեամբ բԱՄԱՌ ԳԱՅԻՊԱՅԻ



## ԽԵ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳԻԱՀ ՇՈԽՆՅ

Շուն մը բերանը ոսկօր մը առած կը վազէր ջուրի մը եղերքէն, երբ իր ստուերը ջուրին մէջէն անդրադառնալով երեցաւ իրեն։ Շունը խաբուելով այս տեսարանէն, կարծեց թէ ալիքներուն մէջ ուրիշ շուն մը և ուրիշ ոսկօր մըն ալ կար։ Հրապուրուած նոր որս մը գտնելու յոյսէն, սկսաւ հետապնդել իր ստուերը որ իր առջեւէն կը վազէր կոհակներէն շրջապատուած։ Շունը վերջապէս իր վազքէն յոզնեցաւ, և ստիպուեցաւ կանգ առնել։ իր ստուերն ալ կանգ առաւ։ Շունը բերանը բացաւ, և ոսկօրը սահեցաւ վար ինկաւ ու ալիքներէն տարուելով աներեւոյթ եղաւ ջուրին խորը։ Այսպէս պատժուեցաւ շունը իր ագահութեան պատճառաւ, որովհետեւ չգոհանալով իր ունեցած ոսկորէն, ուրիշին ունեցածին կը ցանկար, և իր ունեցածէն ալ զրկուեցաւ։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

269. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ զրաւոր.

1. Շունը ի՞նչ կ'ընէր. — 2. Ի՞նչ տեսաւ ջուրին մէջ. — 3. Շունը ի՞նչ կարծեց. — 4. Այն ատեն ի՞նչ ըրաւ. — 5. Երբ յօդնեցաւ ի՞նչ ըրաւ. — 6. Իր ստուերը ի՞նչ ըրաւ. — 7. Երբ շունը բերանը բացաւ, ի՞նչ պատահեցաւ. — 8. Ի՞նչ պատճառաւ պատճեցաւ շունը.

270. Սորվիլ հետեւեալ բառերը.

Անդրադառնալ, հրապուրուած, հետապնդել, կոհակ, ցանկալ,

## ԽԵ ԴԱՍ. — ԿՐԱԿՈՐԱԿԱՆ ԲԱ.Ց

111. Կրաւորական կ'ըսուին այն բայերը, որոնց գործողութիւնը ուրիշի մը կողմէն կը կատարուի ենթակային վրայ, ինչպէս. ծեծուիլ, գովուիլ, արտախուիլ։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

271. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել կրաւորական բայերը.  
272. Սորվիլ այս Ըսթերցուածին ուղղագրութիւնը.  
273. Ըսել թէ հետեւեալ բայերէն որո՞նք ներգործական են եւ որո՞նք կրաւորական։

Ղանել, կարել, տուիլ, ծամուիլ, գրուիլ, կաթուիլ, տանիլ, տարուիլ, խնամուիլ, խնամել, երգել, երգուիլ, ուտուիլ, բանալ, բացուիլ, շինուիլ, շինել, պատժել, ծածկուիլ, ծածկել, յանդիմանել, յանդիմանուիլ, վարձատրուիլ, կրկնել, կրթել, կրկնուիլ։

274. Ըսել թէ ի՞նչպէս կ'ըլլ մն հետեւեալ բայերուն կրաւորականները.  
կանչել, լծել, բռնել, կարգադրել, պատրաստել, հիւսել, նկարել, մերժել, ընդունիլ, համոզել, հարուածել։

275. Խոնարհել այս բայերէն երկու ներգործական բերանացի.  
276. Խոնարհել այս բայերէն երկու կրաւորական զրաւոր.  
277. Ըսել թէ հետեւեալ բայերէն որո՞նք կրաւորական են, որո՞նք չկզի.

Աահել, վարձատրուիլ, բարձրանալ, սրդողել, իջնել, մարել, վերաւորուիլ, դեղնիլ, սպաննուիլ, մեռնիլ, թաղուիլ, պատժուիլ։

ԽԸ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՊԱ.ՑՔ.ՈՒՍ.Դ ԱՏՍ.ԽՕՍՈՒԹԻՒՆ

Փոքրիկ նեկտարը Հարմային ձեռքը ոսկի մը տեսնելով հարցուց. «Եղբայր, ուրկէ՞ զտար այդ դրամը: — Մառէն փրցուցի, պատասխանեց: — Ի՞նչ կ'ըւես, Հարմա՛, դրամը ծառին վրա՞յ կը բու սնի: — Հապա՛, քո՛յրս, չե՞ս զիտեր. եթէ այս ոսկին անկես, յառաջիկայ տարին ոսկիէ ծառ մը կ'ըլլայ ոսկիէ սաղարթներով, ոսկիէ պըտուղներով:» Եւ ծաղրասէր տղան դրամը գզրոցին մէջ պահելով, ելաւ դպրոց գնաց: Նեկտար, որ անոր խօսքին հաւտացեր էր, վազեց դրամը գզրոցէն առաւ և պարտէզին մէջ տնկեց: Իրիկուան Հարմա դպրոցէն դառնալով, քրոջը ըրածը իմացաւ ու զայրացած պարտէզ վազեց, բայց փոքրիկ աղջիկը տնկած տեղը մոռցեր էր, և ստախօս տղան ամէն կողմ փորեց ու դրամը չդժաւ. այն տեսն գնաց մօրը գանդատեցաւ որ ըսաւ անոր. «Տղաս, սուտէն միշտ չարիք կը ծնի. պէտք չէ սուտ խօսիլ նոյն իսկ կատակի համար:»

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

278. Պատասխանել հետեւեալ հարցումներուն բերանացի Եւ զրաւոր.

1. Նեկտար ի՞նչ հարցուց եղբօրը. — 2. Հարմա ի՞նչ պատասխանեց: — 3. Նեկտար հաւտաց՝ անոր ըսածին, — 4. Հարմա դրամը ո՞ւր պահեց: — 5. Նեկտար ի՞նչ ըրաւ: — 6. Երբ Հարմա դըպրոցէն դարձաւ, ի՞նչ պատահեցաւ: — 7. Ի՞նչ ըրաւ Հարմա, երբ եղելութիւնը իմացաւ: — 7. Մակոր ի՞նչ ըսաւ:

279. Սորվիլ հետեւեալ բառերը.

Գլորց, զայրացած, եղելութիւն, սաղարթ.

ԽԸ ԴԱՍ. — ԿՅՉԱՆԿԱՆ

112. Կոչական կ'ըսուի այն անձին անունը որուն խօսք կ'ուղղենք, ինչպէս. Եկո՛ւր, զաւակս, համբուրեմ զքեզ:

113. Կոչականը միշտ ուղղականի ձեւը ունի:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

280. Օրինակել այս Ընթերցուածը, Եւ ստորագծել կոչակաները.

281. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

282. Գրաւոր խոնարհել յանդիմանաւիլ Եւ յանդիմանել բայերը.

283. Կոյականները ինեւ հետեւեալ կէտերուն տեղ.

... եկո՛ւր դպրոց՝ երթանք: — Ներէ՛ իմ յանցանքիս . . . :  
... գնա՛լսւեած մըլլենքնենեւ: — ... Ինչո՞ւ բախուր եռ: —  
Գլաւ ինծի, [ո՛վ] . . . :

284. Հետեւեալ կոյականներուն յարմար խօսքեր շինել.

Աստուած, Եղբայր, բարեկա՞մ, զաւակս:

## 41. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԱՏՍ.ԽՕՍԻՆ. ՊԱ.ՑԻԺ.Ը


Փոքրիկ հովիւր մըլլ էք Միհրան, Գիւղացիներ եկան հասան.  
Որ ամէնցօք դաշտին զբան Ոչ գայլ գըտան, ոչ ալ գազան:  
Աբածելու կ'երթար առտուն Քահ քահ խնդաց անկիցը ոզան,  
Հօտն իր գիւղին ոչխարիներուն, Հաւաւ անոնց կատակէք անուան:

Օք մը նեղուած հոն՝ միս մինակ, Գայլեթ եկանցօք մը եթաւ,  
Քատաւ. «Ազտուր խազ մը խազանք» Ոչ ոք անօր մըտիկ զբաւ.

Ու ըսկըսաւ պոռալ ուժով. Մէկը չեղաւ անոր պաշտպան,  
«Գայլ կայ, գայլ կայ, համէ՛ք կըտոր կըտոր եղաւ Միհրան»:  
շուտով ւ:



Ճոնր բերա՞ր բացաւ, եւ ոսկորը սահնացաւ վար ի կրաւ (Տես էջ 116)



Ամէնքն ալ մէյ մէկ հատ առին, զլո իննին դրին (Տես էջ 122)



Վանդակիիկ մը զըրի աղուոր  
իւ պարտէզիս մէջ սիրուն  
(Տես էջ 125)

ԽԹ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.—ԹԱՆԻԷԼ ՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԸ

Դանիէլ, Ա. գիւղին գլխարկավաճառը, մերձակայ գիւղ մը կ'երթար առուտուր ընելու : Ամառ ըլլալով, օդը շատ տաք էր . ուստի երբ անտառին մէջ մտաւ, պահ մը կանգ առաւ, ու իր գլխարկներուն կողովը վար դնելով, պառկեցաւ ծառի մը տակ, և քունը տարաւ : Այդ անտառին մէջ կը բնակէին խումբ մը կորիներ, տեսակ մը կապիկներ, որոնք տեսնելով մարդուն գլուխը այն գըլիստրկներէն մէկը որով կողովը լեցուն էր, ամէնքն ալ մէյ մէկ հատ առին, գլուխնին դրին՛ու մագլցեցան մայրիներուն, բարտիներուն, այդ հակայ ծառերուն ոստերուն վրայ : Դանիէլ արթննալով, երբ տեսաւ որ կողովը պարպուեր է, նախ սաստիկ յուղուեցաւ, յետոյ վեր նայելով, տեսաւ կապիկները, այդ մարդակերպ անտունները իր գլխարկներով զարդարուած : Զկրցաւ խնդալը զսպել . ու յանկարծ հնարամիտ գաղափար մը ունեցաւ . իր գլխարկը հանեց գետինը նետեց . կապիկները, ուրիշներուն ըրածը կրկնելու սովորութեամբ օժտուած այդ կենդանիները, իրենք ալ գլխարկնին գետինը նետեցին : Այն ատեն Դանիէլ ժողվեց զանոնք ու ճամբայ ելաւ :

### Հ Ր Ա Ճ Ա Ն Գ Ն Ե Ր

- 285 Պատասխանել հետեւեալ հարցումներուն թերանացի եւ զրաւոր .  
 1. Դանիէլ ո՞ւր կ'եցթաք .— 2. Երբ անտառ մտաւ, ի՞նչ լըրաւ .  
 — 3. Այդ անտառին մէջ ո՞վ կը բնակէք .— 4. Կապիկնեցը ի՞նչ ըրին .— 5. Դանիէլ երբ աթթնատ, նախ ի՞նչ զգաց .— 6. Յեւայ ի՞նչ գաղափար ունեցաւ .— 7. Ի՞նչ ըրաւ .— 8. Կապիկնեցը ի՞նչ ըրին .— 9. Այն ատեն գլխարկավաճառը ի՞նչ ըրաւ .

286. Սորվիլ հետեւեալ բառերը .

Կորիլ, մագլիւլ, մայրի, բարտի, զսպել, հնարամիտ, օժտած :

287. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը .

ԽԹ ԴԱՍ.—ԲԱՅԱԾԱԾԱԾԻՉ ԵՒ ԲԱՅԱԾԱԾԱԾԻՉ

114. Այն անունը կամ ածականը որ ուրիշ անունի մը ով կամ ինչ ըլլալը կը բացատրէ . բացայացիչ կը կոչուի, և միւսը՝ բացայացեալ, ինչպէս . Մատրենս, Կ. Պուտյո Հայոց նախորդ Պատրիարքը : Կ. Պոլիս, Թուրքիոյ մայրաքաղաք:

### Հ Ր Ա Ճ Ա Ն Գ Ն Ե Ր

288. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել բացայացիչները, ցոյց տալ բացայացեալները .  
 289. Խոնարինել դրկել, բարկանալ, խառնուիլ բայերը .

### 42. ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ . — ՈՍԿԵ ԽԶՆԾԱԿՆԵՐԸ

Սաղարթներուն վըրայ աղուոք

Սատափի բոյն մ'է ինկեր .

Վարդեթուն մէջ փայլուն, բասոք .

Լեցուն ոսկի եղնակներ :

Տըզ, աըզ թուփին մէջ կը թըռփն .

Տըզ, աըզ կելլեն օդն ի վեր .

Եւ սատերուն մէջ կը թառին .

Արեւուն դէմ լուսաւեռ .

Կանանց ու բիլ ճանճեր խորօք

Կը պըտուտքին հոյլ ի հոյլ .

Թոյլ թեւերնին թոյր է բալոք .

Եւ ճայներնին՝ թեթև սոյլ :

Ճակատսին լայն, կռնակնին լայն,

Թաթիկնին հաստ, լեթկ ու սուր .

Բայց մանուկներ կը մօտենան

Անոնց՝ անվախ, անօարանուռ .

Կեռ ճանկերէն չըլլայ զախնաք .

Զունին ասեղ, չոչ խայթոց .

Գարնան՝ վարդի թուփեթուն տակ .

Մեծ զքօսանքն են տըզոց :

## Մ ԵՐԵԲՈՒԱՇ. — ՌԱՆՑԻ ՌԱՌՈՒԹԱՒՆ

Տղաք կան որոնք յոռի սովորութիւն մը ունին, երբեմն իրենց շարադրութիւնները գիրքերու մէջէն կ'ընդօրինակին. ասոնք բանագոր կը Կոչուին, որ պատուարեր անուն մը չէ անշուշտ։ Արդէօք կը կարծեն թէ այս կերպով կրնան խարել իրենց ուսուցիչները։ Երբեք։ Միայն, կը Կորսնցնեն անոնց վաստանութիւնն ու թերես համակրանքը, և ծաղրելի կը դառնան։ Ժամանակաւ, անմիտ տղայ մը ու զելով նամակ մը զրել իր բարեկամներէն մէկուն, և չուզելով ինքզինքը յոդնեցնել, կ'երթայ նամակագիրք մը գնէ, և անոր մէջէն իր փափաքածին պէս հատ մը գտնելով, կ'ընդօրինակէ ու տեղը կը զրէ։ Իր բարեկամը որ այդ գիրքէն ունէր, կը գտնէ անոր մէջ այդ նամակը, և անմիջապէս կը պատասխանէ։ «Սիրելիս, այսօր ստացայ նամակդ. թերթը դարձո՞ւր, և կը գտնես անոր պատասխանը»։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

290. Պատասխանել հետեւեալ ոարցումներուն բնրանացի եւ գրաւոր.

1. Տղոցմէ ոմանք ի՞նչ յոռի սովորութիւն ունին. — 2. Ի՞նչ կը Կոչուին այդ տղաքը. — 3. Այդ կերպով տղաք կրնան խարել իրենց ուսուցիչները. — 4. Անոնք ի՞նչ կը Կորսնցնեն իրենց այս վարժուագով և ի՞նչ կ'ըլլան. — 5. Անմիտ տղան ի՞նչ միջոց գտաւ իր բարեկամներուն նամակ գրելու համար. — 6. Իր բարեկամը Երբ հասկցաւ այդ նամակին գիրքի մը մէջէն օրինակուած ըլլալը, ի՞նչ պատասխանեց.

291. Սորվիլ հետեւեալ բառերը.

Յոռի, բանագոր, նամակագիրք, համակրանք,

## Մ ԴԱՍ. — Մ Ս Ա Կ Ա Խ Ա Ծ

115. Մակրայ կ'ըսուին այն բառերը որոնք գործողութեան մը տեղը, ժամանակը, կերպը, ժամակութիւնը ցոյց կուտաննակ բան մը կը հասաւաթեն Կամ կը Ժիտեն։

116. Գիւաւ որ մակրայներն են.

Այօր, վաղը, երեսն, հիմայ, յետյ, առաջ, երեք, վեր, վար, այսէնի, այնէնի, յիմացը, ժամանակաւ, անմիջապէս, ինչո՞ւ, ո՞ւր, արդեօֆ, թերեւս, շատ, ֆիզ, միայն, կանագ, շուտ, այո՞ւ, ո՞չ, անշուշտ, եւայն։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

292. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել մակրայները։
293. Սովորի այս Ընթերցուածին ուղղագրութիւնը։
294. Մէմիկ յարմար մակրայ զնել հետեւեալ կէտերուն տեղ։

Տղայ մը պարտական է . . . կատարել իր հօթը եւ մօթը հքամանները . . . Պարկեշտ մորդը . . . սուտ չի խօսիթ . . . Ով որ շուտ կը քալէ կը յօդնի, ով որ . . . կը քալէ առանց կանգ առնելու, իր նպատակին կը հասնի . . . Ծայլը կ'ըսէ. այսօր կը հանգչիմ . . . կ'աշխատիր. աշխատաէրը կ'ըսէ . . . կ'աշխատիմ . . . կը հանգչիմ .

## 43. — ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՐՔԻՆ Վ. Ա. ՐՉՈՅԱՆԱԼԸ

- |                              |                            |
|------------------------------|----------------------------|
| Վանդակիկ մը դ-րի աղուոր      | Երբոր ուզես ամառ օքեր      |
| իմ պարտէզիս մէջ առտուն       | Պուրակին մէջ ապրել զատ     |
| Որ թուչուն մը գայ ուզեւոր    | Բու փափաքիդ դէմ չեմ դընեթ, |
| Այստեղ շինել իրեն տուն       | Ու կ'արձակեմ զքեզ ազատ.    |
| Ով քաղցրախօս շիկահաւեկ,      | Բանտաթելու չունիմ փափաք    |
| իմ հիւզս ընտրէ, քեզ տընակ.   | Ըզքեզ. թուչնիկ անուշիկ     |
| Միայն երգ մը կ'ուզեմ փոքրիկ. | Ո՞հ, երգով մը եկո՞ւր մինակ |
| Յունիս վարձքին փոխանակ.      | Վարձել հիւզակս իմ փոքրիկ.  |

## ՌԱՍ. — ՄԱԿԱԲԱԾ

Զմեռուան մէջ, իրիկուն մը, Երուանդ դպրոցէն դառնալուն, իրենց տանը մօտ կը խաղար, երբ դրան մը առջե, հինգիլրուչնոցիմը նշմարեց հողին վրայ. Ուրախութեամբ առաւ և անմիջապէս փերեզակի մը խանութը վագելով, ձգախէժէ գնդակ մը գնեց, որուն չառ կը բաղձար: Մեծ եռանդով, օդին մէջ կ'արձակէր թզայն, որ գեանէն վեր, յետոյ վար կ'ոստոստէր, ու տղեկը չափազանց կը զուարճանար: Յանկարծ քովի փողօցէն փոքրիկ աղջիկ մը երեւան ելաւ որ լալով կը յառաջանար, և հարցնողներուն կ'ըսէր թէ քառորդ մը կորսընցուցեր էր որով հաց պիտի գնէր: Երուանդ չսել ձեւացուց, և առանց ետին դառնալու, գնդակը առաւ տուն գնաց: Բայց տխուր էր. խիզճը զինքը կը տանջէր: Գնդակը տարաւ անկողնին ներքև պահեց, ու ա'լ բնաւ չխաղաց անոր հետ:

Եւ գիտէ՞ք ինչ պատահեցաւ. փոքրիկ աղջկան ծընողքը շատ աղքատ էին. իրենց բոլոր հարստութիւնն էր այդ հինգնոցը. այն գիշերը, տանը մէջ, ամէնքն ալ անօթի քնացան:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

295. Պատախանել հետեւեալ հարցումներուն թերանացի եւ գրաւոր.

1. Երուանդ դպրոցէն դառնալուն՝ ի՞նչ նշմարեց հողին վըսայ: — 2. Ի՞նչ ըրաւ: — 3. Ի՞նչպէս կը խաղար գնդակին հետ: — 4. Ի՞նչ պատահեցաւ եքր երուանդ կը զուարճանար: — 5. Փոքրիկ աղջիկը ի՞նչ կ'ըսէր հարցնողներուն: — 6. Երուանդ՝ ի՞նչ ըրաւ: — 7. Ի՞նչ վիժակի մէջ էր երուանդ: — 8. Գնդակին հետի խաղաց այնուհետւ: — 9. Փոքրիկ աղջկան տանը մէջ ի՞նչ պատահեցաւ.

296. Սորվիլ հետեւեալ բառերը.

Փերեզակ, ձգախէժ, կ'արժակէր, կ'ոստոստէր, եռանդով.

## ՌԱՍ. — ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

117. Նախադրութիւնը բառ մըն է, որ երկու բառեր միացնելու և զանոնք յարաբերութեան դնելու կը ծառայէ:

118. Նախադրութենէն առաջ դրուած բառը անոր խնդիրը կը կոչուի:

119. Գլխաւոր նախադրութիւններն են.

Վրայ, յով, տակ, շուրջը, իվեր, իվար, մեջ, մօտ, առջեւ, եւեւ, առանց, համար, հետ, վեր, դեմ, պէս, զատ, մէջտեղ, վերեւ, միջեւ, ներթաւ:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

297. Օքնակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել նախադրութիւնները.

298. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

299. Ըսել թէ հետեւեալ բառերէն ո՞րը նախադրութիւն, ո՞րը մակրաւ է.

Եթէկ, առանց, համար, թերեւս, զատ, մէջ, ինչո՞ւ, հետ, շուրջ:

300. Խոնարհել այս Ընթերցուածին մէջ գտնուած բայերը.

301. Մէջմէկ խօսքի մէջ զնել հետեւեալ նախադրութիւնները իրենց խնդիրներով.

Մօքս հետ, ձեզմէ զայ, գլխուս վերեւ, Աստուծայ առցեւ, առանց աշխատութեան, ճարագին ներթաւ, եկեղեցին մօտ:

## 44. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԳԻՇԵՐ ԵՒ ՔՈՒՆ

Գիշերն եկաւ, աստղերն ելան,

Լուսնակն անուշ թուցեւաց.

Ծաղիկները նոր քուն մըտան

Անպի ցողով, շաքով թաց.

Մարդ ու մարմանդ քուն են մըտեր:

Դուք ալ աստղե՞ր, ոսկի աստղե՞ր,

Վարդ ու պլասուլ, քուն եղե՞ք,

Օրօք հովե՞ր, շորօք հովե՞ր,

Անուշ անուշ քուն եղե՞ք:

## ՄԲ ԸՆԹԵՐՈՒԱՇ. — ՃԱՆՀՅՆ ՈՒ ԹԻԹԵՐՈՒԱԿԸ

«Անխոհեմ կենդանի, եթէ քիչ մըն ալ լոյսին մօտենայ, թեւերը պիտի այրէ, » կ'ըսէր ճանձ մը՝ թիթեռնիկի մը ճրագին շուրջը թոշտիլը տեսնելով։ Արդարն, խեղն կենդանին կ'երթայ կուգայ և արագ շրջաններ կ'ընէ որպէս զի կարենայ մօտէն վայելել լոյսը, ու վերջապէս բոցին մէջ իյնալով, կ'այրի։ Բայց ճանճը, որ անոր վտանգը հեռուէն տեսեր էր, աւելի խոհեմ չէ իր անձին համար։ Ինք ալ կ'երթայ կաթնամանի մը եղերքը կը թառի. յետոյ կը ծոփ անկէ խմելու համար, և մէջը իւնալով, կը խեղդուի։ Թէեւ թիթեռնիկին սպառնացող վտանգը տեսեր էր, սակայն չէր գուշակեր թէ ինչ անգունդ կար իր ոտքին տակ։ Այսպէս են շատ անդամ մարդկակ ալ. ուրիշներուն խրատ կու տան, իսկ իրենց սխալները չեն տեսներ։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

302. Պատասխանել հետեւեալ հարցում երուն բերանացի եւ զրաւոր։

1. Ի՞նչ ըստ ձանձը թիթեռնիկը տեսնելով։ — 2. Թիթեռնիկը ի՞նչ կ'ընէ։ — 3. Ի՞նչ կը պատահի թիթեռնիկին։ — 4. ձանձը ի՞նչպէս է իր անձին համար։ 5. ձանձը ո՞ւր կը թառի։ — 6. Յետոյ ի՞նչ կ'ընէ։ — 7. Ի՞նչ կը պատահի իրեն։ — 8. ձանձը ի՞նչ տեսեր էր։ — 9. Ի՞նչ բան չէր գուշակեր։ — 10. Մարդկակ ի՞նչ կ'ընեն ասանէ պարագաներու մէջ։

303. Սորվիլ հետեւեալ բառերը.

Անխոհեմ, արդարն, վտանգ, սպառնացող, անդռւնդ։

304. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.

Խաղալ, բռնել, դատապարտուիլ, կայնիլ, նետել,

## ՄԲ ԴԱ. — ՇԱ.ՂԱ.Պ

120. Շաղկապ կ'ըսուին այն բառերը որոնք բառերը կամ խօսքերը իրարու կը կապեն։

121. Գլխաւոր շաղկապներն են.

Բայց, սակայն, կամ, մանաւամդ, եթէ, թէ, եւ, ու, թեւ, այ, որովհետեւ, որպէսի, իսկ, յան թէ, և այն։

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

306. Օրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել շաղկապները։

307. Ըսել թէ հետեւեալ բառերէն որոնք շաղկապ են, եւ որոնք նախադրութիւն։

Թէեւ, առանց, քան թէ, ալ, քով որովհետեւ։

308. Մէյ մէկ շաղկապ դնել հետեւեալ խօսւերուն մէջ։

Ես կը փափաքիմ քալել, ... ուժ չունիմ. — Ես կ'աշխատիմ, ... գիտեմ թէ անկարե, ի է բան մը սորվիլ առանց աշխատութեան. — Ես գպբոց կ'երթամ, ..., քորս տունը կ'աշխատի. — Իմացայ, ..., այս առարի շրջանաւարտ պիտի ըլլաք։

## 45. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄՐԱՆՈՒ ԿՆ ՈՒ ԱՐՄԻՒԾ

Մատուկը ուղղած աչքերն օդն ի վեր,

Խիզախ արծիւին սապէս կը խօսէր.

«Ուր կ'երթաս, արծիւ, դուն այդքան հեռու,

Կը թուչիս միշտ վեր հովէն ու ծովէն։

Կորդ եւ ահակ ծայրը սարերու,

Ի՞նչ գանձ, ի՞նչ վայելք գքեզ կը թովեն։

Եւ արծիւն ըստաւ. «Ոչ վայելք, ոչ գանձ

Զեն ազդեր երբեք իմ սրտին նախանձ։

Իմ ելնած օրէս ըստաւ ինձ Աստուած։

— Աշխարհի մարդոց չըլլա՛ դուն գերի։ —

Եւ ես աշխարհքը մարդոց եմ թողած։

Ազատութիւնը պահած եմ ինձի։

ԵԳ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԵՇՄՈՒ Ա.ՍԽԵՂԸ

«Վայ, ա'լ ձանձրացայ», կ'ըսէր երանիկ ամէն անդամ որ մեծ մայրը զինքը կը կանչէր ասեղը անցընելու համար, ու տժգոհելով, դէմքը ծամածուելով շա՛խ, ո՞հա բռելով, նեղարտելով կը կատարէր այդ շատ չնշին ծառայութիւնը: Գիշեր մը, շատ ձանձրացած իր հանիէն, քնացաւ, ու երազին մէջ տեսաւ որ բոլոր ծօվը ասեղ՝ և շամաքը դերձան կտրեր էր, ու ինք միս մինակ մնացեր էր անոնց մէջտեղը: Դերձանները կ'անցընէր, կ'անցընէր, ու չէին հատներ. թեւերը կը յոգնէին ու լալով կ'ըսէր. «Աւա՛զ, ինչո՞ւ կը գանգատէի խեղճ մեծ մօրս ասեղէն: Իցիւ թէ նորէն քովս ըլլար, ու ամէն վայրկեան իր ասեղը միայն անցընէի. մե՛ղը որ այնքան անքաղաքավարութեամբ կը վարուէի իրեն հետաւ Երբոր առտուն արթնցաւ, հոգին լեցուն էր զըդջումով, և երդում ըրաւ այնուհետև յօժարակամ ծառայելու իր մեծ մօրը, և հաճոյակատար ըլլալու անոր նկատմամբ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

309. Պատախանել հետեւեալ հարցումներուն բերանացի եւ գրաւոր.
1. Ի՞նչ կ'ըսէր երանիկ երբ մեծ մայրը զինքը կանչէթ. — 2. Մեծ մասըը ինչո՞ւ զան կը կանչէր, — 3. Օր ո՞ւ, երազին մէջ ի՞նչ տեսաւ երանիկ, — 4. Ի՞նչ կ'ըսէր երանիկ երազին մէջ, — 5. Ինչո՞ւ սպառէ կ'ըսէր, — 6. Նոր առտուն արթնցաւ, ի՞նչ վիճակի մէջ էր, — 7. Ի՞նչ բանի երդում ըրաւ.
310. Սորվիլ հետեւեալ բառերը.  
Հանի, յօժարակամ, իցիւ թէ ՀՀաճոյակատար թասաւ,
311. Սորվիլ այս Ընթերցուածին ուղղագրութիւնը.
312. Խոնարհել ձամերանալ, կանչել, հաօնիլ, յոգմիլ, երանայել բայերը.
313. Հսկէլ թէ այս Ընթերցուածին բայերէն որո՞նք չէզաք են, որո՞նք ներգործական.

ԵԳ ԴԱՍ. — ԶԱՅԵՆԱՐԿՈՒԹԻՒՆ

122. Զայնարկութիւնը բառ մընէ. որ առանց խօսքին հետ կապ ունենալու, վախ, ցաւ, բաղձանք, զըղջում և բարկութիւն կը յայտնէ:

123. Գիշաւոր ձայնարկութիւններն են.  
Ախ, աւա՛զ, վայ, երանի՛ թէ, իցիւ թէ, անհօֆ, օ՛ն, ո՛ն, մեղի, վայիս, կեցցէ, բարէ, և այլն:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

314. Թրինակել այս Ընթերցուածը, եւ ստորագծել ձայնարկութիւնները.

46. ԱՐՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ. — ՅԻՄԱՌՈՒՄ ՄԱՆՈՒԿԲ

Օքոքցին մէջ ձիւնի պէս ճերմակ,  
Սուբը Կոյսը կ'օքէրէ իր մանկիկն Յիսուս  
Որ կը գեղգեղուէր ճիւ, ճիւ շարունակ.  
Աւ արեր էին լայսերն ու կըսակ.  
Մայրիկը կ'երգէր օքուներ հազար.  
Յիսուս Մանուկը դեւ չէր քընանար,

«Քընացի՛ կ'ըսէր, գառնուկս իմ աղուոր,  
Հովը կը փօչէ. երկինք լոյս չըկայ.  
Փակէ աչուկներդ որ ըսեմ օրը  
Դիրկը տաքուկ է. դուռը ճիւն կու գայ,  
Մուսրիկը կ'երգէր անդուլ անդադար.  
Յիսուս Մանուկը դեւ չէր քընանար.

«Քընացի՛ որ գան աստղերը բալը  
Լոյս լոյս աչքերով քովիկըդ խաղան.  
Կապյտ թուշուներն ալ կըլոր կըլոր  
Բարձերուդ վըրայ երգեն ու դաւանան:  
Այսպէս մայրիկը կ'երգէր անդուդար.  
Յիսուս Մանուկը դեւ չէր քընանար.

Բայս ա'լ ինեղճ մայթը սաստիկ էր յոգներ,  
Գլուխը կախեց. շանչը կը հատնէր.  
«Դուռն չե՞ս քընանար. ի՞նչ ընեմ ես ալ...  
Սիրտըս կոտրեցաւ, եւ ըսկըսաւ լալ,  
Այն ատեն Յիսուս Մանուկն ըգդայսուն  
Աչքերը փակեց. քընացաւ իսկոյն,

ԴՈՅԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Վարդ-
Ս. Տ.	Վարդ-ի
Բ.	Վարդ-է
Գ.	Վարդ-ով

ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Ուրախութիւն
Ս. Տ.	Ուրախութ-եան
	կամ Ուրախութ-եանց
Բ.	Ուրախութ-եանէ
Գ.	Ուրախութ-եամբ

Բ.

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Զարդարում
Ս. Տ.	Զարդարում ի
	կամ Զարդաց ման
Բ.	Զարդարում է
Գ.	Զարդարում ով
	կամ Զարդաց մամբ

Գ.

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Տարի Տարի Եեր
Ս. Տ.	Տար Աւան Տարի Եերու
Բ.	Տարի Է Տարի Եերէ
	կամ Տար Աւը բնէ
Գ.	Տարի ով Տարի Եերով

Ե.

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Հայք
Ս. Տ.	Հօր
Բ.	Հօրմէ
Գ.	Հօրմով

Ե.

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Աղջիկ
Ս. Տ.	Աղջիկ աց
Բ.	Աղջիկ է
Գ.	Աղջիկ ով

Ե.

Ժ. Եղակի

Ո. Հ.	Աստուծ
Ս. Տ.	Աստուծոյ
Բ.	Աստուծ մէ
Գ.	Աստուծ մուլ

Ժ.

Եղակի	Յորմակի
Ո. Հ.	Տղայ
Ս. Տ.	Տղու
Բ.	Տղայէ
Գ.	Տղայ ով

Ժ. Եղակի

Մարդ իկ  
Մարդ ոց  
Մարդ ոցմէ  
Մարդ ոցմով

ՅՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. Յ Է Մ Ք

	Եղակի	Յոքնակի
Ուղղ.	Ես	Մենք
Հայց.	Զիս	Զմեղ
Սեռ.	Իմ, իմին	Մեր, մերին
Տրակ.	Ինձ, ինծի	Մեզ, մեզի
Բաց.	Ինձմէ, ինէ	Մեզմէ, մենէ
Գործ.	Ինձմով	Մեզմով

Բ. Յ Է Մ Ք

	Եղակի	Յոքնակի
Ուղղ.	Դուն	Դուք
Հայց.	Զքեղ	Զձեղ
Սեռ.	Քու, քուկին	Ձեր, ձերին
Տրակ.	Քեզ, քեզի	Ձեզ, ձեզի
Բաց.	Քեզմէ, քենէ	Ձեզմէ, ձենէ
Գործ.	Քեզմով	Ձեզմով

Գ. Յ Է Մ Ք

	Եղակի	Յոքնակի
Ուղղ.	Ինք	Իրենք
Հայց.	Զինք	Զիրենք
Սեռ.	Իր, իրեն	Իրենց
Տրակ.	Իրեն	Իրենց
Բաց.	Իրմէ	Իրենցմէ
Գործ.	Իրմով	Իրենցմով

Ա. Յ Ս Ա

	Եղակի	Յոքնակի
Ուղղ. Հայց.	Այս, աս, ասիկա	Ասոնք
Սեռ. Տրակ.	Ասոր	Ասոնց
Բաց.	Ասկէ	Ասոնցմէ
Գործ.	Ասով	Ասոնցմով

Ա. Յ Տ

	Եղակի	Յոքնակի
Ուղղ. Հայց.	Այդ, ատ, ատիկա	Ատոնք
Սեռ. Տրակ.	Ատոր	Ատոնց
Բաց.	Ատկէ	Ատոնցմէ
Գործ.	Ատով	Ատոնցմով

Ա. Յ Ն

	Եղակի	Յոքնակի
Ուղղ. Հայց.	Այն, ան, անիկա	Անոնք
Սեռ. Տրակ.	Անոր	Անոնց
Բաց.	Անկէ	Անոնցմէ
Գործ.	Անվ	Անոնցմով

Է Ա Կ Ա Ն Բ Ա Յ

Սահմանական եղանակ  
Ներկայ

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես եմ	Մէնֆ Ենք
Բ.	» Դուն ես	Դուֆ էք
Գ.	» Ան է	Անոնֆ են

Անցեալ Անկատար

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես էի	Մէնֆ էինք
Բ.	» Դուն էիր	Դուֆ էիք
Գ.	» Ան էր	Անոնֆ էին

Անցեալ Կատարեալ

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես եղայ	Մէնֆ եղանք
Բ.	» Դուն եղար	Դուֆ եղաք
Գ.	» Ան եղաւ	Անոնֆ եղան

Բացարձակ Ապառնի

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես պիտի ըլլամ	Մէնֆ պիտի ըլլանք
Բ.	» Դուն պիտի ըլլաս	Դուֆ պիտի ըլլաք
Գ.	» Ան պիտի ըլլայ	Անոնֆ պիտի ըլլան

Անկատար Ապառնի

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես պիտի ըլլայի	Մէնֆ պիտի ըլլայինք
Բ.	» Դուն պիտի ըլլայիր	Դուֆ պիտի ըլլայիք
Գ.	» Ան պիտի ըլլար	Անոնֆ պիտի ըլլային

Հրամայական եղանակ

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ — —	Մէնֆ ըլլա՞նք
Բ.	» Դուն եղի՛ր	Դուֆ եղէ՛ք

Ստորադասական եղանակ

Ներկայ

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես ըլլամ	Մէնֆ ըլլանք
Բ.	» Դուն ըլլաս	Դուֆ ըլլաք
Գ.	» Ան ըլլայ	Անոնֆ ըլլան

Անկատար

	Եզակի	Թոքնակի
Ա.	Դէմֆ Ես ըլլայի	Մէնֆ ըլլայինք
Բ.	» Դուն ըլլայիր	Դուֆ ըլլայիք
Գ.	» Ան ըլլար	Անոնֆ ըլլային

Անորոշ եղանակ

Աներեւոյք

Հայութ

Ներկայ Ընդունելութիւն

Եղաղ

Անցեալ Ընդունելութիւն

Եղած, Եղեր

Ապառնի Ընդունելութիւն

Հայութ

—

Ա. ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ. — ՍԻՐԵԼ

Սահմանական եղանակ  
Ներկայ

Եզակի	Յոքնակի
Կը սիրեմ	Կը սիրենք
Կը սիրես	Կը սիրէք
Կը սիրէ	Կը սիրեն

Անցեալ Անկատար	Յոքնակի
Կը սիրէի	Կը սիրէինք
Կը սիրէիր	Կը սիրէիք
Կը սիրէր	Կը սիրէին

Անցեալ Կատարեալ	Յոքնակի
Սիրեցի	Սիրեցինք
Սիրեցիր	Սիրեցիք
Սիրեց	Սիրեցին

Բացարձակ Ապառնի	Յոքնակի
Պիտի սիրեմ	Պիտի սիրենք
Պիտի սիրես	Պիտի սիրէք
Պիտի սիրէ	Պիտի սիրեն

Անկատար Ապառնի	Յոքնակի
Պիտի սիրէի	Պիտի սիրէինք
Պիտի սիրէիր	Պիտի սիրէիք
Պիտի սիրէր	Պիտի սիրէին

Հրամայական եղանակ

Եզակի	Յոքնակի
Սիրէնք	Սիրենք
Սիրէգէնք	Սիրեցէնք

Ասուադասական եղանակ  
Ներկայ

Եզակի	Յոքնակի
Սիրէն	Սիրեն
Սիրէն	Սիրեն

Անկատար

Եզակի	Յոքնակի
Սիրէի	Սիրէինք
Սիրէիր	Սիրէիք

Անորու եղանակ

Անցեալ Եղեւոյը	Սիրեն
Ներկայ Ընդունելութիւն	Սիրող
	Սիրող

Անցեալ Ընդունելութիւն  
Սիրած, սիրեր  
Ապառնի Ընդունելութիւն  
Սիրելու

Բ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ. — ԽՕՍԻԼ

Սահմանական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Եզակի	Յոքնակի
Կը խօսիմ	Կը խօսինք
Կը խօսիս	Կը խօսիք
Կը խօսի	Կը խօսին

Անցեալ Անկատար

Եզակի	Յոքնակի
Կը խօսէի	Կը խօսէինք
Կը խօսէիր	Կը խօսէիք
Կը խօսէր	Կը խօսէին

Անցեալ Կատարեալ

Եզակի	Յոքնակի
Խօսեցայ	Խօսեցանք
Խօսեցար	Խօսեցաք
Խօսեցաւ	Խօսեցան

Քաջարձակ Ապառնի

Եզակի	Յոքնակի
Պիտի խօսիմ	Պիտի խօսինք
Պիտի խօսիս	Պիտի խօսիք
Պիտի խօսի	Պիտի խօսին

Անկատար Ապառնի

Եզակի	Յոքնակի
Պիտի խօսէի	Պիտի խօսէինք
Պիտի խօսէիր	Պիտի խօսէիք
Պիտի խօսէր	Պիտի խօսէին

Հրամայական եղանակ

Յոքնակի

Եզակի	Հոսկ'նք
Խօսէ'	Հոսեցէ'

Անորադասական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Եզակի	Յոքնակի
Խօսիմ	Խօսինք
Խօսիս	Խօսիք
Խօսի	Խօսին

Անկատար

Յոքնակի

Եզակի	Խօսէինք
Խօսէի	Խօսէիք
Խօսէիր	Խօսէին
Խօսէր	Խօսէին

Անորու եղանակ

Աներեւոյք

Խօսիլ

ՆԵՐԿԱՅ Ընդունելութիւն

Խօսող

Անցեալ Ընդունելութիւն

Խօսած, խօսեր

Ապառնի Ընդունելութիւն

Խօսելու

Գ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ. — ԿԱՐԴԱԼ

Սահմանական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Եղակի	Յոքնակի
Կը կարդամ	Կը կարդանք
Կը կարդաս	Կը կարդաք
Կը կարդայ	Կը կարդան

ԱՆՁԵԱԼ ԱՅԼԱՏԱՐ

Եղակի	Յոքնակի
Կը կարդայի	Կը կարդայինք
Կը կարդայիր	Կը կարդայիք
Կը կարդար	Կը կարդային

ԱՆՁԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

Եղակի	Յոքնակի
Կարդացի	Կարդացինք
Կարդացիր	Կարդացիք
Կարդաց	Կարդացին

ԲԱԺԱՐՃԱԿ ԱՊԱՌԵՒ

Եղակի	Յոքնակի
Պիտի կարդամ	Պիտի կարդանք
Պիտի կարդաս	Պիտի կարդաք
Պիտի կարդայ	Պիտի կարդան

ԱՅԼԱՏԱՐ ԱՊԱՌԵՒ

Եղակի	Յոքնակի
Պիտի կարդայի	Պիտի կարդայինք
Պիտի կարդայիր	Պիտի կարդայիք
Պիտի կարդար	Պիտի կարդային

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի

Կարդա'

ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եղակի

Կարդամ

Կարդաս

Կարդայ

ԱՅԼԱՏԱՐ

Եղակի

Կարդայի

Կարդայիր

Կարդար

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

ԱՅՆԵՐԵԽՈՐ

ԿԱՐԴԱԼ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՅԵԼՈՒՔԻՆ

ԿԱՐԴԱՑՈՂ

ԱՆՁԵԱԼ ԸՆԴՈՒՅԵԼՈՒՔԻՆ

ԿԱՐԴԱՑԱԾ ԿԱՐԴԱՑԵՐ

ԱՊԱՌԵՒ ԸՆԴՈՒՅԵԼՈՒՔԻՆ

ԿԱՐԴԱԼՌ

Ա Ն Կ Ա Ն Ո Ն Բ Ա Ց Ե Ր

Աներեւոյք, Սահմանական Կատարեալ, Հրամայական

Բերել, Բերի, բերիր, բերաւ, Բե՛ր :

բերինք, բերիք, բերին,

Դնել, Դրի, դրիր, դրաւ, Դի՛ր :

դրինք, դրիք, դրին

Զարնել, Զարկի, զարկիր, զարկաւ, Զա՛րկ :

զարկինք, զարկիք, զարկին,

Ընել, Ըրի, ըրիր, ըրաւ, Ըրէ՛ :

ըրինք, ըրիք, ըրին,

Ըսել, Ըսի, ըսիր ըսաւ, Ըսէ՛ :

ըսինք, ըսիք, ըսին,

Ուտել, Կերայ, կերար, կերաւ, Կե՛ր :

կերանք, կերաք, կերան,

Տեսնել, Տեսայ, տեսար, տեսաւ, Տե՛ս :

տեսանք, տեսաք, տեսան,

Տանիլ, Տարի, տարիր, տարաւ, Տա՛ր :

տարինք, տարիք, տարին,

Աներեւոյք, Սահմանական Կատարեալ, Հրամայական

Գալ, Եկայ, եկար, եկաւ, Եկո՛ւր :

եկանք, եկաք, եկան

Լալ, Լացի, լացիր, լացաւ, Լա՛ց :

լացինք, լացիք, լացին,

Տուլ, Տուի, տուիր, տոււաւ, Տո՛ւր :

տուինք, տուիք, տուին,

Բանալ, Բացի, բացիր, բացաւ, Բա՛ց :

բացինք, բացիք, բացին,

Դարձալ, Դարձար, դարձաւ, Դարձ՛ր :

դարձանք, դարձաք, դարձան,

Երթալ, Գացի, գացիր, գնաց, Գնա՛շ :

գացինք, գացիք, գացին,

Ինկալ, Ինկայ, ինկար, ինկաւ, Ինկի՛ր :

ինկանք, ինկաք, ինկան,

Մնալ, Մնացի, մնացիր, մնաց, Մնացի՛ր :

մնացինք, մնացիք, մնացին,

Թ Ա Ղ Ո Ւ Լ Բ Ա Յ Հ

Սահմանական եղանակ

Ներկայ

Եղակի	Յոքակի
Կը թողում	Կը թողունք
Կը թողուս	Կը թողուք
Կը թողու	Կը թողուն

Անցեալ Անկատար

Եղակի	Յոքակի
Կը թողուի	Կը թողուինք
Կը թողուիր	Կը թողուիք
Կը թողուր	Կը թողուին

Անցեալ Կատարեալ

Եղակի	Յոքակի
Թողուցի	Թողուցինք
Թողուցիր	Թողուցիք
Թողուց	Թողուցին

Բացարձակ Ապառնի

Եղակի	Յոքակի
Պիտի թողում	Պիտի թողունք
Պիտի թողուս	Պիտի թողուք
Պիտի թողու	Պիտի թողուն

Անկատար Ապառնի

Եղակի	Յոքակի
Պիտի թողուի	Պիտի թողուինք
Պիտի թողուիր	Պիտի թողուիք
Պիտի թողուր	Պիտի թողուին

Հրամայական եղանակ

Եղակի	Յոքակի
Թողում	Թողունք
Թողուս	Թողուք

Սուրադասական եղանակ

Եղակի	Յոքակի
Թողում	Թողունք
Թողուս	Թողուք
Թողու	Թողուն

Անկատար

Եղակի	Յոքակի
Թողուի	Թողուինք
Թողուիր	Թողուիք
Թողուր	Թողուին

Անորու Եղանակ

ԽՍՀՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ  
Անորու Եղանակ 7/II 1922  
Թողուլ Ա. Ա. ԱՅԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՆ

Ներկայ Ընդունելութիւն  
Թողու

Անցեալ Ընդունելութիւն  
Թողած, Թողեր

Ապառնի Ընդունելութիւն  
Թողելու

Դիտողութիւն. — Ուզ վերջացող բայերէն շատ քիչերը կը գործածուին աշխարհաբարի մէջ, և ընդհանրագէս անկանոն խռովութեամբ ունին.

ՅԱՆԿ ԴԱՍԻՐՈՒ

ՑԱՆԿ ԸՆԹԵՐՅՈՒԱԾՆԱՅԻՌՈՒ

	ԵՇ		ԵՇ
1. Առտուն . . . . .	6	28. Բաղեղը և կաղնին . . . . .	74
2. Մեր շունը . . . . .	8	29. Հարենիք . . . . .	76
3. Միրել աղջիկը . . . . .	12	30. Փիզը . . . . .	78
4. Հայրենասէք երաւանդ . . . . .	16	31. Արծաթ դրամը . . . . .	80
5. Խեղճ աղջիկը . . . . .	18	32. Փօստուան ու լուսնիկները .	82
6. Սուտ յաջողութիւն . . . . .	20	33. Մըջիւնը և աղաւնին . . . . .	84
7. Զկնորսութիւն . . . . .	24	34. Հետաքրքրութեան վը-	
8. Ագարակը . . . . .	26	տանգը . . . . .	86
9. Մեր պարտէզը . . . . .	30	35. Կատուն ու եկանիկը . . . . .	90
10. Ճնձորուկը . . . . .	32	36. Երբ չենք գոյ . . . . .	92
11. Նկարչի աշխատանոց մը . . . . .	34	37. Ալկէսոնի բայնը . . . . .	94
12. Աղքատ գործարուհին . . . . .	38	38. Ազ չեռքը և ձախ ձեռքը .	96
13. Արեւն ու լուսինը . . . . .	40	39. Գործնական խորհրդա-	
14. Լաւագոյն յանձնարարա-		տուն . . . . .	100
կանը . . . . .	42	40. Ուրիշներուն կարծիքը .	102
15. Ուներածէն գոյն ըլլալ . . . . .	44	41. Մուկերը . . . . .	104
16. Արմիին ընտանիքը . . . . .	46	42. Տղու գորով . . . . .	106
17. Մոցարդ ու փոքրիկ աղ-		43. Անհնազանդ աղջիկը .	108
ջիկը . . . . .	48	44. Ոուտ մը որ ներելի է .	110
18. Սարդերն ու շերամը . . . . .	52	45. Քաշաքաղաքութիւն և	
19. Գեղջուհին երացը . . . . .	54	հածո պկատարութիւն .	112
20. Միութիւնը զօրութիւն է .	56	46. Հայ գինուորը . . . . .	114
21. Մեր ընտանիքը . . . . .	58	47. Ագան շունը . . . . .	116
22. Դուն քուն, բախտդ-		48. Պատժուած ստախօսու-	
արթուն . . . . .	60	թիւն . . . . .	118
23. Կատուի արդարութիւն .	62	49. Դանիէլ ու կապիկները .	122
24. Գարունը և կեանքը . . . . .	64	50. Բանագողութիւն . . . . .	124
25. Միամիտ կկուն . . . . .	66	51. Զգախէժ գնդակը . . . . .	126
26. Մայրիկին համբայը . . . . .	68	52. Ճանձն ու թիթեւնիկը .	128
27. Հայ գիրերը . . . . .	72	53. Մեծ մօր ասեղը . . . . .	130

	ԵՇ		ԵՇ
Ա. Բառ և խօսք . . . . .	7	1. Բացաբէտակ և Անկատար	
Բ. Վանկ . . . . .	9	Ապառնի . . . . .	93
Գ. Գիր . . . . .	13	Հրամայական . . . . .	95
Դ. և է Զայնաւորներ . . . . .	17	Մտորադասական ներկայ	
Ե. Ու օ Զայնաւորներ . . . . .	19	և Անկատար . . . . .	97
Զ. Ոի հ Հնչումը . . . . .	21	Անօրոշ եղանակ կամ	
Է. Ց գիրը . . . . .	25	Դեբայ . . . . .	101
Ը. Անուն կամ Դոյական .	27	Գտնել, Մտնել, Ելել, իջ-	
Թ. Յատուկ և Հասարակ Ք . .		նել, Հեծնել բայերը .	103
Ժ. յական անուն . . . . .	31	Առնել, Խանել Բութ-	
Ժ. Գոյականին թիւը . . . . .	33	նել, Պագնել բայերը .	105
Ժ. Հուրմանքը . . . . .	35	Խիլ, և Զիլ վերջացող բա-	
Ժ. Հուրմումներուն Ջեւերը .	39	յերը . . . . .	107
Ժ. Յօդ . . . . .	41	Խիլ Ալլ վերջացող բայերը .	109
Ժ. Անորոշ Յօդ . . . . .	43	Խիլ Անկանոն Բայեր . . . . .	111
Ժ. Յատկ ցուցիչ և Յատ-		Խիլ Ներդորնական Բայ . . . . .	113
Ժ. Կաթեալ . . . . .	45	Խիլ Զէպոք Բայ . . . . .	115
Ժ. Որկակ Ան Աժական . . . . .	47	Խիլ Կրաւորական Բայ . . . . .	117
Ժ. Յուցուկն Աժական . . . . .	49	Խիլ Կոչուկան . . . . .	119
Ժ. Ստացական Աժտկուն . . . . .	53	Խիթ Բացայատիչ և Բացա-	
Ժ. Թուական Աժտկան . . . . .	55	յայտեալ . . . . .	123
Ի. Անորոշ Աժական . . . . .	57	Մակր . . . . .	125
Ի. Դերանուն . . . . .	59	Մ/ Նախադրութիւն . . . . .	127
Ի. Ցուցակն Դերանուն . . . . .	61	Եալ Հաղակապ . . . . .	129
Ի. Պտացական Դերանուն . . . . .	63	Եդ Զայնարկութիւն . . . . .	131
Ի. Յարաբերական Դերանուն .	65	Գոականներուն հուրմումը . . . . .	132
Ի. Անորոշ Դերանուն . . . . .	67	Անձնական Դերանուլներուն	
Ի. Բայ և Ենթակայ . . . . .	69	հուրմումը . . . . .	134
Ի. Սեռի ինդիր . . . . .	73	Յուցական Դերանուլներուն	
Ի. Բնութեան ինդիր . . . . .	75	հուրմումը . . . . .	135
Ի. Բային ժամանակները . . . . .	77	Էական Բայ . . . . .	136
Լ. Ստորգելի . . . . .	79	Ա ծորդութիւն - Սիրել . . . . .	138
Լ. Երեք Լծորդութիւններ .	81	Ա ՝ ՝ Իօսիլ . . . . .	140
Լ. Բային Համբայնութիւնը .	83	Գ ՝ ՝ Կարդալ . . . . .	142
Լ. Սահմանական Ներկայ .	85	Անկանոն Բայեր . . . . .	144
Լ. Ասցեալ Անկատար . . . . .	87	Թողօւլ Բայը . . . . .	146
Լ. Ասցեալ Կատարեալ . . . . .	91		

ՅԱՆԿ ՈՏԱՆԱԱԽՈՐՆԵՐՈՒ

էջ

1. Առառուն . . . . . 7
2. Սիլան . . . . . 9
3. Փոքրիկ Արտինէին . . . . . 13
4. Հայ տղան . . . . . 17
5. Փոքրիկ բարձիկը . . . . . 19
6. Խղունչը . . . . . 21
7. Զկնօրսին նաւակը . . . . . 25
8. Մշակին երգը . . . . . 27
9. Բարեկամութիւնը . . . . . 35
10. Գործաւորուհին երգը . . . . . 39
11. Ծուխը և Բոցը . . . . . 43
12. Կարուակն ու մեծատունը . . . . . 45
12. Կարուակն ու մեծատու . . . . . 46  
— նը (շար.). . . . . 47
13. Եթէ . . . . . 49
14. Ա. Ռուլ Համկն ու պարապ . . . . . 53
15. Մըլինը . . . . . 55
16. Միութիւն . . . . . 57
17. Մայթիկին սէցը . . . . . 59
18. Պահապան Հրեշտակը . . . . . 61
19. Զին և յուլը . . . . . 63
20. Տղու Հարցում . . . . . 65
21. Կոյր տղան . . . . . 69
22. Ցոյս . . . . . 73

էջ

23. Բաղեզն ու վարդենին . . . . . 75
24. Եիրանի . . . . . 77
25. Անծեղն ու խայտիտը . . . . . 79
26. Խեղճ տղան . . . . . 81
27. Փոսուռան . . . . . 83
28. Կապոյտ պարիկը . . . . . 85
29. Փորդի համար . . . . . 87
30. Օչն ու փօսուռան . . . . . 91
31. Զմեռ . . . . . 93
32. Նաւաստին . . . . . 95
33. Երկու պրօբներ . . . . . 97
34. Վարդն ու կակաչը . . . . . 101
35. Հայլին . . . . . 103
36. Տերեւը . . . . . 105
37. Եաղիկը . . . . . 107
38. Խաղողը . . . . . 109
39. Քաղաքավար տղան . . . . . 113
40. Օրօր . . . . . 115
41. Ստախօսին պատիժը . . . . . 119
42. Ուկի Եղնակները . . . . . 123
43. Փոքրիկ վարձակաւը . . . . . 125
44. Գիշեր և քուն . . . . . 127
45. Մանուկն ու կարծիւը . . . . . 129
46. Յիսուս Մանուկը . . . . . 131

ՀՀ Ազգային գրադարան



NL0230919

5892